

15376

Нибкин А.
Краснодарский
имеет право

1919

059
n-48

15376

ԱՐԵՎԵՐԾՈՒ ԱՐԳԵՐԾ

ԵԳԻՊՏԱՀԱՅ
ՏԱՐԵՑՈՅՑ

* 1919 *

ԴՐԱՄԱԿԱՆ Ա. ԱՇԽԱԲԱԴԻ



ՀԱՅԱՍՏԱՆԻ Արամ Առեփանիկի
ԱՐԵՎԵՐԾՈՒ ԳՐԱԴԱՐԱՆ

ԵԳԻՊՏԱԿԱՅ ՏԱՐԵՑՈՅՑԸ

493

059
n-48

ՄԱՐՏԻՐՈՍ ԱՆԿԵԱՆ

ԵԳԻՊՏԱՀԱՅ

ՏԱՐԵՑՈՅՑ


* 1919 *

ՀՐԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ Ա. ԱՏԵՓԱՆԵԱՆ



15376

Տպագրութիւն Արամ Առեփանեան
ԱՊԵՔՍԱՆԴՐԻԱ



1465-2002

ՅԱՌԱԶԱՐԱՆ



ԵԳԻՊՏԱՀԱՅ ՏԱՐԵՑՈՅՑԸ

Նորութիւն մը չէ ան մեր մէջ, որպէսզի
մէնք փորձուինք, այստեղ, անոր՝ զբականու գե-
զարուեստական հողին վրայ՝ կատարած ու կա-
տարելիք գերին օգտակարութեան ու գեղեցկու-
թեան մասին խօսիլ:

«Եղիպտահայ Տարեցոյց»ը այն միակ ովա-
սիսը եղաւ՝ այլող աւազի սա ամուլ անապատին
մէջ, որ՝ տարին գէմժ մի անդամ՝ մեզի տըր-
ուեցաւ ժամագրուած տեսնել եղիպտահայ շատ
մը մտաւորական նուիրագործուած արժէքները,
որոնց կողքին նորաբոյս գրական բաղբոշներու-
ծւարձակումը իրական վայելք մը կ'ընծայէր
դիտողին աշքին:

Եթէ շափաղանցութիւններ, խաշորացուցա-
կան տեսարաններ և՝ նայն խակ՝ Տարեցոյցի մը
նպատակին գէմ մեղանչումներ սպրոցած էին ան-
կէ ներս, առոր պատճառը ուրիշ տեղ վնասութու-
չէ եթէ ոչ այն ժլատ ու գաժան անտարերու-
թեանը մէջ ժողովուրդին՝ որ ցոյց տուաւ հան-
դէպ արտեստի գործի մը՝ որ իրն էր, և որ, սա-
կայն, ըստ արժանուոյն չի դնահատեց, չի քաջա-
լերեց:

«Արտեստը Արտեստին համար» .— Նատ յեղ-
յեղուած այլ շատ քիչ ըմբռնուած ասութիւն

Մահմէդ Ռ. Դքուն

մըն է ասիկա մեր մէջ . և ոլ որ յանդգնութիւնը ունեցած է այս ուղղութեամբ զործի ձեռնարկելու՝ կէս ծամբան մնացած է, աւազ, այս տեղ թաղելով իր խտէալին, իր երադներուն զեղեցիկ այլ թօշնած ծաղիկները:

Գեղապաշտական ամէն ձեռնարկ, Արուեստի ամէն գործ, գժբախտաբար, մեր մէջ առաւելապէս իրեն յենարան ու նեցուկ ունի նիւթը Առանց անոր չապրիր, չի բարդաւաճիր . . . : Ու «Եղիպատահայ Ցարեցոյց»ին մեծանուն հեղինակը որքան ալ իր անունին հմայքը, իր շունչին բոցը դրած ըլլար իր Գործին մէջ, դարձեալ չէր կըրնար բացառութիւն կազմել այդ դժնդակ օրէնքէն և յաջողութեան շատ քիչ հնարաւորութիւն կ'ունենար՝ եթէ Արուեստի կալուածէն դուրս պղտիկ շեղումներ, թեթէ շահատակութիւններ ի գործ չի դնէր:

Սոյն տողերով, սակայն, մեղի չի վերագրուի Արուեստին դէմ գործուած կամ գործուելիք ու և մեղանչում արգարացնելու անփառունակ ճիղը Մերինը մերկ իրականութեան առջև սրացաւ տրտունջ մըն է, զոր կը բանաձեւենք, Եղիպատահայոց մէջ Արուեստը և Արուեստագէտը քիչ մը աւելի մարդկայնօրէն յարգուած, գնահատուած, ըմբռնուած տեսնելու փափաքէն մշեալ: Վասնզի քաջալերութիւնն է, — ինչպէս բարոյական նոյնապէս և նիւթական — որ կ'ստեղծէ, կ'արտադրէ և Արուեստը կը ծառայէ իր խկական ազնուացուցիչ նպատակին . անկէ դուրս ան կը դառնայ

առգոյն, վասոյի, սողոսկող հիքութիւն մը որ
խաթարիչ է և վնասակար:

«Գթութեան թեին տակ»էն ազատագրելու
է Արտեսարը. «Յարերարաւթիւն»ը պէտք չէ ա-
նոր գլխան առնքայ իր նիւթեղէն ճնշող տափա-
կութեամբը: «Ուշքլամ»ի ծարաւը պէտք չէ մօտե-
ցընէ մեղ անոր:

Արտեսար սուրբ է, նուիրական և վսեմ է
անիկա: Երկիւղած պաշտումով մը պէտք է մեր-
ձենանք անոր, երկնային յախշակութիւն մը
պէտք է առլցած, համակած ըլլայ մեղ անոր
հանդէպ:

Ու այս տորի «Եգիպտահայ Տարեցոյց»ը հը-
րատարակելու ձեռնարկելով՝ մենք՝ մեր միջոց-
ներուն ներած չափով՝ չանոցած ենք զայն ըն-
ծայել՝ գրականորէն՝ գեղեցիկ, ճոշ և հաճելի:

Ինչպէս արդէն գիտեն մեր ընթերցողները,
«Եգիպտահայ Տարեցոյց»ը այս երկրին մէջ ա-
ռաջին անգամ հրատարակողը եղաւ Տիար Սու-
բէն Պարթեւեան:

Այս տարի ալ, ինչպէս նախորդ տարինե-
րուն, ան արդէն գործի սկսած էր, բայց դբազում-
նելու անակնկալը արգութիւն մը կ'ստիալէ զինքը՝
այս տարուան համար՝ ընդհատել անոր հրա-
տարակումը: Ասիկա, անտարակոյս, ոչ առանց
ցափ Վարպետին համար, որուն կեանքը նուի-
րում մը եղած է հայ գրականութեան ու ար-
տեստին: Ասիկա պատահայ մըն էր որ չպիտի
վրիպէր իր կրտսերներուն ուշագրութենէն. և յե-

տոյ՝ «Եգիպտահայ Տարեցոյց»ը այլ ևս դարձած էր Հրատարակութիւն մը որուն պակասը զգալի պիտի ըլլար, եթէ ոչ ժողովրդային լայն՝ գեթ զրատէր նեղ շրջանակի մը համար։ Աւստի, որոշեցինք մենք մեր ուսերուն առնել բեռը՝ զոր վարպետը վար կը դնէր պահ մը։

Յաւակնութիւնը չունինք կատարեալ գործ մը Հրատարակելու։ Մեր գրական մեծերուն և եղբայրակիցներուն անվերապահ աջակցութիւնները պիտի կունի։

Գիտենք թէ Հրատարակութիւն մը ինչ կ'արժէ ներկայ պայմաններուն մէջ, բայց մենք՝ ձեռնարկին գեղեցկութենէն տարուած՝ պիտի գըլուխ հանենք զայն։ Գրականաւթիւնը այն նուիրական մարզն է, որուն մէջ աշխատիլը, յոդնիլը, տառապիլն ու զրկուիլը հաճոյք մըն է մեղի համար։ Վասնզի մենք հաւատացած ենք թէ՝ այն տե՛ղ է, անոր մէջ է որ ցեղին հոգին երեւան կու դայ իր բովանդակ մեծութեամբը, իր բավանդակ շքեղութեամբը։ Այս նկատումով, ուրեմն, մենք՝ իրերւ Արուեստի ամենայետին ու խոնարհագոյն սիրող մը, պիտի սիրով տանինք «Տարեցոյց»ին մեղի առթելիք ծանրութիւնն ու տաղառուկը։

Այս ամենէն վերջ, և որպէսզի զերծ ըլլայինք իրաւազրկումի և սոնձգումի մեղի առթելիք բուլոր խզ ճահանարութիւններէն, դիմեցինք «Եգիպտահայ Տարեցոյց»ի յարդելի հեղինակին՝ անոր թոյլտութիւնն ստանալու մեր հրատարակելիք համանուն գործին համար, որը պիտի ըլլայ իրենին մէկ ուղղակի շարտնակութիւնը։

Մեր գիմումին իբր պատասխան սուացանք հետեւեալ նամակը, զոր հաճոյքով կը տեղաւուրենք այստեղ։

Սիրելի Ռուեան,

Թոյլառութիւն կը խնդրես ինձմէ «Եղիպատահաց Տարեցոյց»ը այս տարի որդեգրելու, քանի որ ուրիշ զրազումներ զիս կ'արգիլեն անով շահագրգոռուելէ։

Գիտես արգէն թէ «Տարեցոյց»ը սրաիս ո՞րքան քիչ մօտիկ հոգեզաւակ մը եղած է ինձի, իր ապերական խորթ հայրը, որուն համար ճղակառը եղած, հոգին բերանը եկած է, խեղճը։

Այս անգամ զուն տիրութիւն ընել կը փորձուիս անոր Բարից յաջողութիւն։ Կը մաղթեմ սրապին որ աւելի երախտաճանաչ ըլլալու գրական պատճառներ ձեռք բերես իրմէ, առանց զիս բոլորովին մուցնելու, խոտելի դարձնելու իրեն։ Քոյդ սիրով ԱՌԻՐԵՆ ՊԱՐԹԵՒԵԱՆ

Զապուած արդար արտունչի մը ցաւոտ արտայայտութիւնը կայ այս տողերան մէջ, չի զնահատուած, չի քաջալերուած աշխատանքի մը աւաղումը, յուսավրիպումի տեսակ մը գտնն խոտառվանանք՝ որ հոգիդ կը խուզմէ, մտածումիդ կը չոքի . . .

Այս բոլորէն վերջ, անտարակոյս, կէս հեղնանք կէս լուրջ, հարցնազներ պիտի ըլլան մեզ թէ «եթէ գրական անդրանիկներու համար այդ հողը յուսավրիպումներ, գառնութիւններ ունի, հասկա ուր կը մնան կրտսերները՝ որոնք կը յամափին տակաւին նոյն շաւզէն քալել»։

կը պատասխանենք . — Նիւթականէն աւելի բարոյական գոհացոմն է որ մեղ կ'ոգեւորէ : Մեր լեզուէն, մեր երազներէն ու յուզումներէն հասկցող քանի մը ցանցառ հոգիներ՝ բառական են մեղ մոռցնել ասալու բոլոր այն զրկանքն ու նեղութիւնը զոր յանձն պիտի առնենք այս առթիւ :


Աւրեւին, դէ՛սի դործ, այն ուղղութեամբ՝ որ մեղ կը թելադրէ «Արուեստը Արուեստին համար» ոկզբունքը :

ՏԱՐԵԿԱՆ ՏՕՆԱՅՈՒՅԱԿ

(Հայ Դոր Տոմարի)

- ՅՈՒՆՎԱՐ 11 կիր.՝ Բարեկ. Ծննդեան: 19 կիր.՝ Ծ'ննինդ: Միջոց ուժիք աւուրք 22:
- ՓԵՏՐՎԱՐ 9 կիր.՝ Առաջ, Բարեկենդան: 15 տր.՝ Ս. Սարգիս: 27 եւ.՝ Տեսներնեղանաց:
- ՄԱՐՏ 2 կիր.՝ Բուճ Բարեկենդան:
- ԱՊՐԻԼ 20 կիր.՝ ԶՈՏԻԿ և Աւետումն:
- ՄԱՅԻՍ 29 եւ.՝ Համբարձումն Քրիստոփ:
- ՅՈՒՆԻՄ 8 կիր.՝ Հոգեզպալուս:
- ՅՈՒՆԻՄ 20 կիր.՝ Բարեկ. Վարդավառի: 27 կիր.՝ Վարդավառ: Միջոց Վարդավառի եօրնեակը՝ չորս:
- ՕԳՈՍՏՈՒ 24 կիր.՝ Բարեկ. Ս. Աստուածածնայ: 31 կիր.՝ Վերափոխ. Ս. Աստուածածնի: Միջոց Վեր. եօրնեակը՝ երեք:
- ՍԵՊՏԵՄԲԵՐ 21 կիր.՝ Բարեկ. Ս. Խաչի: 28 կիր.՝ Խաչվերաց:
- ՀՈԿՏԵՄԲԵՐ 5 կիր.՝ Բարեկենդան Վարազայ Խաչի: 12 կիր.՝ Վարազայ Խաչ: Միջոց Ս. Խաչի եօրնեակը՝ եօրեն:
- ՆՈՅԵՆՄԲԵՐ 9 կիր.՝ Գիւտ Խաչ: 30 կիր.՝ Բարեկ. Յիսոնակաց:
- ԴԵԿՏԵՄԲԵՐ 7 կիր.՝ Յիսոնակ: 21 կիր.՝ Բարեկ. Ս. Յակոբայ: 27 տր.՝ Ս. Յակոբ: Միջոց ուժիք աւուրք՝ 14:

ՆՈՐ ՏԱՐԻ



Կաղանդ, Նոր Տարի... .

Մի՞րս մնաց ոգեկոչելու զայն, մանուկներու այդ
ալեւոր բարի պապան, որ իր ձիւնեղէն լայն կտապայով,
լայնշի ծանը կօշիկներով, հաստ ու մեծղի ճոկանով
ամէն տարի այս գիշեր, ամէն դռնէ—հիւղի թէ պալա-
տի—ներս կը մանէր իր բիւրասանակ նուէրները շալ-
կած.... Երկինք օրնենք կ'անձրեւէր այդ օրը, և հողը
իր ոյժքերէն երջանկութիւն կը բգլսէր.... :

— Ո՞ւր է ան հիմա:

Մարդիկ արխոն հոգեղեցին անոր ճամբռուն վրայ և
դիակներ՝ անոր յունած պարասառն քայլերուն առջեւ:

— Կաղանդ, Նոր Տարի... .

Օտար գիշերներու ծանրաթախիծ մենութեան մաս-
նաւ ած մեր որք հոգիները մէջ մըն ալ կուլան դառնօ-
րէն, բոլոր բացակայ հմայքներուն, բոլոր խուսափուկ
անուշ պատկերներուն առջեւ, որոնք մեղի կուզան յի-
շատակին ու երազին մշուշաղօծ ճամբաներէն՝ մեր հո-
գիները խոռվել և մեր սիրտերը լիցնել յուզումով ու
կարօսով.... :

Հայրենիքը կը յիշենք. անոր կաղանդի իրիկուան
աւանդական մրգաճոխ սեղանը, ուր թուզն ու չամիչը,
ընկոյզն ու կաղինը, չոր թութն ու մենէնկիչը, ծի-
րանն ու նուռը զիբար կամբողջացնեն, իրարու կը
մըցին.... Անոր շուրջ, այդ սեղանին, բուրդէ մինտէր-
ներու վրայ, բարձր ի գլուխ՝ ծալապատիկ նստած են
զառաց համնին և ալեւոր պազիկը՝ զաւակներով ու
թոռներով շրջապատուած: Ծխնելոյզին մէջ կաղնիի չոր
սստը կը ճարճատէ՝ կայծկլտուք և ջերմութիւն նետե-

լով չորս զին...: Տան մեծ հարսը զբազ է ներսը, իսկ փոքրիկը՝ հողէ փարչը ձեռքին՝ զէմքի քողը մինչեւ ծնօտը իջեցուցած զինի կը մասսուակէ, պղինձէ խոշոր դաւաթներով կարմիր անուշ զինի, հայ հողին խաղողէն քամուած անարատ զինի, զոր կըմպէն ամենն ալ, ամենն ալ՝ կարգաւ:

Տան ազջիկները աւելի աենդու են այդ զիշեր: Անոնք իրենց զոյլերը կը պատրաստեն, հաւախօսին, երբ զեղին գետակը քնանայ, երթալ անկէ իրենց հարին համար բախտ գողնալու կամ իրենց բախտին համար եաւ...:

— Փակէ՛ այդ էջը, Հայ մարդ, ու քալէ՛, անցի՛ր այն ձամբայէն ուրեկէ, օր մը, Տառապանքն ու Զուլումը անցան թե թերի...:

Մի՛ սարսար, եթէ Ոճիրը ոտքից տակ վերնդման ներ է փոքրեր և չեն ու չենութիւն աւերակին աւ մախիրին տակ կը պատկին, եթէ ձայն չի կայ շուրջութիւներիկներ չեն ծխար այլևս...:

Տո՞ւն մնաց, երդի՞ք մնաց, շնութիւնն մնաց՝ կէ կործանութիւն ու եղեռնին ոզին չափանիք, ու բարան մեռաւ, ամէն բան լոեց, ու ծիսնի հոմանարա ու ճերմակութիւնը կարմիր լայն սիժերավ կեսակիւցաւ...: Միսի և արխնի հոծ նեխառութեամ մը բարտութի մթնոլորտին մէջ: Կիեզգաւած առաջ մը կայ հոս, կոխտուած կեռնք մը հոն, բզքաւած երազի մը անզոհը անզին ու դաշունուած անէծքի մը խոռվար հեռուն, և այս ամենուն վրայ Մոլեհաննդութեան ու ոզին՝ որ հոլաթե կը շրջի՛ խաւարին մէջ ոճիրը երկնելով...:

Կաղանդ, Նոր Տարի...:

Ո՞ւր են մանուկներու երբեմնի զուարթ երամները, ո՞ւր՝ զեղաւոր ազջիկներու անլերջ պարերզները, որոնք մեր երկնքին տակ խինդ ու կենդանութիւն կը դնէին...: — Չի կա՞ն...:

Անհուն մեռելոստան մը, հիմա, հայ աշխարհը, ուր նոճի մը իսկ չկայ մեր մեռելներուն վրայ լացող.

շնապայլեր կ'ունան հեռուն՝ արխանոտ պինչերնին լըզ-
ուըստելով գոհունակ...:

Քաղէ՛, հա՛յ մարդ, կաղանդի ծառը մի որոներ հայ-
քենի յարկէդ ներս. անսոր բունին տակ, հիմա, բորենի
մը կը պառկի՛ եղբօրդ արխանով յղփացած...:

Կաղա՞նդ, նոր Տարի՛...

Երկրագունդիս վրայ մնա՞ց արգեօք վայր մը, քա-
ղաք կամ գիւղ, ուր մարդիկ կարենային անխառն հաճոյ-
քով անձնատուր ըլլալ Ամանորի խրախճանութեանց...:

Կաղա՞նդ մնաց, նոր Տարի՛ մնաց, հէք մարդ, որ
կարենար տակաւին մտածումիդ ժպտիլ...: Կաղանդը...
Ան, հիմա, իր ուրուային սիլուէթը կը փախցնէ աւեր-
ուած քաղաքներու մոխրակոյաներուն և յուսթի դաշ-
տերու զարհուրածենիլ սմբացութիւններուն մէջէն, ուր
մարդկային արխանառենց փառասիրութեան անթիւ ան-
մի զոհները կը հոնդան...:

Ելանարեն մինչեւ Մակեդոնիա, Մակեդոնիայէն
ժի գ Միջազգեաք, մինչեւ Կովկաս, Կասպեան ափերէն
միւլ Արջային, մինչեւ Խաղաղական՝ մարդկութիւնը
դիւլ տով կատաղանքի մը մէջ՝ մահ կ'երկնէ, մահ կը
դանէ, մահ կը սփառէ...: Ո՞վ, արխանի այս արհաւրա-
կոծ փոթորիկին մէջէն՝ ուր աշխարհը յորձանապայտ
կը թաւալի, պիտի յամենար քչիկ մը յիշասակ, երազի
սարսուռ մը, օ, պատրանքի ծիլ մը ծաղիկ որոնելու...:

Մարդիկ ամէն բան քանզեցին, ամէն բան խոր-
տակեցին ու արխանի մէջ խեղգեցին...:

Լսէ՛, հէք մարդ, հաղարաւոր մահարերաններ շուր-
ջըդ մահ կը փսխեն ու ուռիններու յարաշարժ անտա-
ռացում մը զեռ Լոյսին ու Խաւարին մեծ պայքարը
կը յաւերժացնէ... լսէ՛, հովը, վառօդի մահանոտ ամ-
պերուն մէջէն՝ Արդարութեան և Իրաւունքի արխանա-
թաթախ զրօշներուն կարմիր խորհուրդը կը շնչի...
Ու հողը, վայրագօրէն կ'ըմպէ յորդակոհակ աւիշը խոր-
տակուած բիւրաւոր կեանքերու որոնք կը շեղջակուա-
ռուին քիչ մը ամէն դի...:

Քալէ՛, հէք մարդ, երազ չի մնաց որ չի բգքուէր, ծաղիկ չի մնաց որ արիւնով ու արցունքով չոսոգուէր... Քեզի զլացուեցաւ սիրուածի մը ակնարկին մէջ՝ կազանղչէքի մը առթած բողէական երանութիւնն իսկ ըմսիւ... Սեւառոր մայրերու և իրենց սիրոյն մէջ անակնկալօրէն զարնուած անհամար կոյս հոգիներու սպատեսիլ պատկիրը կը յաճախէ այս գիշեր մտածումիզ, գիտե՞մ...:

Կաղանդէ ու այսօր, վաղը՝ նոր Տարի. չի, սուգէ այսօր, սուերա՛կ, կործանում է վաղը...: Ամանօրի արևը անգամ մըն ալ, ու հինգերորդ անգամը, պիտի բարձրանայ՝ թագակիր ոճքագար գանկի մը երկնած անծայրափակ սպանդին վրայ. Գիշերը արդէն խորունկ անդո՞ի մը մէջ կը գալարուի. օրնասական հոնդիւններ երկնքին զթութեան կը հայնոյեն... ռազմապաշտը՝ մեռելներու սուզովը լիցուն՝ մեծ Ազետին երգը կ'ոռանայ...:

Քալէ՛, մա՛րդ, յուսահատութեան ու լքումի սեծաղիկներ փետակելով հողագամբառններու վրայ, զորոնք անկուշտ հրէշութիւն մը ցանեց երկրագնդի անսահման տարածութեանը վրայ... անոնց մէջ մարդկային ազատութեան մեծ խտալին զոհուողները կը պատկին, ինչպէս անոնց մօտ կը պատկին խաւարի մոայլ ոյժերը, ոոյնքա՞ն անթիւ, նոյնքա՞ն անհամար...:

Քալէ՛, մա՛րդ, ասկէ Արգարութիւնն ու Անիրաւութիւնը անցած են՝ զիրար խոշահնդելով: Տե՛ս, այստեղ, ամէն ծառ, ամէն թուփի, ամէն կոչկոս, անոնց զերազոյն զօտեմարտին անեղ զրոյցը կը պատմեն...:

Քալէ՛, զեռ վա՛զէ շուրջդ Ամանորի քաղցր սպատկերներ որոնելու համար այսօր: Պիտի գայ սակայն օրը: Արգարութեան և իրաւունքի զինակիր ասպետները պիտի պարզեւեն զայն մարդկութեան: Հեռուէ՞ն, զիշերին մէջէն, պայծառափողերը անոր գալուստը կ'աւեսեն: Եւ ես, քեզի՛, հա՛յ մարդ, հա՛յ կին, հա՛յ աղջիկ, այժմէն իսկ վսահորէն կը մաղթեմ «Ծնորհաւոր նոր Տարի և Բարի կազանդ»:

ԹՈՐԴՈՄ ԵՊԻՍԿՈՊՈՍ:

ՅՈՒՇՔ ԵՒ ՓՈՒՇՔ



Առ. Պ. Վաղարշակ Գալստանեան
ի Կալկաթա

Տեսի զԱլիւս ի Սեբաստ, զիս՝ բդ անմոռւնց՝ յամրինքաց
Սահեալ բնդ դաւըր, գոռայր ապա ի խոր ծոց հովտաց,
Ոչ ապարանք հոյսէնն, ո՛չ բուրաս սնն ծաղկագեղ
Յաւելուին յամայի յափունս իւր փայլ ինչ ըրեղ.
Այլ ժիրամիր մքաւկաց բրսունք յերկիր հեղեւալ անդ,
Զարեւակեզ արտորապին զործեին արզաւանդ.

Եւ ի բաղախ եւ ի ժենս ըուրց բազմանայր զարմ Հայկայ,
Հարեալ հրոշակ համբաւուն մինչ ի ասմանս հեռակայ.
Վարժոցք մանկանց՝ վանորպյ աւանդք նախնեացրն սրբոց
Զանանցականն ի հոգիս արծարծեին զյուսոյն բոց.

Ո՞վ երջանիկ որերոյն
ի հայրենին բաղցր ի բոյն . . .

Տեսի զԵրախս յԱլբարաս, զետահոսեալ արտասույ . . .
Դամբանս՝ աւերս համակեալս յեզերս նորա ի խոր սուզ.
Վրսեմականքն Մասիս, ժամանակաց իշխեցող՝
Զադամանդեայ արտասուաց նեղոյր զնոնօֆ զինօ բզգոյ,
Եւ ծիածան երփներփեան, ի սուրբ կայից տապանին
Կամառանայր զեղափայլ, մինչ անդր ուր էզ են Բանին:
Սակայն, ենէ, յայսպիսեաց աւերակացն ի միջի.
Տեսէ՛, զիս՝ Արտախան անկորուս նես բողբոջի.
Քնար ենրողին զուռենոյն կախեալ կողեց բրրուս անդ,
ի տունչ բաղցրիկ ապառնեացն բղձից՝ ոխսից երկնաւանդ.

Ո՞վ սուրբ յուսոյն անմանի,
Որ անդ յաւերսըն պահի . . .

Ես զԱխուրեան տեսի անդ, ուր խաղաքաց մայրն Անի
Յեղերական ի առուելուն հոծ խրնիկ զմահուն հովանին.
Հաննար նախնեացն Հայկազանց, նաւարութիւնն արուեստից,
Զարմանանարաւ առ մարդիկ, նախանձելիկ հնոցըն դից,
Ընկ խաչանիս նափորտի՝ անօրնչացեալք անդ դրնին:
Ո՞հ, մինչ մարնչեր գետն անեղ առ պարբազօք ոտանին,
Յաղեկըտուր ձայն նորա ձանեայ զլալիւն դառնանին
Հարսատանեաց համօրէն, եւ մինչ զզլուխ ի ձեռն յեց՝
Դես կայի, ունչ իմն ուժգին, յաներեւոյք տեղւոչէ:
Ազդեաց ի պիտ իմ մեղմի. «ՁՇ մեռեալ առ, այլ նընջէ».


Ո՞վ անկորուս դու փառաց
Հանդիսարան անմոռաց . . .

Եւ այժմ ի բոյ եկեալ տես, նըւիրականըդ Գանգէս,
Զաղերսանաց, թէ կամիս, ցանկամ խօսել բան առ նեզ.
Ուր զերկնաբերձ կատարացն ի նեզ հոսեալ բզձին ոււրբ
հոսոնես ի զայտ եւ, ի տիզմ, ընկ արեզին լուծեալ հուրբ,
Մանի՛ք զի են առ բեկորք ազգի փոխ այլ արզոյ,
Հողմագարեալք ի բախտից երբեմն այսպէս յեզերս բոյ,
ի բուրայիցքն Մասեաց, զորս Երասխայ բանան ջուրք,
Սովորերք ուկո՞յ են նորա, բաջազանց նես, երկնից ուուրք,
Մի խօսնեսցես բզնոսա ընդ այլ ազինս, բզնոնք
— Գանգի են «ազգ մեփական» — ընդ միշ կալցին Երկինն հոգ:

Ո՞վ մաղրանացրդ բարի,
Եցի՞ւ բու ոխս կատարի . . .

(Գրուած ի Կալկաթա)





ՄՈՒՇԵԳ ԱՐՔԵՊԻՈԿՈՊՈՈ

ՄՈՒՇԵԴ, ԱՐՔԵՊԻՍԿՈՎՈՒՄ Է

Հ Ա Գ Ի Ն Զ Ա Յ Ն Բ



Հոգինաւը կը սուրար Միջերկրականի ծոցը, իր երկու կողերուն ևզերքն ի վեր փրփուրներու ճերմակ ծաղկներ բռացընելով:

Անդարդներու հոծ բազմութիւն մը կամբջակին վրայ կանգնած, հիացիկ նայուածքով մը կը դիմէ ծովը, որ իր զմբռիս ծալքերովը կը վէտիչտի, և իր կապայտ զգարշէ թեւերը բացած կը թռչկոտի կարծես ջուրերու անազանին վրայ: Մերի աչքերը նայուածքի զուգանեսուկանութեամբ մը կ'երկարին, ծովուն վրայն, գէպի առելի հեռուն, հետեւելու համար, հորիզոնի սառեւերներու անորոշութեան մէջէն սահող առազատունուերու, որոնք մոլորու արագիլներու, պէս կը յառաջանան, իրենց թեւերը պարզած հովին: Կողիներու տարածուն մարմինը, ձիթենիներով ու թու կանաչութեամբ մը եզերուած, հիացումի ժպիտներ կը բռացընեցմաքին կարօսակիզումովը արարուած աչքերուն խորը:

Պիտի կարծուէր, թէ նաւը տապանակ մըն էր, որ իր զրկին վրայ կը կրէր բիւրել սէրերու, վճիտ երջանկութիւններու հմայքով ու ամիսքնումովը հիրնուացած հարանեւորներ, որոնց կեանքին վրայ ցաւի ու տառապոնքի ու գիշեր մը իջած չըգլար բնաւ, եթէ այդ երջանիկ բազմութեան մէջ ու ու մոալ կէտ մը դիտովին աչքին չզարներ:

Ծերունի մըն էր անիմու:

Ամբողջ ճամբարզութեան միջոցին, բնութեան ո՛չ

մէկ հրապոյթէն ազլուած էր, ո՛չ արեւալոյսի այն հը-
րաշափառ խտղումներէն, որոնք բիւրաւոր գոյներ կը
հարուէին փրփուրներուն գիրկը, ուր ծիածաններ կը
յօրինէին, ո՛չ հեռաւոր ափերու մործոթիւններէն, և
ո՛չ ալ նաւին նուագախումքին յօրինած բանաստեղ-
ծական երգիրէն, որոնք ծովուն ծփանքները կ'օրօրէին:
իր գէմքը տիսուր էր մամուռ կապած գերեզմանի պէս,
տիսուր փոթորկոտ մութ գիշերի մը նման, իր թէ
անանկացած իտէալի մը, մորած ճրագի մը կամ քան-
դուած հաւատագի մը կմախքն եղած ըլլար:

Իր գեղջկական, գաւառացիի տարագէն զատելով
իշարքերգի կողմերէն կուգար ծերուկը, իր հետն ունե-
նալով թոռնիկը:

Զարտուղութիւնները, ուր որ ալ ըլլան, մասնա-
ւոր ինքնայտակութեան մը ցուցագրութիւններն են,
որոնք հանրային ուշագրութիւնը իրենց վրայ հրաւի-
րելու արտակարգ ոյժը ունին: Այդ զարտուղութիւններ-
ը նշաններն են կամ լորաւոր նկարագրի մը, և կամ
անանուն վիշտերու, որոնց փորսծ անդունքը աննըշ-
մարելի յատակով մը եղերուած է:

Ծերուկին գէմքը զիս իրեն կը քաշէ: Հայ մըն է,
ինքը, Աւետ Ամու: Կը խօսիմ իրեն հետ, կը ջանամ իր
սրտի գերեզմանին վրայ ժպիտ մը բուսցընել բայց իմ
ջանքերս ապորդիւն կը մնան: Զարտթուան մը մեր
ձամբորդութեան միջոցին իմ չուրջս, ծովին վրայ ու-
երկինքին երեսը տեսայ երջանիկ փոխոխութիւններու-
շարունակական հանգոյցներ, ժպիտաներ, որոնք կը մա-
րէին նորէն ծագելու համար, ալիքի ժանեակներ, ո-
րոնք կը խորտակուէին նորէն հիւսուելու համար, աստ-
ղեր որոնք կը ծագէին, նորէն մարը մանելու համար,
վերջապէս երգեր, որոնք կը թրթուացին, նորէն լուս-
թեան դատապարաւելու համար, բայց Աւետ Ամուի
գէմքը մնաց ու մնաց անփափոխելի կրանիթ ժայռին

պէս, զոր կայծակն անպատ չկրնար ակօսել անփոփոխելի իր նայուածքը՝ ուրիշ յուսահատութիւնը կը կաթի, դէմքն ու սիրաբ, որ մարած արեւի մը տպաւառթիւնը կը թողուր վրադ:

* * *

Մեր առաջին հանգիպաւմին կը զգուշանամ զի՞նքը հարցափորձելէ, վախնալով թէ մի՛ գուցէ իմ հետաքրքրութիւնս պատոէ իր վիշտին երակները, և խեղդէ զի՞նքը տառապանքին կարմիր ճիրաններով։ Բայց հետաքրքրութիւնը զիս կը կրծէր, կ'ուզէի կարգալ իր հոգիին նշանազրերը, մօտենալ արդ լուս և անփոփոխելի տառապանքի ակերուն։ Վերջապէս առաւօտ մը կը մօտենամ իրեն ճիշդ այն երկիւդո նու սարսաւողիք, որով քրմապիս մը պիտի մօտենար կայծակնահար մենենի մը աստուածներու սեղանքն.

— «Աւետ ամուշ, կ'ըսեմ իրեն, ի՞նչ ունիս, ի՞նչո՞ւ չես վայելէր գեղեցէնկ օրհըս։ Ճոշային ճամբրորդութեան մը հրապոյըները եթէ ցատ մը ունիս ծովը թափէ, և ուրախ զուարթ եղիր սա չուրջիններուդ. պէս»։

Ծերուկը արգահատանքով մը նայեցաւ վրաս, ժըպիս մը բուացուց իր չորցած այտերուն վրայ, զերագոյն հեգնութեան մը ժպիտը, որ փոթորկի ու անձրեւուտ օրերուն ծագող արեւին կը նմանէր, քանի՛ որ այդ ժպիտին կ'ընկերանար աչքերուն խորէն ծլող արցունքը, ու խորունկ հառաջանքէ մը վերջ, քիչ մը աւելի մօտեցաւ ինձի, ու ըստւ։

— «Տղա՛ս, մեր մէջ ուրսխութեան ակերը ցամքածեն, ու արմատները չորչած։ Տեսէ՞ր ես ծառ մը, որուն չորցած արմատներուն վրայ ծաղիկ մը, կանաչ մը բռւռնի։ Եօթունասունեւութ տարիներ ապրեր եմ աշխարհիս վրայ, ու ամէն օր մոնք միայն մեր զուոը ափ առաւ մեր կեանքերուն, մեր ուրախութեան այ-

գեկութքին համար։ Ամէն տարի դավապներ գուրս եւ-
լան գուռնէս, և ամէն տարի սառւերի մը պէս մեռ-
լաթափարներու հետեւեցայ դէպի գերեզման։ Զաւակ
մը ու թռումը մասցին ինծիւ է իւոնի ինծիւ հետ է հաս,
ու զաւակս Ամերիկա, երկար ատենէ ի վեր։ Տառա-
պանքը, աղբուկի մը պէս ծծեց երակներուս արխանք,
հոգիս ժպանները, և ես ատրիներու ընթացքին ա-
նէծքին փրփուրները և մազձին լեզին խմեցի միայն
ի՞նչ կ'արժէ այս ծովը մեր ծովերուն բազրատմամբ
Այդ ծովերը մեր սրաերուն մէջն էին, մեր լացերէն,
մեր արխաններէն շինուած, և մեր հառաչանքները ա-
ւելի կառազի էին քան այս ծովերուն փոթորիկները։
Հազար անգամ ուզեցի որ կեօնքիս խարխւած նաւք
ընկղմէր ու անգունգուէր մեր լեռներու կողերուն զար-
նուելով, քանի որ մեր ճամբրուն եղերքը լուսաւարով
փարոս մ'ալ չկար, բայց մահը, այդ աղասարար ու հա-
մայնակեր գաղանը քանի մը անգաներ եկաւ հստու-ը-
տաց զիս, չօշափեց միսերա, ու հեռացաւ դնաց, իմ մէջս
չզայնելով գոհացուցիչ սնունդ մը իրեն համար։ Աւզեցի
մինչեւ վերջին օրս, այդ ծովերուն մէջ լողաւ քանի
որ տակուին արցունք ունէի աչքերուս մէջ, բայց վեր-
ջապէս զաւակի սէրը յալիմեց հայրենիքի սիրայս և զիս
արցունքով բաժնեց իմ տառապանքի աշխարհէս, իմ
զիւղէս, իմ զերեզմաններէս, իսկեց զիս իմ հոգէս, ար-
մատէն փրցուած կաղնիի մը պէս, և հիմու կեանքիս
խեակը գրկած իմ գարաւոր ցաւիս ու տառապանքիս
հետ դէպի օսարութիւն, դէպի Ամերիկա կ'երթամ վեր-
ջին անգամ գոնէ՛ զաւակս համբ բուրելու համար...
Տղա՛, չեմ ուզեր, որ իմ կեանքս ապրիս, բայց միւ-
նոյն ժամանակ չեմ ալ ուզեր, որ օսարներ փորձեն
զարդարել տառապանքիս փշենիները, օսար ծաղիկնե-
րով, կամ բռնազբօսիկ զուարթութիւնով մը։ Իմ կեան-
քիս բաժակին պարապութիւնը, լեցուն է միայն մ'յն

մը բռւրներով, զոր հոն քամած է, խակ ողկոյլի մը հիւթին պէս, տունիս ու հայրենիքիս աստապանքը, իր արինոս ձեռքերով»:

Ծերուկը ինծի հետ խօսած միջոցին, դիտեցի, որ քանից հրամաններ կ'արձակէր իր թուան, և ամէն անգամուն, պատուէր մըն էր միտյն տուածը.

— Լեռն, հոգ ասք ծրաբին:

Ծերուկն ու ես, ափինքսի մը պէս լուս էինք գէմ դիմաց: Պատմուած սղբերութիւնը անզամ մըն ալ զզրդած էր երկուքնիս ալ: Միեւնոյն հոգեկան տառապանքն էր որ հազամ էինք մէր վրայ, ոս տարրերութեամբ միայն, որ ծերուկին աստապանքը գազազի մը սեւ ծածկոցն էր եղած իր վրան, մինչ խմա, զեռ իր վրան կը կըեր յայտի ու կհանքի աստղերուն նշողումները անորոշ բայց ո՛չ անյոյս ապահով մը ճամբաները լուսաւորելու համար:

* * *

Մտածումն եր գլանքի մը կարմիր հորիզոնը կը բանաբ իմ առջևս: Ենիքեւակայէի հազարաւորներ, Աւետ ամուին աման, որոնք այս ծավերը կը ճեղքէին շաբթէ շաբաթ, տարուէ տարի, որոնք իրենց յայտնի կամ անանուն ցաւերը շակկած, ու իրենց արցունքին աղբն խառնելով ծովին ու աղկամնուին, գչպի օաարտաթիւն, գէպի Ամերիկա կ'երթային, հոն իրենց աչքերը վակելու համար: Եւ ինքնիրենս կ'ըսէի:

— «Միջէ մարե՞ր է Հայքենիքի հոգին ձայնը»:

Ասրաւորդիս փոթորկումին մէջ, ալ անկարելի եւ զած էր ինծի համար նստիլ տեղ մը, ու բնութիւնը զիտերէ: Ծերուկին հոգէախտութիւնէն վարակուած էր Բայց ամէն անգամ, իմ երթիւնիներուա միջոցին, երբ կը տեսնէի կեռանին ոտքի ելնելը, անոր պատանեկան,

անհանդար չարժումին համընթաց կը լսէի ծերտակին
պատուէրը.

— Եեւո՞ն, հոգ տար ծրարին:

Եւ, ակամայ, ուշադրութիւնս այս անգամ դէպի
այն կողմը դարձաւ:

Աւետ ամու և թռոք գոյքեր չունէին իրենց հետ
իյուրձ մը միայն կար ուր զբած էին իրենց քանի մը
օրուան պաշարը, և անոր մօտ պատուած շորերու մէջ
փաթթուած ծրար մը, որուն վրայ ա'յնքան կը դուր-
գուրար Աւետ ամու:

Այդքա՞ն ջերմեանդ հոգացողութեան տակ ան-
պատճառ զաղանքը մը կայ, կ'ըսէի ինքնիրենս:

Եւ կը խորհէի, թէ այդ պաշտուած ծրարին մէջ
պահուած կար կամ Աւետ ամուի դրամ'ական հորսոն-
թիւնը և կամ մաքսագունդերու հակադութենէն փախ-
ցուած թանկարմէք հնութիւն մը: Որովհետեւ այդ ծը-
րարին պահպանութեան անմիջական պէտքէն էր, որ կը
ծնէր, թէ՛ ծերտակին անդադրում խոռվը, և թէ իր
թուան մանկական վայելքէ մը զրկումը:

Վերջին օրը, երբ մեր նաւու Մարտիլիոյ ափերուն
կը մօտենար, երբ ամէն մարդ գոհունակութեամբ իր
գոյքերը կը հաւաքէք վայրեկեան մը առաջ դէպի ցա-
մաք նետուելու համար, Աւետ ամու, մէկ խօսք, մէկ
պատուէր, մէկ համարան միայն ունէր իր թուան.

— Եեւո՞ն, հոգ տար ծրարին:

Ալ համբերութիւնս հատած էր. մօտեցայ ծերտա-
կին, ու ըսի.

— Նատահանգիստ եկանք. հիմա մեր գոյքերը պի-
տի յայտարարենք. եթէ կ'ուզես կրնամ օդնել քեզի-
բայց նախ ըսէ ինծի, թէ ի՞նչ կայ ծրարիդ մէջ:

— «Ճղաս, ըսաւ Աւետ ամու, կը տեսնես թէ ծեր
եմ, ու դէպի ի Ամերիկա կ'երթամ. ու կ'երթամ լալով,
ակամայ, Գիտեմ, թէ ալ պիտի չկրնամ վերագառնալ

Հայրենիք։ Յասաբութեան մէջ մեռնիլը ծանր է պատռւ-
հասի մը, անէծքի մը պէս։ Հայրենիքիա հողը նուիրա-
կան է ինծի համար, և քաղցր անոր ձայնը։ Այդ հո-
ղէն չէի կրնար բաժնուիլ։ Երբ մեկնումիս նախընթօ-
րին զերեզման գացի սիրելիներուս հողին վրայ քամե-
լու աչքերուս և հոգիիս արցունքը, Հայրենիքիս և ա-
նոնց զերեզմաններու հողէն հող առի քիչ մը, և ինծի
հետ կը տանիմ այդ ծրարիս մէջ, որուն վրայ կը զուր-
գուրամ, որպէսզի երբ օտարութեան մէջ մեռնիմ, Հայ-
րենիքիս հողը փոել տամ զերեզմանիս տակ, անոր
դիրկը հանդչած ըլլալու համար։ Մեր հողին ձայնը ա-
նուշ է վերջապէս և նուիրական։»

* * *

Նայեցայ ծերուկին, քարայրած արձանի մը պէս։
Հողիս յուզումներու ալիծփանքին տակ կ'ուռէր, կ'ու-
ռէր, և հիմա իմ աչքերէս էր որ արցունքը կը հոսէր։
Շօշափեցի ծրարը, համբուրեցի զանի երկիւզածու-
թեամբ, և առ-ի ծերուկին։

Այդ ծրարին ընդ մէջէն կը լսէի, յաւիտենական
մեղեղիի մը, երկնային երանցառութեան մը պէս, Հայ-
րենիքիս հողին ձայնը……

ԱՐԵՍԱԿԵԼՈ ԴԱԶԱԲԵԱՆ

Աղեքանդրիա, Մելլափ Մօնամեն, թիւ 1

Կաշեղէն և կօշիկի վերաբերեալ ամէն տե-
սակ ընտիր ապրանքներ, գորբաքանակ և մե-
ծաքանակ։ Գիներու դիւրամատչելիութեան տե-
սակէտով անմըցելի։

Ա Ռ Ա Զ Ն Ո Ր Դ Մ Է



Մ Թ Ի Շ Ե Ղ Ա Ր Բ Ե Վ Կ Ո Պ Ա Ս Մ Ե Ր Ո Բ Ե Ա Ն

Զէ՛, չիմ՝ ուզեր ետ նայիլ անցեալին և ո՛չ խակ ե-
րէկին՝ անոր գիմաստուերը գծելու համար այսակը Ա-
տիկա չառ հեռուները պիտի տանէր զիս: Եւ յետոյ,
ինչ հարկ արդէն առոր:

Մեր մէջ ո՞վ չի ճանչնար զայն, Մուշեղը, որուն
դէմքը՝ իր երեւումէն ի վեր հայ կղերական օրբառը-
րոնին մէջ՝ անոնուաղ ու յարածուն շառափակ մը փայ-
լուծ է:

Զինք անձամբ չի ճանչցաղները, իր անունը լսած
են, առանովաբար, իր գործերուն աեղեկացած, և այդ-
պէս իրենց մաքին մէջ յօրինած են պատկեր մը՝ որ ե-
թէ իրը չէ ճիշդ, գոնէ իրեն արժանի է:

Անոր երգող արձակին հոյակապ կշռայթը, անոր
տիրական ոճին սահուն գնացակերպը (allure), անոր
ուժով բասերուն հերարծակ անկիղծութիւնն ու հնչա-
կանութիւնը իրենց մէջ լիովին կը պատկերացնեն ար-
դէն լսանասանեղծ-ծիրանեւորը իր վճիռ ու յանկուցա-
նող զիմաստուերին տակ:

Անիկա՝ Գուշակեան և կիւլէսէրեան Արբազաննե-
րու և քանի մը հաստ մատի վրայ համուող Արմաշո-
կան վարդապետներու հետ ամենասպատկասելի գէմքն է
որ ներկայիս գոյութիւն ունի ամբողջ հայ կղերական
նուիրապետութեան մէջ:

Մուշեղը, անսպաս կրտսէլի և մշտանորսդ խանդի
այս տիրաբար մարդը՝ շէն ու չէնութիւն կը տիտէ իր
անցած համբուն վրայ: Իրմոլ՝ ազգային կեանքը՝ իր

ամէն մարզին ամէն կալուածին մէջ տեսնքու ու ներոյժ դործանէութեամբ մը կը յամկանչուի:

Անիկա ոյժ մընէ, և հսկայ ոյժ մը, որ դիսէ նուանել ամենէն գաժան չկամտթիւններն իսկ, հաւատք ներշնչել բոլոր վհասող հագիներուն, պրկիւ բոլոր զանդաղող կամքերը, համազրիւ, լարել բոլոր անաւուած պայքարոց կարս ները և ամէնէն անսարքեր և ուժացած խոճմտանքները ազգասիրութեան բնաբնաբեր զեղումով մը պատուաւել:

* * *

Կիլիկիայ անաւոր եզաւնէն ի վեր, ան ին բալնքը աւուակ մը կարաւուր արարանքի էր և սիրարկիր: Հազիւերիններ իր ձայնը կ'առնէինը նկատէն:

Տիեզի բական մեծ համախառնութիւններ... — Շուրջերնիս անձիքին մարզեր կը փառունք, մարզեր՝ որոնք ձեւականութիւններէ և երեսութապաշտակուն ամսղուկ կեցուած քնէրը ազատ՝ իրանց անձին որինակուլը՝ մեզ խրախուսել, մեզ ողեւորել ու վերապոյն զոհողութիւններու մզել զիստնային, մարզեր՝ որոնք ապաշտոնականն ծեցծնքութեան և խորհրդակցական կանանչ սեղաններու շուրջ — ուր իբրև հասանքի նիրկայացուցիչներ կանչուած հաշիսամոլ և զիստնարու անբանութիւններ բան մը չի հասկնային ըներկուոր և իրենց ձայնը հրաշեցնէին աիրական սպառութօնով մը, խոսքի ու խորհրդակցութենէ զուրու՝ կենդանի դործով մը խանդավակին:

Քիչեր գտնուեցան, սակայն, աւազ, այդ ժեաժին, այդ կեցուածքին ընզունակ լւ Մուշեղը, ահա՛, այդ հոյսկազ քիչերէն եղաւ:

Մըրկանաւն էր ան, թիւամիոր թասած՝ ոյնակ, Ատլանտիանի միւս ափին, սպասելով փոթորիկին:

Ու փոթորիկն է. զէպի այն կը խոյանայ ահա ան,
անոր յորձանքին գլուխ բռնելու, անոր կատաղանքին
դէմ մարտնչելու, անոր ալիքները պատասելու իր հուժ-
կու թեւբախումներով....

իր անցքին վրայ, տիեզերքի լոյս-ոստանին՝ Բա-
րիզի մէջ՝ իր քանի մը շարթուան կայքը, քնացող ճա-
հիճի մը վրայէն թառալող մրրկանողմի մը աղղեցու-
թիւնը ըրաւ:

Ու Եղիսպոսը զայն վայելեց քանի մը կործ շա-
րաթներ՝ որոնց ընթացքին իր խօսած երևունէ աւելի
քարոզները կրօնական գրակունութեան ամենազմայելի
էջերը պիտի կազմեն, ապահովաբար, եթէ, օր մը, հա-
տորի մը մէջ ամփափուած լոյս տեսնեն անոնք:

Ու մեկնեցաւ ան, իր չունչին կենասափիւո ջեր-
մութիւնը տարածելով Ապո-Տարարի և Պէջն-էլ-Սու-
րէնի շրջափակներէն ներս, որոնք երկար տակն թա-
փուր մնացած էին՝ իրենց վիճակաւորին բացակայու-
թեամբ:

Գնաց ան, Ազէտին դէմ. թշուառութիւնն ու տա-
ռապանքը զիմապրաւելու, զուլումի կարաւանին խառ-
նուելու, անոր ցաւերովլը հնհնալու, անոր արցունքովը
լալու, անոր սուզովը խոսովելու գալարունլու ու անոր
վիշտը բաժնելու:

Ու հիմա, ան, Ցաւի այդ հեղելին առջեւ հսկայօ-
րէն կանգուն, իր ձեռքերը՝ արիւնի ճենճերումներուն
և հրզեհի ծուխերուն մէջէն՝ աղետահանար եղբայրնե-
րու և քոյրերու կերկարէ....

Ահա՛ Մարգը, ահա՛ Գործիչը, ահա՛ Ասաջնորդը:

ՎԱՀԱՆ ԹԵՐԵՅԵԱՆԻ

ՄՈՒՓ ԺԱՄԵՐ



Ո՞ր խորոնի ողբերք երբեք պիտի կրնայ արձագանց
Տալ խորակուած ու լուսած մեր սիրտերուն խեղճորենան.
Այսուհետեւ մենք ի՞նչպէս պիտի, Աստուած իմ, կրնանք
Մըրտերել միմիան, խորհիլ, յուսա՛ Ապագան . . . :

Տարիներով՝ նեռաւոր, անհաշելի, ցանկալի,
Ան մեր երազն էր եղած, որ խաւարին ներելու լոյս
Եւ անզունդին վրայ երկինք եւ մեր պատճառն էր կեանքի,
Որ այսօրուան մեջ Վաղն էր, մի՛շ զեղեցիկ եւ մի՛շ կոյս . . . :

Ո՞ր զիշերին մեջ յանկած, ամեռքեան նրման մուր,
Երք մարեցան զրժոխիք ջաներն անզամ սոսկում,
Մարդադեւեր լրդացան տալ այս հարուածը անզուր,

Ո՞վ դժբախս Ազգ, այս հարուածն որ Քեզ սրբկ կը զարեկ,
Որ կ'սպանն ասպմերն իսկ ամեն յոսի, հաւատի,
Եւ կը թողու մեզ երկրի վրայ մեռե՛լ կենդանի . . . :

Յ. Ա Ե Թ Ե Ա Ն է

Ն Ե Բ Ք Ի Ւ Պ Ա Յ Ա Ր Ա Ր Ա Ր

□ □ □

«Յայց եթէ ինըը յայտնէ ինծի թէ չի կրնար առանց ինծի ըլլալ, թէ այտչափ աղեաւառը բաժանում մը զուցէ պիտի վտանգէր իր կեանքը...» Այն տաե՞ն: Այն, այն տաեն պիտի պատահի այն բանը որ չաներուն պատահած է և կրնայ պատահիլ: Ճախճախումը, կրծանումը, ամէ՞ն: բանի մոռացնումը: Աչ, չոք կրնար, տի իմ ոյժերէս վեր է: Հրաժարիլ: Էնոր աշուըներէն, որ բարեկութ Աստուծոյ մը հաւատալ տառա ինչ ծի, էնոր խօսալցութենէն, որ ովեզերքի բովանդակ մեղեղիներէն աւելի քաղցր է և որ ամէ՞ն բան հասկընալու համար արծիւի թեւեր տուա հոգիիս, էնոր խորհուրդներէն որ կղկաթ կաթողի մօր մը խորհուրդներուն կը նմանին և որ զիներալ և անդունդներով լեզուն աշխատըն անուշութեան և երանութեան դրախտ մը դարձաւցին ինծի համար, այս ամենէն զուցէ յաւիտեան, հաւանօրէն յաւիտեան զրկել զիս...: Տկա՞ր եմ:»

Երիտասա՞րէ, երիտասա՞րէ, պարտականութեան հանդէպ տկարացումը վասութիւն է: Մոռցա՞ր ուրեմն ինչ որ եղաւ: Զարհուրելի կերպով դաւնազէտ պատկերը, քու եղբայրներուզ, մօրդ, քրոջդ կոչկոճաման վախճանը, արխնը սառեցնող և երակներուն մէջ ոտնառել տուող վայնասունները, քաշկասելով առնել տանիւնին մանկամարդ հարսերը և ծաղկատի աղջիկները, կացիններով, բիբերով ջախճախուած մանկական դանկերը, ասոնք բոլորը ջնջուեցա՞ն ուրեմն յիշողութեանդ մէջ: Երգումդ, անաւոր երգումդ մեւա՞ւ: Ասաղերը սասանեւ-

ցընող վրէժի շեռայլը, որ բռնկիցաւ, նայուածքիդ մէջ կայծակի մը պէտ որ կը վազէ, մարեցաւ ուրեմն, Ա՞վ մալեց ունակգիտալի մալուցք Աիրուած, պաշտաւած սպանան մը, խօսեցւալի տչուըները: Եւ միթէ նշանածդ արժանի է քու պաշտամունքիդ, եթէ վրիժառուքինախիքի թիւէդ բանէ կաշկանդէ:

«Ակեցէք, միտքս բան մը եկու: Նամակ մը: Ա՛ւ չերթամ՝ զինքը անոնելու, ա՛ւ չերթամ՝ մնաս բարովի նամակ մը, ամեն բան բացասարդ, պաշտամազին, աշղերական, յաւահանութեան շափ բաներ իրեն ըսող նամակ մը: և ամեն բան կը լինայ:

«Զեմ գիտեր, չեմ ուզեր գիտնալ:

«Բնչու Ան ալ անզօրութեան վայրկան մը ուշնցաւ, Ան, Մեծը, Հզօրը, Երկնաւոր Վարդապետը: Ինչո՞ւ Ան ալ այն աղենմէլիկ աղազակի արձակեց: «Ե՛լի, Ե՛լի, լա՞մտ սարսաթանիր:» Միթիէ ես անկէ առելի՞ հըզօր եմ, աշխարհի Տիրոջմէն առելի աննկուն: Ի՞նչ անհան անոր նուալած շիջելափառ աչու ըները վախճանին ստուերին մէջ, որ կը մասնաւր իրեն փաթթուելու, կը մօտենար զողի մը պէս որ ոտքին մատուըներուն վրայ կոխերով կը մօտենայ անկողինիկ և պօռալ կ'ուզես ու չես կրնար: Ի՞նչ նշմարեց այն ստուերին մէջ, ու վախցաւ:

«Ա՛խ, աշխարհը սիրեց, սիրեց մարդերը, և ա՛յն չափ սիրեց՝ իր երխանարդ հասակը պատարագ հանեց անոնց փրկութեանը համար: Աւ զրաւումին մօտ, վախցու:

«Ես ալ կը վախնամ, ոչ թէ մանէն, ոչ այլ անմունութեան վրայ պայծառ յասակ գաղ սիմար մը: Ինձի պարզեւող, այլ անմանութեան անսահման բաղձանքը ինձի ներշնչող միակ էակէն բաժանումէ: Ա՞վ չպիտի ներէ ինձի:

«Ո՞հ այս Քջաւամնջը Ե՞րբ պիտի վերջանայ:

Ահա այս բաները կը խորհէր, առելի մանաւանդ
կը խօսէր ի՞նքնիրեն Արամ Արթունեան:

Կէս գիշերէն երկու ժամ ետքը, այն պահուն ուր
բոլոր կենդանի էակները խոր քանալ կը նոչեն. Ա-
զօտ կերպով լուսաւորուած սենեակի մը մէջ, ուր մահ-
ձակալ մը, հայլիով հեշտագարան մը և սեղան մը լուռ
ու մունջ անկարեկիր վկաներն էին իրենց առջեւ տեղի
ունեցալ այս հոգեկան չարչարանքին, այս նորանշան
փողոթային:

Երկու օր առաջ, Արամ խոստացաւ երթալ մանալ
կամաւորներու չարքին մէջ, Վաղը կամ միւս օր պի-
տի մեկնի:

Պիտի մեկնի: Բայց կայ մէկը օր չպիտի համոզ-
ուի, չպիտի ուղէ վարժուիլ այդ մեկնումի զաղափա-
րին: Շատ սիրեցին զիրար:

Աեգանին առջեւ կը նատի, առզ մը կը գրէ, կ'աւրէ,
չէ, այսպէս ըսկելու չէ, Աւրի առզ մը: Արցունքի առաք
առաք կաթիւներ կ'իյնան զրածին վրայ, Գրածը կը
ծրի, պղասոր նայուածքը չի կրնար կարդալ: Նորէն կը
փորձէ: Նամակ մըն է զոր մեկնելէն առաջ պիտի զրկէ
էնոր:

Առք կ'ելլայ, քանի մը անգամ կ'ընէ սենեակին
շրջանը քայլերով որ անհաւասար են և զողովուն:
Բայց պատուհանին առջեւ կ'երթայ. զուրաը կը նայի,
ասազերուն: Աստղերը զթութեան արցունքներ կը թը-
ւին իրեն՝ թափող իր տանջուած սրաին մեռելութեա-
նը վրայ, և ծանր ծանր կաթկթող իր գերեզմանին
վրայ զոր ինքը ձեռքովը կը փորձէ:

Դէպի հեշտագարանը կը քալէ, զզրոց մը կը բա-
նայ, ծրար մը ձեռքը կ'առնէ. շրթունքներուն կը աս-
նի: Պիտի բանայ. չէ չուզեր չի կրնար բանալ. պէտք
չէ որ բանայ, Ծրարը անոյշ բոյը մը ունի. հալուէ,

զմուռաս, հուսամ, կինամո՞ն, ո՞վ գիտէ: ԱԵԶԸ կայ բան
մը որ մետաքափ կակզութիւնը ունի:

Երաբը կը գալէ: Հասոչանք մը: Եորէն ուղանին
առջևն է: Կը զրէ քանիփ մը տող:

«Պիտի ներիս ինձի քեզի չմմացնելս. երկիւղ ու-
նեցայ որ չպիտի ուղես. գուցէ անիրաւ եղայ քու նը-
կատմամբդ. չեմ գիտեր: Ինչ որ է, գիտես թէ ի՞նչ է
ոէրս քեզի համար: Ծոյն է, այնպէս չէ, սիրականա
շիմա գուցէ ցաւիս. ես գիտեմ: Բայց վերջը, խորհըր-
դածելով, պիտի եղբակացնես որ քեզի անարժան պիտի
ըլլայի, եթէ չերթայի: Տարակոյս չունիմ որ պիտի
մտածես թէ, որովհետեւ չարչարուած քոյթերուս, մայ-
րերնուս, քու քոյթերուգ, քու մայրերուգ համար է,
աղէկ կ'ընեմ որ կ'երթամ...» Յաւիտեան է ոէրս քեզի»

* * *

Քաջամի՛րտ Արամ, գնա՛, գնա՛ քու կտրիճ համ-
հարզներուղ չարքերուն մէջ խառնուելու: Աչքդ ետիդ
թող չմեայ: Այսօրուան նշանածները չեն լոր իրենց
հոգեհատորներուն համար որ կը մեկնին: Անոնք գի-
տեն յուսալ և սպասել:

Մ. Ա. Խ Ե Ց Խ Ո (M. AVATIS)

* * * *

Անգլիական մեծագոյն գրավաճառը Եգիպտոսի մէջ

Գլասալոր վանաւատուններն են. ԳԱՀԻԹէ՝ Մալրապի
փողոց, Շեփրցս Օրելի առջեւ, և Քարել-Նիլ փողոց:
ԱՊԵՔՍԱՆԴՐԱՅ, Շերիֆ փաւստ թի 17, Անգլին Պուրս թի 2:

Ամէն տեսակ անգլ., և Փրանս, գրքեր, հանգէսներ
և նորագոյն հրատարակութիւններ կը գտնուին:

Ներկայացցիչ՝ ՀԱՅԿ ԱՌԻԿԵԼՆ:

Հանգ ԳԱՐԵՆԻԿ ՊՕՏՈՒՑԵԼԵ

«ՏԱՐԱԳՐԻ ՅՈՒՆԵՐ» ԳՐԻՒՆ ՅԱՒԱԶԱԲՈՆ



Այնպիսի երկրի մը և այնուհետեւ ժամանակի մը
մէջ կազրինք ոք մարդ վասան չկրնար ըլլալ թէ
վաղը ոչ պիտի մնայ: Վաղը բառը հոս, իր բայն ա-
ռամով շենք զորչածեր, հինգարթին առարդ մը ի-
րաւունք չունի յուսալու թէ ուրբաթը պիտի անցընէ
ողջամբ:

Աքարական Հայերը այս աշուր փորձառութիւնը
չինցին, համերազական պատերազմին առիթով թուր-
քիոյ հրատարակած սկզբանկը վկան չուրչ մէկ տարի
վերջ:

Այս առղերը զրովը՝ իրմեւ աքարական և իրի
վատարանզի վասան չէ թէ վաղը ողջ պիտի մնայ: Ա-
ռանց բանցանքի և աւանց դաստակարառութիւնն ընտա-
նիկան օճախի վոնառուած, չի հստատոր թէ աս զուգու-
մի օքերը շուտ պիտի անցնին, ու ինք բախար պիտի
ունենայ վերստին զանելու իր տունը, իր ընտանիքը,
իր զատակները այնպիս, ինչողին զգել տուրծ էր թուրք
կռատվարութիւնը: Չի հստատոր թէ օք մը կենդանի
խօսքով պիտի կարենայ պատմել իրենցերուն այն ա-
մէնը սրուն ականառես ու ականջալուր եղաւ:

Թե՞նք՝ մեր հայրենը, մեծ հայրերը տեսանք իրենց
ընտանիկան յարկերուն տակ, իրենց աշխատանքին
մէջ, իրենց աւախառութեան օքերուն, իրենց օճախին
առջեւ, և լուցինք մեր մատիկներուն ու պատիկնե-
րուն հեքեռթները, կրցինք նոյն խել քանի մը ան-
ընդուներու ազգաքանական առաջատակը կազմել: Սա-



ԳԱՐԵՆԻԿ ՊՈՏՈՒԹԵԱՆ
(ւարի սարազնու)

կայն մեր զաւակները այդ երանութիւնը պիտի չունենան: Անոնք ի զուր պիտի վնասեն իրենց ազգաւանութիւնը ցոյց առող ծառը: Ի զուր պիտի որոնեն իրենց ազգականները, ու գանելու պարագային ալ պիտի լսեն մեւ ու զատան լուրեր միայն: Բանի՛ քանի մայրեր պիտի ողբան իրենց զաւակներուն կորուսար, քանի՛ քանի յափշտու կուած այրիներ պիտի երազեն իրենց ազամարգերը ու ի՞նչ զաւակներ զառն իրականաթիւնը պիտի ունենան զգալու թէ իրենք ի մօրէ Հայ են միայն:

Եթէ շարանակութին ներկայ կեանքին պայմանները՝ պայմաններ որք չըստքելուսուեցան մէկուկէս ասարիէ ի վեր՝ Թուրքիոյ մէջ հայ ազամարդ մը պիտի չմնայ: Անոելի չարիքէն սա ու նո ձեւով ազատուողներն ալ պիտի բանեն նախորդներուն ճամբան: Կայծերով ու կայծակներով լիցուն անազատի խորչակը պիտի սրբէ նոյն խակ կրօնափոխ եղող Հայերը, պիտի հասցնէ ամեն բազուրիներու մէջ ճառաւալ անօթի ու մերկ հայ գինուորները, և թուրքերու, քիւրտերու, չէրքէներու, արաբներու, երիւկներու քովը զանուող կինձ ու կանանչ հայ կիներն ու սղծուած աղջիկները արցունք ալ պիտի չունենան իրենց սիրելիները մասքերած ատեննին, ու երեքէն առաջ ատրեկոն անթիւմանուկներ պիտի օսարանան, պիտի մսոնան իրենց մայրն ու մայրենի լեզուն:

Խակ եթէ մի օր, խազալութեան մը բարի արշալոյսը ծագէ... շատ զաւակներ պիտի հնատաքրքրուին՝ թէ ո՞վ է իրենց հայրը, ո՞վ է իրենց մայրը, թէ ո՞ւր է իրենց ծննդավայրը և կամ ի՞նչ աւանդութիւններ ու յիշատակներ կային իրենց հայրենի տան մէջ: Եւ շատերու նման իմ զաւակներս ալ պիտի փափաքին լսել իրենց տան ու ծննդքին յիշատակները:

Այս պատճառաւ է որ կը փարձիմ ՏԱՐԱԳՐԻ ՅՈՒ-

Եեթս գրի առնելը Ընտանիքիս անզամներէն միացող-
ներուն ու զզուած բնդուրծուկ նոմակ մ'է ձեռնարկս,
ոլջ մնացող զաւակներուս աւագին կատակ մը լոկ նը-
պատակ չանիմ թուրքիս Հայութեան գլխուն և կամ
շարիքին պատմութիւնը գրելու ասիկա ձեռնահասու-
թինէո շատ վեր է ու միակ տնձի զարծ չէ: Ժամանա-
կը երբ հանի կարող գրիչներ պիտի կարենան լոյն
աշխարհ հանիւ թուրքիոյ հայերուն բնաշնչութին և
տանկական աներեւակայիլի զագուստ թեանց լիսկա-
տար պատմութիւնը:

Այդ առնելի պատմութեան մէկ էջը գրած ըլլորտ-
յաւակնութիւնն ալ չանիմ, վասնզի թիւրաւոր ընտա-
նիքներու հատի կարոծ հազարաւոր քիլոմէթր ցաւի, ար-
ցունք-արիւնի ճամբառն մէկ մասը միայն աեսայ:
Քազցածներու բանակին մէկ փոքրիկ մասը և անթաղ
փոռած գիտկներու քիշ շատ քիչ, մէկ աեսարանը
զիսուելու զմբախառութիւնը ունեցայ: Բիւթանիոյէն
մինչեւ կիլիկիս, Եփրատէն մինչեւ Յորդանան, քանի
ամիսներ, 2500 քիլոմէթրէն աւելի կարոծ ճամբառներս
չեն համեմատուիր այն խաչի ցաւագին ճամբառն՝ որուն
վրայէն անցան Հայաստանի վասիկասուն տիկինները՝
ցմբուր քամիկւով զանութեան բաժակը: Այսու հան-
գերձ իմ զաւակներուս պատմելիք շատ ու շատ պատ-
մութիւններ ունիմ, ականուանի ախուր շատ ախուր
պատմութիւններ:

Եթէ օր մը, սիրակոն Մարգոն՝ զոր չորս տարե-
կան անուշիկ հաւակին մէջ թագուցի՛ և վշտուծին
Մարքիկ՝ որ հայրիկին տքառըէն վեց ամիս վերջ Գու-
րս Հիսարի թերդին մօս, բարկ արևի ու վրանի ամէ^ւ
բացատ. իր աչուկները, այս՝ եթէ օր մը հարազատ զա-
ւակներս Մարգո ու Մարքիկ բախտան ունենան իրենց
նոր ձեռազիրը վերծանիլո՛ թող գիտնան թէ իրենց
մանկութեան ժամանակ երկրագունդը միլիոնաւոր

մարդոց զիսկներ կը ու տուաւ, պատերազմի ճական՝
ներուն վրայ՝ Գաղափարի մը և Նախուակի մը համար
ինկողներու և մուշքիայ անջրգի անսարաւներուն մէջ
մօլուանգ բարբարասութեան ենթարկուաղ անթիւ ան-
մեղ Հայերու զիսկները...:

28. Հոկտ. 1916, Երևանպէմ

ԵՐԿՈՒ ՍՈՒԳ

Գեղամ, Գառնիկ կ...

Երկու անուն, Երկու սուգ:

Չեմ զիսկեր, ինչո՞ւ, երբ ողբացիու Գառնիկ Պօ-
տորեանի ցառու յիշաստիկին քանի մը տող նուիրելու-
երկիւզած սղասարանքովը սեղմնիս տաջն կ'անցնիմ,
ինքինքու, ակամած, գրառուած կ'զգամ նոյնչափ ցա-
ռու, նոյնչափ վշտապին ուրի յիշաստիկով մընալ...

Երկու երկու քուկէս տարի մը ևս կ'երթամ, Գե-
ղամը կը մտարերեմ, անուշիկ ծուի աչքերով տղան,
որ հեռուէն կուզար, չայրինի նոր սերունդին տարաշ-
խարհիկ, քիչ մը յանգուցն երազին և ներարձակ Գա-
ղափարասպաշտութեան կազդուրիչ շունչը բերիւով մեղ...
Աւ տառը փոխարէն մեր արեւէն քիչ մը կեանք, քիչ
մը ոյժ, քիչ մը կենասարիչ մուրալու իր արգէն հիւծ-
ամած, հնչնած մարմնոցն համար...:

Աշնանահնը զայռւկ տերեւ, զոր Եղիպտոսի ա-
րեւ փախանուկ վերասեղծելու, վազուժամօրին խան-
ծեց զրաւեցուց... հեռառը, զիսթագեղ աշխար-
հի մը՝ Փարտիզակին՝ բռւրաստանէն լուսած այդ

չքնազ ծաղիկին խամբած շափրահները իր հողին մէջ
սրանելու, ամփոփելու վութեկառ ագահութեամբը կարծես:

Գեղամ Գուշակեան, Գառնիիկ Գօտութեան. — քեռոր-
դի, քեռի... Անանք ճիմա քով քովի կը որամիին Մար-
մինայի մէկ անկիւնը, ուր հայրենի հողմիկը չի գար
իրենց յանխոենական քանը օրօրեւ ո՛չ ալ ծիծառ մը
կը թառի անոնց հազարամբանին վրայ՝ կարօտի և սի-
րոյ բառ մը մրմնջելու անոնց ականջին...:

Գեղամ, Գառնիիկ... Երկու սուզեր ե՞ն անոնք, օ-
տար սասպերու ցուրտին տակ լըռուած երկու անշուք
դամբաններ, պրանց շուրջ, երեմնամիայն, մոռալ գի-
շերներու թախիծին մէջէն, արբաշունչ Քերթողի մը
արտում եր ողը կ'երթայ յածի՛ իր լոփկ արցուն-
քին հետ՝ իր սուեղձապործ մտածումին ծաղիկները թա-
փել անոնց վրայ:

Գեղամ, Գառնիիկ... Մին եղբօրորդին, միւսը մեր-
ձառոր ազգականն է Եղիպառոի Գերաշնորհ Աաաջոր-
դին՝ թորգոմ Եղիպառոի, որ հազիւ անոնց ներկա-
յութեան խինդը ըմբոշինած, անոնց առազար շիջու-
մին սուզովը կը լցուուի յանկարծ:

Ու կը խորհիմ թէ, տարիներ յետոյ, երբ ամէն
ինչ մշուշով ու մոռացումով լցուուի, Մեծ կղերականը,
իր անցեալին մէջէն, ազեխարը վերյուշումով մը պիտի
ոգէ Եղիպառոը, ուր կը մնան իր սրաին երկու սիրե-
լագոյն էակները, երկու սուզեր եղած...:

* * *

ՊԱՐԴԻՆԻԿ ՊԹՑՈՒԹԵԱԼՆ, Պարտիզակի, ծնած է 1883թի:
Եր Ասիմական ուսումն առաջ է Պարտիզակի պարմաւ-
նին մէջ, իսոյ Օրմ Անեան-Դուրեան օջանին, չար ասի
աւալերած է Արմաքի պարէալսին:

Ալած է պարկես, խլնամիս ու իր պահօնին զիտա-


կից ուսուցիչ մը: Եր հասցեած առավելաները նույսին Հայեր և նօմարին մարզեր եղած են:

1914-1915... Եղեւսկը բռւախան. —Պատերազմի... Տեղահանութիւն...: — Հայ մժաւրական ժամանելին առաջին շարերուն մէջ ինքն ալ կը հօսի կը տարոի, Գոնիա-Հայկ-Դամակոս, և վեց ամիս տարագրութեան ամբողջ զիւսներ ու գալանուրիւնը բնագել յեսոյ կը հասնի Երուսաղեկ, ուր և կը մնայ մինչեւ նոյն ժամանելի գրաւումը անզիացիներուն կոզմէ:

Հ. Բ. Ընդհ. Միուրեան հրաւեռով Եպիսկոպոս կուզայ՝ Առնօնելու համար Բօր-Մատիք Արքականոցին Տիուենութիւնը: Այլ առաջի, դժիմ մանր իր հայերուն կը հետեւէր... Եւ առաջօս մը, սեպ. հին, ոզատութեան սփռութին վրայ, հիւսնիւմանցի մը մասյ մեկ անկիւնը, գեմքը պատիմ՝ ան կը տիր սպեսով մանեն..., իր կնոջ և իր զաւակներուն չի յագեց ած սեր սրբին ու աշերուն մէջ, և անոնց համբորդին տաշորով կրօսը իր չորց ած դաշկանու օրունին վրայ...:


Հանգուցեալը բնօրբածակ հասորի մը մէջ գրի առած է՝ իր համբուն վեպ՝ Տեղահանութեան ամբողջ զարութեալը, զոր ձօնած է իր ՎԵՏԱՆՇԻՆ զաւակին: Ան պատկանուուն է իր զաւալը, իրենք նեռու, տարագրութեան մէջ ձևած բլլուզն համար:

Մենք այդ հասորը տեսակ Առաջնորդ Թուրքօն Մըբացին մօս, ու մեր բախտած ոգին սփռումներուն վրայ մեզի ընունեց նիկ Պօտութանի պատկերն ու գրին յառաջարանը, ուսուն մէջ յատկուն կը ցոլայ անոր պարզ այլ զգացուն նողին...:



ԱՐԱՋԻ ՄԻ ԳԼՈՒԽԱ

Ելիս Եր. Գալաքարեանի



ԳԱԼՈՎԱՆՈՒՔԻ ՀՈՅ ՄՊՈՐԻԿ ԱՐ...

Դիլոր Եր. Գևառակեանի

ԽՈՂԻ ՀԱՎՈՆԻԻՆ ՏԱԿ



իրենց նոր տան պատշգամին վրայ—ուր շատ հեղ զինքը կը տեսնամի — խեղճուկ թէկնութուի մը վրայ ընկողմանած՝ միշտ կը կարդար:

Թերես լուսինը օր մը նախանձած էր իր հմայքին և դէմքին բալսրուն գեղեցկութեան վրայ՝ եթէ չսփռ զանց գունաստ չըլլոր ան: Ծատ սպասուծ էր խեղճ աղջիկը, երեսները հիւանդութինչ փառացած, այսուկիրները ցցուն: Հրթները կազայ ու թափոնցիկ, տենիքերու մէջ մշտապէս կը սարսար: Բայց այս ամէնուն մէջ, ամէնչն տիրականը, խոշոր անպայտացած աչքերն էին որ իրենց վճիտ յատակութիւնով, աննիւթակուն դեղցիտիւն մը կուտային իրեն:

Անունը վկանկանաց էր, մականունը՝ Ե... եան, է. էն, ուսում առած, զարգացած, լաւ նկարող և միանգամայն վէպերու յամառ ընթերցող օրիորդ մը: Տան մէջ կարճօրէն դինքը վասկան կը կոչէին:

Ի՞նչ հարի ձեզի պատմել իրեց սարսպութեան և զերավէպը, քանի որ անիիտ ոճիրի երկրին մէջ չնչող ամէն հայուն կը պատկանի:

Հանգիստումէ առելի, իրենց հարստութեան և առատաձեռնութեան վերաբերելու է այն մասնաւոր բախտուորութիւնը որ ունեցան, անհուն տառապանքներէ վերջ, չմհասձ, դամբական հասնելով, ուր կերպով մը կրցան տուն մը վարձել և հաստատուիլ:

Ժամանակ մը վերջ, Առւրիոյ կորմիր իշխանին՝

ՃԵԺՄԱԼԻ ՀՆԹՐՌՔԸ ՎԱյելեցին։ Վասկանոյշչի եղբայրները
ազատ եղան առևտուրավ դբաղերու։ Իր հարեւնին հետ
ընտանեկան ներքին յարաքերութիւններ առ հաստա-
տեցին։

Եւ երբ ընդհանուր սարսափիը կը ախէր տարագիր
հազարաւոր հացերու մէջ, չատ մտածեցին, յետոյ խոնե-
մութիւն համարեցին հայր, մայր, եղբայր, ընտանիքով
իւլամանալ։

Վասկանի անունը Խենան գրին։ բայց այդ անու-
նը, գէմքին վրայ խինողը երբեք չծաղկեցուց, ընդհա-
կառակը ինքը, միշտ դարուկ, աշնան հովերով հասուն-
ցած սարտիք տերեւի մը պէտ գելին մնաց։ Եւ օրէ օր
քիչ մը աւելի հիւծեցաւ։

Իր բաց սեւագոյն աչքերը — որ ցեղին հարազատ
աչքերն էին — այնպիսի աղերսով և ասուապագին ցոլս-
ցում մը ունէին որ անմիջապէս կ'ըսէիր թէ այս ար-
տայրայտութիւնը միակ մեղի կը պատկանի։ Դէմքի մը
վրայ աչքերը քիչ անգում այնքան խորօրէն արտա-
յայտիչ կրնան ըլլալ։ Այնպէս կը կարծեմ որ ամբողջ
զէմքը, դլուխը, իրանը, հողին, զոյդ մը ու աչքերն
էին, որուն ճերմկուցը անհունօրէն լայնցած, խոշոր-
ցած, մասյլ զոլորչիներով յագեցած երկնքի մը կը նը-
մանէր, ուր իսկոյն կրնայիր կարդալ ոէրը, մահը և
կեսնքի պաղաստանքը։

Եթէ, պատահաբար, ծանօթ մէկու մը հարցնէիր.

— Վասկանը ձանչցա՞ր...

Ապահով եմ որ պիտի պատասխանէր.

— Այո՛... տարօրինակ խոշոր աչքեր ունի։

Որովհետեւ, Վասկանը առաջին անգամ տեսնողը,
մինակ իր աչքերը պիտի ուսնար։ Եւ երբ իրմէ հե-
ռու ըլլար, և ինքնիրեն հարցնէր թէ այդ աղջիկէն
հեաը ի՞նչ կը տանի, վատահօրէն՝ աէրով, աղօթքով ու

երազով լցուն զոյլ մը աչքերը պիտի ներկայանացին իրեն և պիտի անդոնէին երեւակայութիւնը:

Չեմ դիտեր թէ երբ սկսած էր թռչախար. ամէն պարուայի տակ նոր էք, կամ նոր էր և չափազանց արագ կը յառաջանար: Մորթը չառ բարակցած էր, քանիքերու վրայ երակներու կաշոյա չերասուրուննով: Երեսը, սլացիկ հասակը այնքան վախտ էր, ոչնքան աղազուն որ իր ակացին խորակեալ մազերու տրամատա ալիքովը զեղին բակի մը կը նմանէր, որ ծզիկին վրայ մկամօրէն կը զալցպար:

Բժշկ կուն հրամաններու անսացին՝ Պէտրոսի սուրբն, Լիբանան տարին, բլուրէ բլուր սպասցուցին իր մահկանցու, խեզ սուսերը: Արևոս երկինքներու օդը ձեած, թերեւս կեանքը վերաբարձ մը պիտի ունենար և չունչը պիտի յանձնէր սպեւորիւ արեւով և երազով կերտուած սա քնարական մարմինը որ անջրդի հողերու մէջ ինկած արեւածովիկ մը պէս հետզնատէ կը զեւներ, կը զալկանար:

Այս պատճօը երեք օդուա չունեցաւ: Բնոշակառակը, վերաբարձին, իր հիւանդութեան անջնջելի աւերը ամէն ժամանակէ աւելի կը կրտացուէր դէմքին վրայ: Այսօրէն սկսեալ, հիւանդ ունջիլը, ամէն ժամ նստած պատշաճմին վրայ, կը կարուար առանց զարբի, անյազօրէն: Կ'զգար թէ այլեւ կեանքը կարչ էր և վայելքը անրջացին: կ'աշխատէր զի՞րքերու ընթերցումով ուրիշներու սարսուար զգուլ և հետը տանիլ անոնց երանութիւններուն պատրանքը:

Հոսու անզամ ալ կը նկարէր և յան կը նկարէր: Իշղացնիկ երեւակայաւթեանը համարել երանդուուրումները պաստաբին վրայ չափազանց հանելի էին, որովհետեւ վերջալոյսի աղջիկն էր բնքը որ իր ներշնչումները ակէն կ'առնէր, աչքերը միշտ ձկած իրիկնամուտի սպեւորիչ երկինքներուն, անյազօրէն կ'ըմպէր

վերջալոյսներու տիսրութիւնը և չառ անգամ ցուը-
տէն թէ հեշտանքէն կը սարսար,

— Ներս եկուր, աղջիկս, այսօր բաւական է, կը
մսիս... կ'ըսէր մայրը.

— Քիչ մըն ալ, մայր, ահս մարտլ արեգակը.
որքան գեղեցիկ է:

Արեգակի պէս զես ի՞նչ գեղեցիկ բաներ թառամե-
ցան, ասրաժամեցան իր սրափն մէջ, եկաւ ժամանակ
մը, որ սրաւնքները այլևս անկարող գարձան կրել իր
մարմինը և իր հիւծումը օրէ որ արագացաւ:

Զէր կրնար քարել, իր պլատիկ թիկնաթառովը միա-
սին կը փոխազրէին զինքը պատշգամբ, Այս պահէն
սկսեալ, իր ամենախորանի ցան էր որ բազուկները
այլքս անկարող կ'ըլլային իր սիրական գիրքերը կրել,
որոնց մէջ մինչեւ վերջ, կը սիրեր թաղուիլ ու երազել:

Իր անկարողութեան առջե, աչքերը կը տառիւ-
նային և անոնց մէջ իրիկամն ճաւազայթները կը
պրիամակաւէին, կը փշրուէին և անզագին չըթները
չուրի հեռուսոր մրմունջի մը պէս մեզմօրէն կ'արա-
սանէին բանասանզնին խօսքերը,

«Եմրակին պամ՝ մոյց իրիկուն,

Եմրակ հայիս, խենդի հանգին,

Երշանկուրին զես կ'երազէ...»

Ի՞նչու չափափ երազէր որ ի՞նչ անսամ իր դարու-
նէն ըեզմեասը նշնիին պէս որ կանխանաս արտա-
րանքով մը գարնանակիոզմին ճերմոնկ, վարդազոյն
ծաղիկ կը բանաց, առանց իր սաղարթներու գալարու-
մին սպասեաւ, վասկանայշ, կոսպայտ, սպիսակ երազ-
ներով ուռացած, հաղուագիւտ ծաղիկ, թերիւս սպասեց
իր գալարումին, իր սրափ ծլարձակումին, բայց չեղաւ,
չեկաւ:

Օր մը պատշգամին վրայ, իրիկուան արեգակի շո-

զերը երեսը ինկած, կմախացած դէմքը չըդեհածէին ու հթերային գեղեցկութիւնով մը կը սարսաւը և ուկիւզօծուած մազերու ալիքովը հրաշալէալ հուրիկ մը մտածել կուսար.

— Կ'երազպ՞ս, ըսի, մեզմիկ իրեն մօսկնալով:

— Ա՛չ ըստ, կը մտածէի թէ ինչի՞ կը նմանի՞ն:

— Ճաւագայթի խոչոր խուրձը մը կը նմանի՞ն...

(Մէրսի), ըստ ժպտելով: Յեսոյ տարուած վերջալոյսի շքելութիւնով:

— Ի՞նչ լու ՚, հծէեց, լոյսին բանասուելծութիւնը: Շատ պիսի փայտաքէի այս պահուա վրձինս կարենալ բանել, հոգիսս էջ մը ապրեցնելու համար:

— Պիտի նկարէի՞ր, ըսի:

— Այս, կրկնեց, մրմունջի պէս, այս մայր մուտին առջեւ այսօր ամէն առենիչ առելի լաւ կ'զգամշկենքի իրասաւը և հեշտութիւնը, որովհանեւ, այսօր, որոշապէս մահը կը շօշափեմ...

Ոե, խոչոր աչքերը պլոտորեցան, և ապերսազին վրաս գամուած մնացին:

— Զէ՛, ազջիկս, խենդ մի՛ ըլլար, կ'երդնում հոգւսոյ վրայ, մահը պիտի վախնաց աչքերուղ մոզութիւնին:

Մի քանի վայրկան չի պատասխանեց. արգէն խօսելու ոյժ ալ չունէր. ինքն իր մէջ ամփոփուած սուզուեցան, զնաց հետաւոր ուլորտներուն մէջ որ մեզի անծանօթ են: Յեսոյ նոր բան մը մտարերեց:

— Բժիշկ, ըստ, տարագիր Հայեցը անօթի՞ ե՞ն, զես կը մեռնի՞ն...

— Դուն ասո՞նց վրայ մի մտածերո քո՛յրիկ. Հայուն համար, գազանները ստեղծեցին արիւնոտ հոկատապիր մը որ այլ եւս անոզոքը է:

— Ուշա՞գելքաղձային անո՞նց ամէնուն համար մէկ անդամէն մեռնիլ, որպէսզի այլևս իրենց շըթունքին վրայ կեանքը չիսամրի և ժպիսը չթառամի:

Եանը է մահուան գիտակցութիւնը որտի մը համար՝ որ անհաւն երազներ ունի: Արդեօք որչափի մեծ զանգութիւն մը կը համարէր իր խողճ մարմինին նույրումը, որ արդէւ այնպէս ուլ փրժէ շատոնց հրաժարած էր:

Երբ մութը սկսաւ կոխել, մայրը եկաւ իրեն ըսելու համար թէ օգը ցուրտ է:

— Խենան, ըստու, ներս երթանը աղջիկս, կը մը սիս....

Դաւն ժպիտ մը պրկեց իր չրթունքները:

— Բժիշկ, ըստու, Խենանի պէս թաղաւիլ չեմ ուղեր: Երբ վաղը մեռնիմ, շատ կը բարձայի ռասենիի մը քով ճերմակ, պղայիկ գերեզման մը ունանալ, ո՛ւր խողճ մարմին պատկեր խուչի մը հովան իրն տակ:

— Լսէ՛, աղջիկս, լսէ՛, ուրիշները թող չի լսեն, կ'ըսէր մայրը, պաշտօնապէս «ոռորը կրօնքը» ընդունեցինք:

Անձրեւոս օր մընէր: Խէնասոն մեռաւ, ինչպէս կը մեռնին ոսմէն թօքախաւառըները: Խեղճ քնառանիքը չի կրցաւ իր սուզը լսէ: Երիտասարդ աղջկան մանէն աւմբի իրենց միաքը յուզող խնդիրն էր, ո՞ւր պիտի թագէին իր մարմինը:

Պաշտօնապէս կրօնափիսէին. արհաւիրքի ոյս երկը ին մէջ գեղեւումը ման էր. պէտք էր որ վաթտոցաւոր մը գար լուար իր կոյս մարմինը, յետոյ կանաչ ծածկոցի մը ատկը դրաւած երթար թուրքին գերեզմաննոցը, մահիկի շուքին ներքեւ:

Մինչեւ ուշ զիշեր խորհեցան, ըստեկամներու խորհուրդ հարցուցին, խենով եղան, բոյց ելք մը չկրցան գանել: Վասկանին անկիւնը ձգուած զիսկը կարծես ժամէ: Ժամ կ'արթնար, կը կանգնէր և սպառնապին իրենց վզին պլուած կը պօսար.

— Մի՛ տանիք զիս հոն, թուրքին գերեզմաննոցը, պղտիկ շիրիմ մը կ'ուզեմ ևս խաչի մը հովանիին տակ: Խղճի խայթը այդ պահուն իրենց վրայ այսքան ահաւոր նստառ որ այլևս մոսցան ամէն ի՞նչ, դաստարատութիւն, աքսոր, մահ: Վերջնականապէս որոշեցին, չուտ մը սովորական պղտիկ սնառուկ մը բերին: մէջը նստեցուցին վասկանին հէք զիակը, յետոյ սառասրութէն մէջքէն թեքեցին զինքը, առանց զժուարութեան երկուքի ծալլեցին որ մոմի մը պէս բարակցած էր և յաջողեցն ամփափ բեռ մը շինել որպէսպի կոսկած չիներչնչչ:

Մարդ գտան, կաշառեցին: Գիշեր տանին իր գտազը բեռի մը պէս փոխազդեցին Հայոց գերելմանաստնը և հոն թաղեցին:

Մի քանի օր վերջ, խաչ մը հովանի ըրաւ վասկանի անշուռք գերեզմանին վրայ: Եթէ գերեզմանին անպին կեռնք մը կայ, վաստան եմ որ այն տանին իր հոգին անհուն բերկութեան մը մէջ խայտայ:

Ամիս մը վերջ լուրը տարածուած էր: Ենտանեկան յարաբերութիւններ ու ունեին պաշտօնական տուներու հետ: Վասկան սեւանկար «Թօրթթէ»ները շինած էր ձէմալին և կոսակալ թաճախին: Ահագին ազմուկ երաւ, փնտուառք թաղող քանանային և զեռ ի՞նչ որ կրնաք ենթագրել:

— Եփէնաի՛մ, ի՞նչ սրբազլծութիւն, կ'ըսէին, մուլգնութիւններ, իրենց կրօնական հստատուիքին մէջ վիրաւորուած զազանները: «արգար կրօնք»ը ընդունելի վերջ, խաչի պղծութիւննը, ի՞նչ ոճիր:

Եեր տունը անզը, եկեղեցիները տեկր վլոց ընող մէր կինները, մանուկները գազանօքէն ջարդող և մէր ասաբ ասաթեկան աղջիկներու կուսութիւննը լիկող հրէց զազանները, այս անզամ վայնաստն կը փրցնէին կը-րօնքի և խղճի անունովը...»

լաւ է որ զագրեցնեմ այսակ այս տիտուր եղերացին շարունակութիւնը, որ ովհեամեւ մաքիս և սրախ գրայ չափազանց ծանր կը ճնշէ այն պարագան, որ վասկանի խեղճ ուկորներն անգում իրենց գերեզմանին մեջ հանգիստ չձգուեցաւ:

Մանացած, բանաստեղծ քո՛յր, չեմ գիտեր ի՞նչո՞ւ գես մինչեւ աս պահո՞ւ, մտքիս մէջէն յամա կերպավ կը չնշեմ թուրք բարենիներու վերջին պղծութիւնը, և միշտ կ'երեւակացիմ քիզ, ճառագայթով բանկած զեղծանն մոպերով, թուխ աչքերով զիւթական աղջիկը, որ հմատ կը հանգչի ուռենիի քոյ կանգնած խաչի մը հավանիին տալ:

Եթէ հոգիդ կը տեսնէ, հասկցի՛ր զիս և ներէ այս խեղճ պատրանքիս անմեղութիւնն:

ՅԱԿՈՅ ԱԳԱԶԱՐԻՄ:

Հ Ա Չ Ե Ա Ֆ

Վերջին ժամուն, երք այլուս գաներս՝ պիտուին իր անհուն, պիտի երամ հանգչեցնել անձանօր ծոցն Յննային, Վերջին ժամուն երք յայտն ու շիր առ շիր կը մեռնին, Այժմն պիտեմ քե, առաջ, բոլոս չըլսաւ պիտի դուն:

Ճի՞նոյ մարտնոյ մեջ՝ նոզիս պիտի նակէ մքոս արքուն, Ու պիտի ենզ ոռոնք, անյուսուն անձկազին, Տոկու եռաւար սալիան, ալեւուղ կոչն այլ յիշին Պիտի խեղդէ անալայլ մեջն իր գաման ձեռնեռուն:

Ու երք ուրիշ մը բերես անդին կ'ըմսէ յուլունն, Երջանկութիւնը ծորով եռ առքի յորդ աղբիւրեն, Հուսի տեսլիքը պիտի գայ առկուպիլ խորն այժեռուն:

Այլ զերպոյն վայրենանին, կ'ուզե՛մ, կ'ուզե՛մ ու զիտուն Թէ՛ բաւեռն մեջ դոլդոջ գրեսծ եռոզն իր զես կոյս՝ Հոզիս պիտի նրանովէ իմ խեղճն նոզիս, աչք բայց . . .

ՄԱՐԻ ԶՈՅԼՈՒԹԵԱՆԿ

ԹԱՂԱՐԹԻ ՄԵԶ ՆԱԴԻԿԻ ԽԱՂՄԵՅՈՒՆԻ . . .



Հէք աղայ, ինըն էր տուեր անոր հունտը ինծի. — ԱՅԱՆՔ զայն ու խոսմէ՛, թաղ ուսանայ, թաղ մեծ-նայ, աերեւ ու ծաղիկ բանայ... ու ամէն անգամ՝ որ զուն անոր նայիս, յիշէ՛ զիս՝ որ այնքան սիրեցի քեզ, իմնթի՛ պէս, իմնյէի՛ պէս. . . .»

«Դուն ինձ ժպիտ մը տուիր—հունտ լուսածղի—զոր հոգիս թաղարին մէջ ցանեցի, ու ան մեծցաւ ուսան-ցաւ, ծաղիկ բացաւ... ու հիմա հոգիս ամայութիւնը լի է անոր քաղցր բոյրով. . . .»

«Եթէ իմ ժպիտ, եթէ իմ սէրս, իմ պաշտումս ամ-րող, քու հոգիիզ մէջ, չա՞ր աղջիկի, չի կրցաւ սիրայ ծաղիկը ուսանցնել, զէթ ոյս հունտը, նիւթեզէն յու-շարարը սիրոյս, պիտի աչքիս պարտապրէ իր թայրն ու թարմութիւնը... ու քու շուշանմորթ ձևաքերուդ հր-պումը պիտի ընդունի ու սարսուայ. . . Օ՛, այլքան երա-նութիւնն ալ լաւ է ինձ, ովկ կոյս... զէթ ծաղիկիս նոէին ձևոքերէ՛ եթէ անկարիկիր, անմասույց եղան ա-նոնք շրջներուս համբայրին. . . .»

Ու անսայ որ անոր աչքիրը լիցուած էին յուզու-մի տաք արցունքով... Զի խօսեցայ, ձայնիս ի լուր պիտի ան թերեւս սարսուագին արտասուէր... ու ար-տասուէլ տաք ինծի. . . որովհետեւ, հակառակ իմ ան-տարբերութեան համնող վերապրութիս, ևս ալ տար-փազինօրէն կը սիրէի զինքը. . . .

Ասի հունտը, աչքին տաջեւ, թաղարիս մւջէն, ա-նենազեղեցիկ թաղարիս, ծաղիկը գուրս քաշելով իրե-



ՕՐ. ՄԱԼԻ ԶՈՅԱԳԵՍՆ

Նը հոն թաղեցի, յետոյ ջրեցի, ու տեսայ որ գէմքին վրայ գոհանակութեան անուշ, սրտառուչ ժպիս մը կը փթթէր....

Սիրտ տեսակ մը արգահատանքով լիցուեցաւ աղուն հանդէպ, որ կը սիրէր ու սիրելուն համար կը տառապէր:

Միսիթարելու համար զայն՝ ըսի.

— Բայց որքո՞ն կ'ապրի այս ծաղիկը, հէք տղայ, այդքան կ'արձ տեւող սէր մը պիտի կրնա՞ր քեզ գոհացնել....

Դողացող, գրեթէ ամսակի ձայնով մը, որ յուզումէն կը խեղզուէր՝ յարեց.

— Բաւակա՞ն է, զի քենէ հեռու, հաղիւ այդ ծաղիկին չափ կեանք կ'ունենամ ևս..., Ու իր ամգոյն, գալկահար գէմքէն վար արցունք մը սահեցաւ որ հալած կսպարի գնաթիկի մը պէս եկաւ իյնալ սրտիս վրայ....

Զի պատասխանեցի, դաժան, անիրաւ ու վայրագօրէն յամառ կամք մը կ'արգիլէր զիս՝ անոր ըսելէ ամէն ինչ որ ես կ'զգայի իրեն հանդէպ....


— Քո՛յր, վերսկսաւ ան, եթէ ծաղիկս խամբրի, անոր թօշնած թերթերուն վրայ, արցունքի կայլակ մը զիր ու թաղէ այն թաղարին մէջ ուր ծլեցաւ, ուռնացաւ ու մեծցաւ ան..., Վերջին փափաքս է այս... զի եթէ մեռնող սիրոյ վրայ լացող մը չի գտնուի, գէթ ծաղիկիս վրայ թող արցունք մը իյնայ....

* * *

Հիմա, տարի մը վերջ, թառամած է անոր ծաղիկը թաղարիս մէջ, բայց կը վախնամ անոր մօտենազու. ս զաննուած սիրոյս եղերամայրը չեմ ուզեր ըլլալ. արցունքի շիթ մը զայն ի սպառ մահացուցած պիտի ըլլար. սիրտ պիտի պարզուէր անոր սէրէն ու պիտի մեռնէր.... Զէ, խամբած ծաղիկը պէտք է այզպէս

մասք թաղարին մէջ, աչքիս տոջե, ուր թերեւս օր մը
նորէն սէր թռչունը գայ թ ասիլ, իր կենսատու շուն-
չով զայն դարձեալ ծլեցնելու համար . . .

Զէ՛, չեմ ուշեր արասառել անոր վրայ . . . ա-
նոր մահէն վերջ, կ'ուզեմ անոր ծաղիկին հետ ապ-
րիլ, ի՞նչ հոգ եթէ ան խամբած է . . . այդ խամբած
ծաղիկին մէջէն անոր հոգին կը խօսի ինծի . . .
կեղծիքին, Եախանձին ու Բռնութեան այս կեանքին
մէջ, կ'ուզեմ որ իմ սէրս նմանի այդ խամբած ծա-
ղիկին . . .



ԹԱՂԻ ՏԱՂԻ ԳՐԵՄ . . .



Ելլօրս՝ Յ սկսբիկին

Ըսիր՝ «մի՛ գրեր քոյր, այդ թուզթերուն վրայ,
որոնք վաճառականի թուզթեր են, որոնց վրայ մէր
երեկի Փառքը կը զեղնի. քոյր, մի՛ գրեր այդ թուզ-
թերուն վրայ . . .»

Ու ես քու գէմքիզ վրայ գիտեցի բախտին ան-
կարեկիր մասներովը հոն գծագրուած մերամազու-
թիւնը, որ վաճառականի այդ թուզթերուն ի տես, ա-
ւելի խորունկ, աւելի ցաւոս կը դառնար:

— Զէ՛, եղբա՛յր, մի՛ արամիր. հարաստութիւնը հեգ-
նանքն է բախտին. զայն չունեցողը անոր կը տենջայ
ու չունենալուն համար ապերջանիկ կ'զգայ ինքզինքը,
իսկ ունեցողը՝ աղի չուր խմող ծարաւ մարդու մը պէս
դժգո՞ն է ու անհանգիստ. և բախտը այդ երկուքին վը-
րայ ալ կը խնդայ հաւասարապէս:


Նիւթը՝ հողէն ու հողմէն կազմուած խմոր՝ ժամա-

նաևի անիւին տուկ փոշի կը գառնայ. հարստութիւնը կայտն չէ. կուգայ ու կ'երթայ. չիկայ նիւթելէն իր մը որ անման բլլայ. միայն Երազն է անման, որ նիւթէն վեր, իրէն վեր՝ ժամանակին խակ կ'իշխէ:

Անոր հպումը տապի խանարն հասթիկին, հեք կը տառի մը դէմքին, կամ քարի մը կոշտութեան, ու նոյն խակ թուղթի սա ազազուն ձմոթիրող կտորին՝ անմանութիւն կը հեզու անկէ ներս. անմանութիւնը այն հոգւոյն՝ ուրիշ ծոսծ է ինք Երազը . . .

Ու ակար նիւթը կ'ապրի զարերուն հետ, զարերուն ընդմէջն, միշտ թարմ, միշտ կանգուն. . . Ժամանակը չի կրնար զայն նուաճել, զարերը կը խոնարհին անոր սաջե. . .

Թո՛ղ տուր ուրեմն, եղբա՛յր, թո՛ղ տուր որ մեր երթէկի նիւթեցէն փառքին զեղլին փոշիսվը ծածկուած թուղթի սա հեք կտորին վրայ՝ ևս իմ Երազիս խիսոը տարածեմ ժամանակին աւերին դէմ ազդեցնելու համար զայն. գրեմ եղբա՛յր, գրեմ, անմանութիւնը գրեմ մեր ինկած փառքին յուշարար սա թուղթերուն վրայ . . .



ՕԲ. ՄԱՐԻ ԶԱՅԼԱԳԵԱՆ



(ՊԵՌՈՍԻ ԲՈՂԱԱՍԵՎԾԱԽԱԾԻ ՄԲ.)

Իր զիմաստուերը գծել չէ նպատակս այստեղ. Անոր գիծերը այնքան նուրբ այնքան խուսափուկ են՝ որ ամուր նայուածք մը, սեւեռարիբ յառում մը, զայն բոլորովին պիտի անէացնէր անզայտացնէր՝ քեզ թաղելով մարող զեղեցիկ երազի մը զգլիսանքը միայն . . .

Անոր գիմքը, մատածումիս մէջ կ'իշնայ, ծաղիկի մը բաժակին խորը սարսուացող շաղի կաթիլի մը նը-

ման, որ արեւու շեշտ ձաճանչէ մը շողիացած վեր կը թուի, եթերին մէջ՝ այնտեղ ծաւալելով իր շունչէն ու ծաղկին հոգին շաղուած թարով բուրում մը՝ զոր չես տեսնէր, բայց կ'զգաս....

Այսպէս, ուրեմն, եթէ փորձէի անոր ճշգրիս մէկ դիմաստուերը տալ այտեղ, չպիտի յաջողէի. վասնզի այնքան քիչ կը ճանչնառ զայն՝ իր խորքին մէջ:

Ո՞վ է, սակայն, այս գեռատի Հայունին, որ առջի մէկ վայրկեանէն խոկ, իր անուան շուրջ այնքան հետաքրքրութիւն, այնքան հիացում արթնցուց:

Օր. Մարի Զայլագեան, 19 տարեկան աղջիկ մընէ, Եզկիպտոս ծննդ: Հայաստանը չի ճանչնար, կիլիկիան չէ տեսած. մեր լեռներուն սիւծն ու սզբիր չեն օրօրած անոր մանկութիւնը և ոչ ալ մեր առաւակներուն քայլցր կարկաջը անոր մանուկ հոգիին լարերն են թրթուայտցած, բայց տառնք պատճառ չեն եղած որ ան չըլլաց հարազատ աղջիկը Հայուն, որ զիտէ օտար աստղերու քթթումներուն տակ իր անծանօթ հոյրենիքին փառքը երգել, անոր գաւերովը գալարուիլ ու անոր յազթանակին հաւատալ:

Օր. Մարի Զայլագեան իր նախնական ուսումը առած է տեղոյս ազգ. վարժարանին մէջ. յետոյ Քարոչին մայրապեաներուն յաճախած է՝ չորս տարի: Իր վերջին հանգրուանը, ուր հոգին կազմուած է վերջնականակէս, եղած է Աքօչ Աքուլը, որուն շրջանը աւարած է ան փայլուն կերպով, 1918ին:

Եւ իրաւումբ, բնութեամբ ալ ծայրայեզօրէն պարզանէր, լուսկեց ու անսեփեւեթ այդ աղջիկը՝ իր անգուհիի կապոյտ աչքերով՝ կարծես աւելի ընդունակ պիտի ըլլար ըմբռնելու անպլ. գրականութիւնը և՝ անշկէ օգտուելու, քան ուրիշ ո և է գրականութենէ,

Օր. Մարի Զայլագեան, շատ կանուխէն՝ 15 տարեկանէն սկսած է իր գրական փորձերը: Ծրարներով

թուղթ մրուած է, զորոնք մարզու ցոյց տալու տեսակ մը վեհեր ու զմկամակութիւն ունեցած է միշտ:

Իրեն համար ամէն ինչ երազ է. ամէն ինչ սարսու ու յուզում... Փառք, համբառ, պառխ՝ իրեն համար, «քաղցր երազի մը բափական վախեքը չեն արմեր» ինչպէս կ'ըսէք օր մը ինք:

Օր. Մարի Զայլապեան... — Զայն կարենալ չառ ձանշնալու համար պէտք է անոր մօտենաս իր խորունկ սարսուններուն, իր երազատինչն խոկումներուն ու իր անրջանիւ վերացումներուն պահուն... Ան այդ վայրկեանին, աչքիդ կը պարզէ ամբողջ անձանօթ աշխարհ մը թոյրի, երազի ու գեղեցկութեան, ուր ոչ մէկ մահկանացու ոտք զրած է մինչեւ ցարք... Պէտք է ընդերկար թափառիս իր զզայսպաշտ հոգիին մենաւոր անպատաններուն մէջ, ուր խորհուրդը կը հոծանայ, ուր սէրը մերկ կը զամանի ծաղիկներ ժողվելով... Ու վերջապէս պէտք է մտնես անոր մտածումներուն ծաղկատանին ներս, մօտենաս հոն ծլող նախշուն ծաղիկներուն, ըմպես անոնց թարմութիւնը, անով վերանաս, անով գինովնաս...:

Օր. Մարի Զայլապեան երազի սիրահար մը ըլլալուն չափ ալ՝ ընթերցանութեան մոլի մըն է: Ան կարգացած է գուցէ տասներարդ անգամ՝ Վարուժանը, Սեթեանը, Թէլքեանը, Պարթիւեանը: Իր նախընտրած քերթողունին եղած է Զապէլ Էսայեանը. Սիպիլն ու Արշակունի թէողիկը, նմանապէս իր գուրզուրանքին արժանի եղած են: Բայց հակառակ այս ամենուն, ան մինչև այսօր քալած է Օր. Մաննիկ Պէրագէրեանի ճամբէն: Իր «Յմայքի Ծաղիկներ» անուն արձակ քերթը ւածներու հաւաքածոն, որ լոյս պիտի տեսնէ մօտերտ, սիրուն գրաւածքներու փունջ մըն է, ուր պարզութիւն, յստակութիւն ու անփեղծութիւն իրար կը մըցին:

Ու մեզի համար մեծագոյն գոհացում մըն է խորհիլ թէ մեր այս տարուան Տարեցոյցին կը արուի, կանացի նախանձօրէն թագուն նոր ոյժի մը յայտնապարծումը...:



ԳՈՒԹԵԼ. ՎԱՐՈՒԺԱԿԱՆ

Սարսագին աղապատմենով մը կը հրատասկեմ նայ
Ժամանակակից բանասեղծութեան ամենեն ժառափայլ, ա-
մենեն հումկու ներկայացուցիչն, և սապահս Գանիել Վա-
րուժանի նետազայ անտիպ ներուածք, որուն Ֆրանսերէն բր-
նողիրն ու բանասեղծին աշակերտութեան մել պատկերը,
որ 1909 բռնականը կը կրէ, ազնուաբար մեզ կը տրամադրէ
իր դպրոցի ընկերներէն Պ. Գանիելի Գլրնեան, ինքն ալ
բանեպատ ու խորունկ հիացող մը անոր, և որուն սոյն
անտիպ ներուածք մաստճիքի մը պէս պահած է մինչեւ այ-
սօր, և ասկէ վերջ ալ պիտի պահի:

ԴԱՅՆԻՔԵԼ ՎԱՐՈՒԺԱԿԱՆԵ

ՎԱՆ ԱՐԹՈՎՈՂԵԼՏԻ ԱՐՁԱԿԱԲԻՆ



Ողջո՞յն, հերո՞ս. — Հեռու իմ՝ որբացեալ հայրենիքս, ես՝ խոնջ զալկադէմ, կուկամ՝ նատիլ սրբազան պատուանդանիդ վրայ:

Տե՛ս, իմ՝ ուննելու արիւնոտ են, և իմ արտեւանունըներուս վրայ երաշտ ու չոր ճամբաններու փոշին կը ծանրանայ:

Ես՝ իր մայրական բոյնէն վտարուած արծուեծագն իմ՝ որ՝ թեւարեեկ՝ կուկայ հանդչիլ քու մթասառուեր վահանիդ վրայ՝ իր հեռաւոր հայրենիքին փոթորիկներն ու քու փառքդ երգելու:

Ողջո՞յն, Արթովէ՛լու. — Ի՞նչ մխիթարանք ինձի, սա անձանօթ հողին վրայ գտնել քաջածնունդ արխական հերոսներ. — Միակ էակները՝ որոնց արոյրէ աչքերը իմ սրտիս մէջ կը հեղուն՝ հայրենիքիս համար՝ սէր, և որոնաւորներու համար՝ թոյն ու ժանր...

Ահաւասիկ, ես քու առջեւգ խոնարհած, քու լուսթեանդ ու քու խասպանեսիլ աչքերուդ փայփայանքին կը յանձնեմ իմ երազներուս ծովկափիթթումը... իմ մխայնութեանս մէջ, դուն միայն կը հասկնաս զիս. զուն, զուն իմ հոգիս անդունդները կը խորաչափես. քու շունչդ կը հնձէ ամէն հասունութիւն, ու քու նայուածքդ կ'արգասաւորէ ամէն հունձք. և ես կը խոնարհոմ քու արձանիդ առջեւ...

Արքա՞ն տաք է կուրծքդ. — Միթէ՛ եղբայրներուս

արիւնովը չառագունած, Արեւելքի արեւն է որ կուգայ կենդանացնել քու պատկերդ և քու հերոսական կերպարանքիդ մէջ հեղուլ անմահութեան բնահոյզը Միթէ, քու բաժանելի և միասնացուցիչ ոէրդ է որ կը յատնէ յ սնկ «րծ քու շատոնց փակուած սրտիդ մէջ...»

Ես քու արիւնիդ հոտը կ'առնեմ տակաւին, ես քու երակներուդ մէջէն՝ քու պատմութեանդ անցքը կ'ըզգամ՝ զարերու ոտնատրովումովը:

Ե՞րբ և ո՞ւր էր, չեմ յիշեր, — Առիւծները ըստնինձ թէ, մեծ եղար գուն, ասալերը՝ թէ զուն խմառուն եղար.

— Օր մը, ո՞վ արծիւ, երկու ամպերէ երկու շամաթեր գուրս ժայթքեցին, և եկան բաղլիսախանիլ բոյնիդ վրայ, զայն կործանելու սպառնալիքով:

Մէկը ժան կը կոչուէր, միւսը՝ կտուար: Այն ատեն վայր սկ ալպազակ մը արձակեցիր զուն. հասարակութիւնները ընդուած արթնցած՝ զլուխնին վեր ատին: Անսնք աեսան մեծ ասազը՝ որ Մէն ժանի զանդակուան վերեւ կը փաղփաղէր: Ան իր ճառագայթներով իրար կը զօդէր Պրապանը, Պրիւժը, Հէննօն, իրրը և կանը. — Ու այդ ասազը քու հոգիդ էր:

Հոգիդ ըստաւ քեզի. «Լա՛ւ է, հիմա զինուէ՛ շանթին մէկովը, ու զսպէ՛ միսոր...» — Զինուեցար... եւ երբ զուն սալմապաշտէն զարձար Ֆրանսացուց կողուպուտովը բեռնաւոր՝ քու սուրիդ վրայ Յաղթութիւն էր գրուած:

Դուն մեկնեցար խմաստուն, և վերսովարձար հերոս...:

Այն ատեն ճոխութեան ճամբաները բացուեցան. ճարտարարուեստը լիարոււն երջանկութիւն կը յանէր եղբայրներուդ վրայ՝ որոնք քու հրամանաստարութեանդ

ներքեւ կռուեցան ու զիբաւորուեցան։ Հիմա անոնք կ'երգէին աշխատելով և պարասառան ձեռքերով զի՞նիի բաւակներ վեր բարձրացացած՝ կ'օրհնէին իրենց կըուրիմ զեկավարին անունը։

Բայց, — ո՞վ խարդառանանք — Նախանձը փառք
կը լրանէր, օձ մը կը սողուկէր ժողովուրդիդ մէջ և
իր թոյնը կը թափէր ի պատիւ քու Գործիստ պար շուած
բաժակներուն մէջ։ Առ բարեկամ թէ թշուամի՝ ամենը
քեզի գէմ կը զինէր։ Առ կը զինէր հոգիներն ու մար-
մինները՝ քեզ զարնելու, քեզ տա զալելու, քեզ պար-
աելու համար... քու վառը իս մըթեցնելու համար իր
պարոյրներուն մէջ... — Ու այդ օձը՝ մէրար Տընի կը
կոչուեր...»

Զարագոյժ ժամը հնչեց. — Տանդ առջեւ, վեհափառ-
օրէն կանգուն, զուն վերջին անգամ մը կը խօսէիր
քու համաքաղաքացիներուց քու խօսքերդ անոնց հո-
գիներուն մէջ կ'իյնային շուշանի հունաերաւ և կաղ-
նիի հունաերաւ հունան։

Գուն, մտածումէ մտածում, իջած էիր Ապագային
անգունգին խորերը, ու չի նշմարեցիր մարլախոչոչ
տապարը որ կը բարձրանար ու կը զարներ ճիշդ այն
տեղին, ուր ուղեղդ ու սիրազ կը միաւորին...»

Գլուխդ ինկաս ամբոխին մէջ, ինչպէս արեւը կը
սուլդի ովկիանոսին մէջ։

Արիւնդ արեւու ճաւագայթներու պէս զուրս ժայթ-
քելով վերջին անձնուիրութեամբ մը մկրտեց ժողո-
վուրդգ. — Անկէ ի վեր հայրենիքիդ մէջ մեռած՝ ապ-
րեցար Տիեզերքին մէջ, և Պատմութեան ոսկի մուրճը
քանդակեց արձանդ...»

Հիմա անմահութեան մէջ, զուն կը պաշտպանես
քու քաղուքը։ Աչքերու մշտական հակումի մէջ՝ չին փակ-

ուիր երբեք, և քու լայնարաց թիւերդ իրենց ասպնջական հովանուին կը տարածեն զլխուս վրայ:

— Դե՛ռ, Տերո՞ւ, քու մատներէդ շիթ առ շիթ, հոգիդ հոսէ իմ որբ հոգիիս մէջ, թո՞ղ իմ քերթողի հոգիս քու հոգիիպ հետ զւեզաւորուած՝ անմահութիւնը ծնի....

Վասնզի, մօս է գերազոյն ժամը: Իմ նահատակ կեզս կը փշրէ իր չպթաները, և իր երակներուն մէջ մզգայ իր հին արութիւնն կայթիւնը....

Վեց զարդեր անկորորդ եղան այդ արզաւանդ մոխիրը ցըսուել, ու այսօր ան ասիւծի մը պէս վեր կ'ստնու, և արշալոյսի մը պէս կ'արշաւէ....

Դե՛ռ, Արթվէլս, թո՞ղ քու յիշատակդ ու յիշատակը իմ բարեպաշտ պատերուա՝ զիս ներշնչեն, զօսեպըն զեն, վասնզի, զարձեալ կ'ըսեմ, մօս է Գերազոյն ժամը: Ես պիտի աւճեմ սուրս, խթաններս պիտի զընմի, պիտի թոտմբն փրփրառունդ երիվարս և պիտի ցեկնիս նեմէսիսի կոմիսին համար....



Արթվէլս (Ժագ Վան), պետն պետական և զինուորական անձնաւորութիւն, ծնած է գեպի 1290 բուականները: Ազնուական տօնի սեռած, ան իր բազակական գործունեութիւնը կ'սկսի 1337ին: Իր մեծագոյն գործը կ'ըլլայ Ֆլանստրը ասպամկալ, կեյլենող ֆրանսական բնակչալորիւնը ջախչախիւ, և իր նայենակիցներուն պարզեւէ իսպազուրին: Ֆլանս իր ատեն պատօնապէս կը նանցուի, իրեւ չեզո երկիր ֆրանսայ և Անգլիայ:

Բայց ուստու իր բազուղութիւնները իր ուրջ կը բարուցանեն նախանձի և մախանձի անեղ փորորիկ մը, որուն մէջ, ժողովրդայն մեծ ներուր, պիտի իյնար խելպուեր վեցազիւ:

Ամբոխը որ 8 տարի առաջ զինք իր ուսերուն վրայ տարած էր, այդ նոյն ամբոխը, նոյն տեղունի վրայ անու արինը կը պահ մնջեր. ու ան հազարաւոր հարուածներու սակ կբած՝ տապարի հարուածէ մը կ'սպաննուի 1345 յուլիս 17ին: Երես ժամանեսկալից բոլոր պատմագիրները իր ժամանի խօսած են իրեւ իմաստուն, կտրին եւ անսպաս հայրենաւուրի մը, զոր ամբոխափին կոր մոլեռնանդոքիւնի չի կրցաւ բմբանել: 1863ին Կանի մեջ, իր ինկած հողին վրայ, ի ներկայութեան Պելճիզայի բազաւորին, կանզնուեցաւ անու պղնձն սկրու նոյակապ մեկ արձանը, որուն առջեւ, նեկ հայ բանասեղը վիրացած՝ զրած է մերի տուիրը, որոնք այնին բարախտուն նորուրին մը եւ համանմանուրին մը կը ներկայ սցնեն մեր ախորուան կեսնեին նես . . . :

Հ Ա Յ Ի Ւ Խ Ո Ւ Խ Ո

— *

(Տան դրան առջեւ)

- Հա՛յրիկ, ո՞ւր կ'երթասո:
- Հայ Զինուորական Ապաքինարան:
- Դեռ երէկ էր որ գացիր: Կ'երթուի ստիպողական գործ մը ունիս հոն, այսօր:
- Իլիստ շատ ստիպողական ու անհրաժեշտ զործ մը.
- Այն չարագործ զինուորները լուլորն ալ ձերբակալել պիտի առամ:
- Ախ, հա՛յրիկ, մի՛ ըներ. . . : Ի՞նչ պատահած է:
- Երէկ առառու իրենց նուէր տարսած անագին ձմեռուկս այսօրուան թերթերէն եւ ոչ մէկին մէջ յիշուած չ:
- Զի յիշուելով ի՞նչ եղած է որ:
- Սա՛ եղած է որ, հւանդ զինուորները իրենց իրիկուան ձուշին վրայ զայն կերած են զոլնալով:

Միհրան Յ. Ածեւեսի

ԱՐՍԵԿՆ - ԵՐԿՈՉԻ

ՀԱՅ ՏԵՇՄԱՆԵՐԸ



Պատճելուրիսն ո՞վ ախսամէս մենամնիւր,
Ուր բրգիսեց դասանօրէն զիվեցիկ
Հայ Մայրորինը՝ և անջ սիրով խերիքած
Եր առ ողերն արխանլուս մերկուրիս . . .
Ուր ծածկելով իր մեծ աշօրն աշխառաւ,
Եր լուս անզոնն ու փատրինը բրուռաւ,
Եփենոս զանզութեռով բանձրամ սծ
Հայ կուսուրինն անվեշօրէն մահ սցու . . .
Դուք, պալատներն անիծ ս' լուս անիրի,
Եւ այս անզամ և ան աներն իսկ (ո՞վ սարասի)
Առձ անենու զալաւ ոս անջ և երկու
Հոգեվարեավ մը լեցուն՝
Մեր ազգիներն ու մեր երիերն ու մայերն
Զեր ահաւոր, զամբ սնային ու խորոնի
Դիւերներուն մեջ ահան՝
Երենց պատիւր կուլան
Հեծիլըս սնիր մասուածսին լրառուրեամբ
Ուր իմ նոզիս կը փառալէ սալտին . . .

Ինչ զալտերներ պահեցին,
Ինչ ոնիրներ զոր մեծ Եղենիր ձ սծիւց
Վարազորով մը խաւար . . .
Ահ, ինչ անլուր զալզորաններ ունեցան,
Ինչ աշխեկզ մախառումներ ամենին ալ
Ուր իսենց կեանիր փրւիցին այս կերպով,
Զեր զանարոյն մքնուրտին մաջ ինիսած . . .

Ի՞նչ ամուելի նեկելաններ ցաւազին՝
Համբոյրներու լոռառնին մեջ վաւառս՝
Հոգեվ սրբի հոնիգիններու փոխուեցան...
Ով աղջիկներ տառապաղդ իմ ցեղիս,
Հաւեմներու գայսին մեջ
Չեր մարմնողեն ներմակութիւնը ձիւնէ
Անարգօրէն պղծեցին,
Ու ձեր աշերը՝ մարտափոյլ արևէն
Յ աւերօրէն զրեկրած՝
Դամբ սններու զիւերին մեջ մարեցան...
Ու բանիներ, տառապանիով խելազս՝
Խրենց մրուայլ ու ծանրամիւս մազերուն
Ծրղրաններունի իժախսի.
Կեսնին ամօրք մահուան մեջ խեղդեցին...
Հատեր ինկան մեղկուրեան մեջ, ու անզօր՝
Ցանձնրեցան ամենան,
Համակերպումը խուօրէն լրացուց
Անոնց հոգին ընդվրզովլ...
Եւ ապրեցան, — երէ կեսնին եր ասիկա,
Եւ անկազինը սիրոյ՝
Ուր բնացան բայիցած՝
Երէ խրենց կուշանաման սկրերուն
Պատրանիք չեր արինոս...
Եւ օրօնցն՝ ուր ցաւազին արզանդով
Խրենց բրուառ խեղն մարութիւնը կեսնի
Նոր բողբօջներ արքեցուց,
Խենէռութեան այդ պրտուղները վատոյժ,
Այդ հրեւենները սազմերած զաւասինով,
Երէ խրենց ամուսնութեան սրբենի,
Խրենց կուրծին, խրենց ծոցէն հափափուած
Սրբախողխալ նեկանիններուն ծանրափակ
Դագաղը չեր առյուես...

Ինչպէս, ինչպէս իրենց կողերը պատաճ
Թրբունիի պատմութեանով ծածկեցին . . .
Ինչպէս արգեօֆ իրենց օքրբները տրմոյն
Ու առասփով կարկանած՝
Ընդունեցին այդ համբորբները պրզծող
Ամեն մասուր ու դեղեցկ լիւատակ
Հոգիներու խառնումներէն անցեալի . . .
Ինչպէս, ինչպէս անոնց աշենք տեսան
Օսար այներ իրենց արեր խրմող,
Ու գոցուեցան արբումին մեջ աղտեղի
Պէյերու սեւ ու բունաւոր հեօսանքին . . .
Ու ծերուքեան զազիր յօննանքը ժնական
Ինչպէս արգեօֆ իրենց տունչովը մասուր
Հարեւներու զիւերին մեջ խրնկեցին,
Երբեւ բուրվան մք տակաւին մրխացող
Տանարներու խորհուրդին մեջ անարգուած . . .
Ինչպէս մոռանան որ իրենց ծոցը նիմս
Ուր ատենօֆ կը հոռեր կարն ասդերուն,
Քարքերու սեւ բոյնին մեջ
Եւ լորձին մեջ ախտավառակ շուրքերու
Կը բուրեր ժամեն ու գերեզմանն որդնեռաց . . .

Վարդերուն պէս որ կը բօնին պրտկումէն .
Կաղաղներէն զաղտնածածուկ սողացող
Յըրտաւարուռ օձերուն,
Գուռք բոլորդ ալ, ո՞վ իմ բոյքերս դըմքաղի,
Եղաք զոները սիրոյ
Յաւերժական խարիսնին . . .
Ահ, ձեր մահերը դասնարոյն եղան միշ,
Ո՞վ աղջիկներն եղերաբաղդ իմ ցեղիս,
Քաղքի նամբան նազար անզամ անելի
Փորիկաւար եւ անոնց համար որ ինկան . . .
Գետերուն ձայնը մանչող

Զեզ չի հասնիր, ոչ խոկ Եփրամը բռու
Զեր բոյերուն արի. Անի՝
Հարեմներուն բար լրառքինք կուգայ
Վրդովիշլու ձեզ համար . . .
Մինարենը միայն
Երենց պլացիկ բառուերն անա՛ կը նետեն
Ասղերուն դեմ Երկրներին,
Ու Եղեանին կարմիր մանիկը դաժան
Մահասարուն հորիզոննեն բարձրացած
Արի՛ւն, արի՛ւն կը բրենէ
Զեր բյուերուն՝ արօալոսին նեռալոր . . .
Բայց իմ հոգիս կը սեղմրիք դառնօտեն
Զեր սանչանին մազիլներովն աղեխարւ,
Զեր անդոնին բոլոր ասրափն ունիտ ևս,
Ու սանմրուկած՝ կը զգամ ու մամր կ'իջնէ
Դազաղներո՞վ, դազաղներո՞վ նրեւելու.
Հայրենաբազծ իմ եռքինքս տրկար . . .
Ահ, բերես ալ ևս պէտք չեր որ երգերու
Այս հեծկրլասնիք լալով՝
Զեզի համար ոգեկոչել փորձեկ
Անցեալ արեւը կեանին . . .
Ու նետեի ձեր հակասին սրզալոր
Մուրն անսարդար խարանին . . .

Դուք ամենիդ ալ սրբունիթե՛ր, ևս կուզան
Եղբայրօտեն ազնրւապաս՝ ձեր վրչեփի
Քերրողի սիրս, իբրև կըմրուկ, արելո՞ւ . . .
Ու ծաղկինեն այս Քնարին՝
Հայրենիքս արիւնին մեջ ուռհացած
Ցոյսի տրգո՞յն ծաղիկներ,
Ահա՛ կուզան սրփուելու
Զեր ցիրուցան ու մահաբոյր մազերուն . . .
Որովհետեւ ձեր մերկուրինք դարձեալ

Եր լուսերանց ռուսաներով կ'եթեայ
իմ նառասեով ու բախփծով արքեցած
Արտ սուացոյ աչքերուս . . .
Արդինեւ դռք մահուր եւ աւելի
Քսի մարմարինը կերտուած
Անման սկան անգրիերուն պատումի . . .
Սա սիր ձեւ նաևաներուն իմ նորոյն
Գիշերին մեջ կը համբաւեմ ծընապիր,
Աւ ձեւ ոժերը զրւկած
իմ կուրծիս վրայ կը սեղմեն . . .
Աւ ձեւ մարմինը խուսանցուած կը լրաս
Աննիւրական բաւախին մեջ իմ սիրոյ . . .
Եւ այսօքն խալ տիա'
Տա կ'արիւնիմ ձեւ վաղուան
Ամբողջ վերենք ամօրի . . .
Ա՛ն, զիտեմ որ պիտի չուզեմ երեւալ
Սա մարդկուրեան որուն Աստուածն խալ, ափսսա
Չեր կեանիքն վրայ կը զրում
Յաւեր սկան մեղին կրնիքն անոլո՞ . . .
Ո՞ւր, արդեօս ո՞ւր պիտի զրտեմ յոյսերու
Չեր հանգրուանը վերջին . . .
Ո՞ւր պիշերքս, ո՞ւր արելին բանսկո.
Գառնակսկիթ ձեւ լայն վերերը մրոայ . . .
Սիւէր, սեւեր պիշնազնիք,
Աւ ձեւ կուրծերը պարապ
Պիշօրօնն իրենց վրայ
Գեղեցկուրեան եւ երազի դազաղներ . . .
Աւ ձեւ կողերը պիշ'ըլլան՝ լուսացայ
Կեանիք ցամբած աղբիւրներ
Ուր ոչ մեկ ժիր զանխուկ ակեն բընուրեան
Չեր մայռութինը պիշ'ընէ բնդմնաւոր . . .
Սըրբոհիներ, պիշ'երքս
Տաճառներուն ստուերին մեջ ծընապիր

Պալատագին լուս կեցուածքով հարացած՝
Զեր տառապանին անվեշօրէն մըխալու . . .

Բայց ես անս' կը խրոռվեմ ձեր հոգին
Աւերակի մը սրխաւուվ լրութիւն . . .
Եւ իմ եղերը մերկոյ
Գիտեն վասել ձեր աշերուն մէջ սրխու
Ասելութեան ամբողջ զալսնիք մը կարմիր . . .
Ու ձեր ձեռքերը պըրկելով հզօրապէս
Կ այժ ակնավառ դառօններով կը զինեն . . .
Եւ դուք ամենիդ ալ կրնես,
Մահուան զիւեր մը, զեռ մ սնիկը դըմնէ
Զի բարձրացած նորիզոնին խառարէն,
Եր սեւ արխար բընելով երկրներին,
Հայուհիի ձեր Վերմին մէջ հրդգենել
Պունիրդութեան սա մենեանները բուռ . . .
«ԱՐԱՅԻ ԴՊ.ՊՈՅՆԵՐ»

Հ Ա Յ Ի Կ Ո Ռ Ի Ե Ո



(Փոլոցը)

— (Մեր այս վաղոցն ալ որք ճ'ն երկայն է եղեր)՝
Համ'յրիկ, այս վաղոցէն մինչեւ ո՞ւր կ'երթըցուին
= Օ' . . . մինչեւ ամէն տեղ. օրինակ՝ շուկայ, թատրոն, գարեջրատուն:
— Աւրիշ տեղ:
= Ամերիկա, Զինասարան ու հիւսիսային բեւեռնոյն խակ կարելի է երթալ:
— Եկեղեցի, գպրոց ու ընթերցատուն ալ չե՞թթըցուիր:
= Տղա՛ս, մ'եր վաղոցէն՝ եկեղեցիին, զպրոցին ու
ընթերցատուն քովին կ'անցնուի, բայց ներս չերթըցուիր:
Մինրան Յ. Աճերեան.

ԶԱՐԱՐ ՄԱՂԱՎԵԱՆՆ

ֆ է թ ի ջ է
(Հայ կնոջ մը եղերամիպը)



«Աիբոս իր կատարեալ խաղաղութիւնը գտած է, ամօթի զգացումներս մէջս ճզմած, վրէժս լուծեցին Աւակէ վերջ ինկած մը, քուրչի կտոր մըն ևմ, բայց վասա չունի մէկի գէմ տասնեակնիք թունաւորեցի և պիտի թունաւորեմ: Անոնց առափճանական ցատի պրկումները սրակի գոհունակ ծիծաղով պիտի վայելեմ: Խմ և բոլոր ինձի պէս հայ մայրերու վրէժը լուծեցի խմ բմբունած ձեւովս: Աւրախ ևմ, դո՞ւ ևմ:

Հեշտանքներու կոթիւ առ կոթիւ ծորումին նետ եռ պիտի ներարկեմ չլատիչ մանրէն մէջս ներփակած նիւանդութեանս: Հարիչներու մէջ արգելափակուած, օրերնին արիւն-արցունըքի ծովերան մէջ խեզզող բոլոր սրբազնաւուրբ քոյրերուս վրէժը լուծեցին Ախ, ուրախ ևմ, ուրախ: Զիս տանջող, իմ էութիւնս վկազ խաչի խայթէն ձերբազաւուած՝ պիտի ապամեմ խմ մանուանս, որ զժբախտարար շատ մօտ կը թուի ինձի: Կ'ուզէի հարիւր հազարաւոր քամուած, կորաքամակ ողնասին-ներ ետեւէս քաշկոտել, սակայն ես այլեւս հատած լինցած եմ»:

Մէսուտիէի բլուրներուն վրայ կարգ մը վրաններ շարուած են: Զինուորական նշանաւոր ամպար մըն է, Անտապատին մէջ անօթութեանս, ծար ուի գալարումներու տակ՝ զէնքքը կուրծքին, սիրտը՝ ապրելու և իր օճախը տեսնելու յոյսով գինով կուոզներուն տակէ ամէն օր վակոններով ուաելիք կ'երթար: Ծիծաղուն, կոմաչութիւններով, ծաղիկներով հարսնացած տեղ մը չէր:

հոռթեան ժլտառութեան հետ միացած էր թուրքին քար-
սիրտ կոչառութիւնը։ Այնաեղ սպաներն ուրախ, արե-
ւելեան խենէշ հաճոյքներով և հեքեաթային զիշերնե-
րով կ'ասպրէին, մինչեւ վարը, բլուրին ստորոտը, մեծ
խօփութին մէջ պատկող զինուորը, անօթի, ծարաւ, յոդ-
նարիկ, մարմինը զիտակի պէս, չոր գետնի վրայ տարած-
ուած, կ'երազէ անցեալի երջանիկ օրերը։ Կը մտածէ,
հայրենի երլիքը, ուր օրուան խոնջէնքէն վերջ, կ'եր-
թար իր հէք զլուխը հանգչեյնի ծերացած մօր ծուն-
գերուն վրայ։ Աչքին ասչե կուզմն կինը և զաւակ-
ները իրենց երբեմնի քաղցր ժղվաներով։ որո՞նք հի-
մա մարած են տապատվարար, կը տեսնէ զիւղը պար-
ակներու ուրախ պարով շրջապատուած, ստուակին ա-
նոյշ երգը կը լու հոգեպարար մեղեղիի մը պէս որ կ'եր-
թայ հանդի զալ խտախն, ծալկին կամ արմատին անոյշ
ժպիաներ, սիրոյ զաղտնի խօսքեր մըմնջելու։ Գիւղը
չէ փոխուած, տուները հինին պէս, ծեր մամթիկներու նման
իրարու և անուն չարուած, եղածին վրայ կը խորնէին
կարծես։ Զայն չկայ, սակայն, զութանի երգը զաղբած
է, հովիսին սրինկը կուրատած անկիւն մը անհամբեր
կ'ապատէ։ Արշալոյսին հետ բացուող տուներէն այր
մարզու հազը չի լսուիր և ոչ ալ մամթիկին օրհնարեր
աղօթքները Բոլորն ալ զաղբած, իրենց մէջ սմիտի-
ուած, կարծես ապշանար աչքերով կը դիսեն եղածը։
Գիւղը ամոյի է, սոլքիւրին զլուխը սիրող աղջկան
սպասող երիտասարդներ չկան, անոնք օր մը այդ մեղ-
րանոյշ երազներէն անջատուած, նետուած էին աեզ մը
որ ոչ մի բանի կը նմանէր։ Ահա մայրը կոտըր-
տած զրան ետին աչքերը ջուր կարած։ Հոյրը, ո՞հ, չի
կայ, սրախ ցաւէն մեռած է։ Լաշակին տակ պահուած
կինը անձանաչելի գործած անյուածութեան երգ մը
կ'երգէ։

Տունը փոխուած, կեսնքը վերջնականապէս կըտ-

բած, օրհնութիւնը վերյած էր: Կարսաները պարագ, կտմը ամայի, դաները խորսուկուած, խոփի՝ ժանդի կըրծող աւերին տակ հատած է: Մարս օճախէն ծուխի զուլաներ, եփուող տաք կերակուրի հոտը չի բարձրանար և ոչ ալ անոր շուրջ պարտզ մանուկներու անհամը բեր պահանչվոս ճիշերը կ'արձագանդեն: Զինուուրը կ'երազէ միշտ: Գիտինը տարածուած՝ ախուր պատկերներ կ'անցնին աչքերուն առջեւէն: Իր առնական որժանապատուութիւնը կը վիրաւուրուի, կ'ուզէ օճախը կրկին շինել, վերականգնել: Բայց օրերով հեռու, լիրան մը գլուխը, մահաւան սպասնալիքներու տակ, օրական 18 ժամ՝ անգատար աշխատիլ ատխագուած է: Կորովը հատած, ուժերուն էն յետին հիւլէներն ալ ոչնչացած են:

Հոս էր որ ձանցց ոչ Ֆերիտէն, իուլ սմական և աւմսով ծածկուած ար տարօրինակ Զօրք-Մարզուանցին: — Պատմէ՛, Ֆերիտէ սրամմէ՛ պատմութիւնզ:

= Պատմութիւն, ի՞նչ պատմութիւն կ'ուզէք: Երեք տարաւայ մեր կեանքը, բաէք, ինզրեմ, ո՞ր մէկ սրամմութեան կը նմանի: Ան իր ամբողջութեան մէջ ողբերգութեան հոկայ կոթող մընէ որ ոչ մէկ հանձար չէ կրցած մինչեւ արօր երեւակայել: Մեր ցաւը ոչ թէ պատմութեան այլ տասաւարնքի հոկայ գլուխ զործոց մընէ: Պատմութիւն մի՛ բաէք, ինզրեմ, փոխեցէ՛ք այլ անունը, մի՛ տարրնացնէք զայն այլ տեսակ զգուձ անուններու մէջ ամփոփելով: Մենք տոկէ վերջ պատմութիւն, անոյշ մամթիկներու բերնին մէջ հոլովուող քաղցրունակ պատմութիւնը չէ որ պիտի առովինք, այլ ցնցող, ըմբուռացնող եղերական գրաւագներ գոց պիտի ընենք, կեանքս կ'ուզէք որ սրամմեմ: Մտիկ ըրեք, լաւ մտիկ ըրեք և բաէք ինձի թէ ձեր կարգ սցած կամ լսած սրամմութեան ո՞ր էջին կը համապատասխանէ:

Զօրք-Մարզուանցի եմ: Կեանքս մեր հարնջենիներու զով շուքին տակ պահուած մանիշակի մը հա-

մեռա և զբարիչ շվթայումը եղած է։ Գարնան ձաղիկ-ներուն նման ժպտուն երազուն ապրած եօն, նարինջի ծաղիկներուն շոշան սպիտակութիւնը և անցը հոաք մէջ լուծելով։

Տառապանք, ցաւ, վիշտ ոչ թէ տեսած չեմ այլ երևակայութիւնէս անգամ չէ ոնցած։ Զրկանքի գոյութիւնը ինձ բոլորովին անձանօվ մեացած էր։ Շուրջուամէն բան ուրախ էր։ Նարինջը իր հմայիչ ժպտառվ, վազալ ջուրերը իրենց մելանոց մեղեդիներով վիս ուրախութեան խմորամ մը ըրած էին։ Երջանկութիւնը՝ բնութեան հրաշալիքներուն պէս մէջս թրծուած՝ էտ-թիւն եղած էր. այսերս իրենց կարմրութիւնը վերջալույներէն հափափած, շրթունքներս իրենց նրգութիւնը ծաղալ արշալոյսի անպրանիկ հասագայթներէն խլած խոցուցած էին։ Բնութիւնը իւր հրաշալիքները, ուրուխութեան այլազան խազերը իմ սրտիս մէջ նեռած, անով չքնաղ էակ մը ըրած էր։

Այս գէս տարիներ ապրեցայ։ Կիանքի ամէնն տեսակ զաւաճանութիւններէն անդիսակ ապրեցայ, երազելով նաև իրական, խնկաւէտ սիրս մը իմ սրտիս անհուն սիրոյն մէջ թւաղելու։ Եւ գոայ։ Նարինջները հասած էին։ Պարտէզներու մէջ անօրինակ եսուզենը սկսած էր։ Ծառներու իւրաքանչիւր ճիւղերուն վրայ երիտասարդներ թառած պառուզներ կը մկրաստէին։ Զամբիւղները լեցուած, սովորիներ ուսերնուն վրայ կը կրէին։ Գիւղը անորինակ ուրախութեան մէջ կ'ասպրէր շայդ օրերուն։ Աղքատին առնը լեցուած, հարուստը աւելի պարտ ոցան կ'ըլլար։

Արդ օրերուն մէջ էր որ ես աւ սրտիս սիրածը, հոգիիս զանակը, շրթունքիս երգը գտայ։ Իր առաջին նուէրը նարինջ մը եղաւ որ վերէն ինձ նեռած ժամանակ կուրծքիս վրայ ինկաւ։ Ոիրայ ծփանուտ ալիքներ, այդ օրէն սկսեալ սրտիս եզերքներուն վրայ սկը-

սան փրփրակոհակ թափիլ։ Աիրեցինք և սիրուեցանք
Նարինչի թարմ ձաղիկներով կաշմեցինք մեր պատկի
կոյս նարօտը։

Այս, այդ օրերը, այդ հեքեռմային զգլիիչ օրերը
ի՞նչ եղան, ո՞ր երջանիկ եղերքները դացին նորանոր
սրաեր գրաւելու, նոր կուրճքերու տակ երազային,
ծաղկաւէտ բոյներ շինելու։

Ամուսնական երջանկութիւնս երկար չի տեսեց։
Զի թողոցին որ արանողիւ մէջ նորանիլ էակի մը
վէտվէտուն չնշառութիւնը, ասինքներուս մէջ, անոյշ
կաթին խտասացումը վլում։ Արշալոյնուրին պատկիներ
շինած պատրաստած էի իմ ծնող մանկիկիս համար։
Անոր օրօրոցը առաւօտեան շողի կաթիկը չըթունքին
վրայ փայլող ծաղիկներու փունկերէն պիտի կազմէի։
Բնութեան բոլոր զմայլելի խաղերը սրափկին վրայ
հաւաքած օրօրներ երգել պիտի տայի։ Պիտի մեծ ցնէի
քունիի պէս մանչ մը կամ յատմիկի նման շող աղ-
ջիկ մը։

Չեղաւ։ Երազներուս և ոչ մէկը իրակ ոնացաւ……
Անաւօտ մը յուսակաւոր բացեր, չլատիչ ախեր լուցին
Ամուսնա ատաջին անդամ ըլլալով գլխիկոր տուն ե-
կաւ։ Գիւզս պաշարուած էր, զազան զինուորներ անառիկ
Զորք-Մարզուանը գրասած՝ եկեղեցիին բակին մէջ ու-
րախութիւն կ'ընէին։ Սուզ հապաւ զիւզս, սուզ հապայ
և ես։ Մինչև 60 տարեկան բոլոր այրերը անխափիր
հաւաքեցին ասրին համբայ շինելու, իսկ մեզ աւ աք-
սորեցին։

Մինչև Տրայ Հայուն մասնաւորուած տնլուր իւլժ-
դրժութիւններով եկայ։ Աւմերս քամուած, զրամս ալ
հատած էր։ Միւս զաղթականներուն նման սկսայ խո-
տակերութեան։ Ամբողջ զաշտագետնի սարածութիւնը
բոնած էր բազարջիկներով։

Անսապատը թափառող, հրեայ ժողովուրդին զրկուած

մանանոյին պէս քաղցր եկառ ան մեզ կումբ խումբ զաշտերը, թափառակ չն եզնիկներու պէս ինկած՝ խոտերը կը հաւաքէինք. շատեր անօթութեան չդիմանալով ուղղ պկի հազար թաթևուն կ'ուտէին վրան'ո ուժ չէր մնացած, հալած, մաշած, կինզանի ոսկրակոյտի վերածուած էինք. Նախկին աշխուժութիւնս, թարմութիւնս բարոսին կորանցուցած օրը օրին մահուան կ'սպառէի:

Տեղական կատալարութիւնը երբ տեսաւ թէ խոտով մեր գոյութիւնը կը քաշկառէինք, հրաման ըրուարար գիւղացիներուն որ գլազի արգելք ըլլանս Այլեւս ցորեկ աչքով գաշա ելլել, խոտ հաւաքել անկարելի եղաւ. Արար կիներ, երխասասրներ գարանակալ մեր զալուն կ'ս զա էին խոչտանպելու, անպատճելու զիսաւորութեամբ ի՞նչ պէտք էր որ ընէինք: Ատամոքսի պահանչնչքը ամենանրանցայլականն էր, պէտք էր զոհացնել: Հարիւրառներ սովորան մեսան: Բանութիւնը մարդ հնարամիս կ'ընէ, այս անպատճ փոխանակ ցորեկը գուրս ելլելու գիշերները սկսանք որշաւախումը իր կազմէլ:

Յիսուն, վաթուուն հոգի մէկ եղած կ'երթայինք: Լուսին գիշերները կատարեալ փորձանցի օրեր էին, լոյսի ճառագայթները մեջ կը մատնէին: Օր ըստ օրէ խնայողութեամբ հաւաքած զրամն և պաշարս հատաւ. բան չի մնաց, բազարջիկները ասունց ոգի, ասունց լըւալու կ'ուտէի:

Այս տապնա դալի օրերուն կատալարական հրամանի մը վրայ գէզի նասլուու քալելով ճամբայ հանուեցանք:

Նասլուու շատ սիրեցի, հայրենիքիս անմուսանալի յիշատակները կ'արթիցներ ան մէջս: Ծըծակայ պարտէզները, առաս վազուն ջուրերը Զորք-Մարզուանի բաւական նմանութիւն մը ունէին: Տեղացիները վերջին ծայր մոլիսանդ և բարբարս էին: Խումանական սխալ

հասկցուած օրէնքներու կաշկանգիչ ոյժով սնած, բռլոր քրիստոնեաներուն դաժան աչքով կը նայէին: Դեռ մինչեւ այսօր անկարելի եղած է ոգելից ըմբռելի ներ- մուծել չո՞ն, թէե ամէն աեսակ ազակով թիւններու բոյն եղած այլազան ս'ուային հիւանդութիւններու մէջ թաղ- ուած կը տապլտկին անոնք:

Ծուկայի մէջ գտնուած երկու ազատա, փլիլկած խաներու մէջ տեղաւորեցին մեզ: Դուրս չէինք կրնար ելլել, չուկային անցնող խրաքանչիւր խլամ նախա- տինքի խօսքերով մեզ կը գիտաւորէր կառավարու- թիւնը ժողովութին աղոտա հոգերանութեան առջե- նորանոր խայծեր կը նետէր:

Գարձեալ փրկուած չէինք: Տրայի օրերը սկսանք վնասուել: Իրաւ է որ ամէն աեսակ ուտելիք առաս և աժան էր բոյց ոչ զործ կար և ոչ ալ զրամ: Ոյ անութ- ներու առջեւ կախուած միսերու, կոկիկ կերպով շար- ուած խայտարկէտ պատեզներու, բռւրումնաւէտ հացե- րու շարանը աչքերնուս առջեւ հոգի առած կը ցատկըռ- տէին: Կրկին յուսահատած միջոցներու վրայ կը խոր- հէինք երբ խորամանսլու առաջարկը ներկայացաւ: Ա- ռանց այլեայլի, միայն սատածոքսի պահանջը նկատի առնելով, սատածարկը ընդունեցինք: Խոլամացած էինք վերաբերումը անմիջապէս փոխուեցաւ...:

Տաժանքու ճամբորդութեանս միջոցին ամուսինս չի կրցայ գտնել: Ապաւնացող սովէն ազատելու համար որոշեցի հարուստի մը տունը սպասուհիութեան մըտ- նել: Անփործ էի, սպասնացող վասնգը չզգացի: Երի- տասարդ աարիքիս մէջ, զլիսուս վրայ փորձառու ոչ ոք ունէի...: Գլանորեցայ, ոտքո սայթաքեցաւ, իբր սպասուհի հոս եկայ...:

Առաջին օրէն զգացի թէ ինչո՞ւ համար կանչուած էի: Ազատելու ճար չի կար: Իրաւ է որ ճամբուն վրայ օրական կէս քիլօ ալիւրով, կարդ մը խեղճ ու-

կրակ գ ողթականներ կ'աշխատեին, բայց անոնք ինծի ո և է կերպով չեին կրնար օդնել: Անոնք իրենց պատեանին մէջ քաշտած չոր հացի մը ճամբան կը չանային դառնել: Երկրորդ օրը զուրս ելլու, աշխատով զաղթականներուն հետ յարաբերութեան մանելը արդիւուե, առ իրր պահապան զլխուս վրայ ալ արար զախան զինուոր մը զրաւեցաւ:

Ամպ որին մէջ աշխատով բոլոր զինուորները մանաւանդ չայերը, որ զէսզի քիչ մը ապահով, ասանց ձեծի կարենան օրերնին քաշկատել՝ այլ և այլ ընծաներ կը բերէին: Ամենայարդուած նուէրը օղին էր:

Երեկոյ մը, զինուոր մը, հազար ու մի կոտրատոքներով, յանցաւարի գիրքով ներկայացաւ և յանձնեց չորս շիշ օդի: Սպան իր բորենիի փարփլուն աչքերը ինձ դարձնելով բաւե.

— Ֆէրխոէ, այս զիշեր պիտի լուսցնենք: Անմիջապէս հրաման բրաւ որ չալլընիները զան: Երկու չայեր էին: մազերնուն ծայրէն մինչեւ ոտքերը ալիւրի փոշիներու մէջ թափառուն: Եկան: Գաժան և նոպատակաւոր ժ զիտը շրթունքին հրամացնեց որ զրան առջենսին ու չալին....

Երաժշտական գործիքները լուտհաւաչ սկսան հընչել: Թրքական լովիրչ, անսանական կապուցը զրգուող եղանակներ իրար կը յաջորդէին:

Սպան Տիլիանի մը վրայ ընկրողմանած անսանական ժ զիտով կը կոնծէր:

Ե՞րբ պիտի վերջանար Աստուած խմ: Անորոշ խորհուրդներու մէջ թագուած, կ'զգայի զլխուս սպառնացող վտանգը վախէս աչքերս առջեւս ծաած, նոտած, զլուխը վեր չեի կրնար բարձրացնել: կը վախնայի, առըզ մարդինովս կը սարսայի:

Գիշերը սկսաւ յասաջանալ, երկրորդ շիշը պարզը-ւած էր....

— Ձերիսէ, զաւաթ մը օդի տուր... խոպան ձայնը ականջիս մէջ պայմեցաւ...: Տասամսնեցայ, տթուին վրայ ինքնարերաշար չարժեցայ, աչքերս վերցացի, աւզեցի տրամագրութիւնը հասկնալ, Աչքիս առկեն ակնարկս դաժան նայուածքին հանդիպեցաւ: Ան, աչքերս իրենց կոպիճներէն գուրս ինկած, ճարսրտ մարմինը ամբաղջութեւ մը կը զոզդզար: Շրթունքները կասկաւ կար ու, զիուարութիամբ շունչ առնելով ինձ կը նայեր: Հրամանը տրուած է, զիմագրել, մերժել անկարելի էր...:

Լեցուն գուաթիր երկնցացի: լսիրչ խօսքերով տուաւ, քաշքանով քավը նաևնեցուց...: Շնչառապաւ՝ բազուկներուն մէջ կը հեւայի...:

Գիշերը այրպիս անցաւ...: Հայու առնմիկ կինը ըլլալէ զազրած էր...:

Ինքինքու կ'ուսէի, լալ, մազերը վետանել օգուտ չունէր, փրկութիւն չի կար: Ինկած էի, կարելի չէր զուրս ելլել: Պէտք էր կողմինակի միջոցներու զիմել, պէտք էր սիրաշանիլ ուսքս զուրս նեանելու, փրկութեան մը ճարը զտնելու: Նամար: Արտիս քար դրած, կեղծ ու պատիր լեզուներով սկսայ շոզումել, փայփայել:

Շարաթ մը տեսու այս ժամանակամիջոցին մէջ ընելիքս որոշեցի: Պէտք էր որ անսպայման վրէժս լուծէի:

Սպաննել կարելի չէր, թոյն ալ չկար: Հասկա՞ պէտք էր աստիճանարար, ամբողջ ընտանիքով, որը ծանը կը գտնաւէր, փճացնել:

Որչափ որ չարունակ զինով էր, բայց իր մտքի ներկայութիւնը բնաւ չէր կարսնցնէր, բոլոր զործերը ժամը ժամին կը կատարէր ամենայն կանոնաւորութեամբ: Տուած խոստամբը յարզով էր: Այս արամագրութիւնը զանելով զիշեր մը կրցայ հրաման սանել զինուորին հետ նազլուս երթալու:

կարծես նոր ծնած էի, աշխարհ սկսաւ աչքերուս
զրախտի մը պէս երեւնալ: Գացի և միտք գրանս կատա-
րեցի...:

Հիւ սնդութեամբ զրահառորուած ետ դարձայ: Այժմ
գործելու, աւերելու կարգը ինծի եկած էր: Հայ կնոջ
նամուսին հետ խաղալ, զայն լլիկել, անօթութիւնը շա-
հագործել զիւրին գործ չէր: Ծատ սուզի նստեցուցի:
Մէջս հիւանդութիւնը օր ըստ օրէ մեծ աւերներ կը
գործէր, կոկորդս լեցուած, ձայնս մարիլ սկսած էր:

Սպան չարաթէ մը ի վեր հիւանդ անկողնոյ
կը ծառայէ, ընտանիքին անմիջապէս գալու լուր զրբ-
կուեցաւ:

Հիւանդութեան տեսակին վրայ ոչ ոք կը կատկա-
ծէր, բժիշկ ալ չկ որ: Ո և է կասկած չարթնելու հա-
մար կակորդի ցաւ մը հանեցի: Ծնառանիքը եկաւ: Գոր-
ծը սկսուած էր, կասիլ, ետ գառնալ անկարելի էր:
Երկու տղուն ալ մի քանի օր վերջ փոխանձեցի...:
Կինն ալ վարակուեցաւ: Ամրագլ ընտանիքով հիւանդ
են: Ի՞նչ է սպառնառը, ոչ ոք կրնար հանգոյցը լուծել:

Վրէժս լուծեցի, ամէն օր անհուն հրճուանքով կը
զիսեմ անոնց զէպի զերևզման յասաշանալը: Գործս
զեռ չէ վերջացած, պէտք է որ հիւանդ չըմունքներս
բոլոր արդ հիւալներուն չէմերէն ներմուծեմ: Թունա-
ւոր լործունքս պիտի կատարէ այն գործը որ անհուն
փափաքով կը հետապնդեմ:

Պիտի սպաննեմ, պիտի սպաննեմ, բոլորն ալ ողի-
տի փճացնեմ: Այս կերպոնին մէջ գտնուող բոլոր ըս-
պաներն ալ որոնք անսպայման հայ կոյոի մը անձքո-
վը բեռնաւորուոծ են, պիտի սպաննեմ և սոզա նազ-
լուս պիտի մնկնիմ:

Եթէ ձեռքէս զայ աշխարհի վրայ դոյութիւն ու-
նեցադ բոլոր տարսափախիկ հիւանդութիւնները մէջս ներ-
փակած՝ պիտի մանեմ անոնց չէմերէն ներս, պիտի պղծեմ
իրենց պունկացած խաղաղութիւնը:

Անձիս վրեժը լուծեցի, բայց զեռ կարառաններ կան
որոնք հազիս կը ճգլին. Հայ օճախին ան զատուութիւնը
թիրնի ծամոց եղած կը պատի, բուրը պէտք է որ մաք-
րեմ կը հասկնա՞ք, ազգային հաւառական վրեժ մը կ'ոյ
մեր սիրակերուն վրայ լեռնացած: Պէտք է լուծենը եղած
վայր սկսութիւնը:


Երթա՛մ, զաներուս դաւարումները զիաեմ, անոնք-
իսիթար սիրայ հովանարումի պէտքը ունի: Մասք բա-
րով» ըսելով վիշիրէն երեսին վրայ քաշեց և բլուրն ի
վեր սատոսուելով բարձրացաւ....

Վայրէ աշխատ
«Երջին անգամ՝ մըն ալ զինք տեսայ: Բոլորովին
կմտիսացած, աչքերը փոսը ինկած, կենդանի ուրուա-
կանի նման մարմինը կը քաշկոսէր: Մարմիսյն լուլոր
թարմութիւնը, հմայքը թէե կորանցաւցած էր՝ սակայն
սրտին կորսլը, վրեժի բոցը չէր մարտած:

— «Պիսի չարունակե՛մ, պիսի չարունակե՛մ զործս,
հոգ չէ թէ կը մեռնիմ: Ուկորներս իրենց հանգիստը
չի պիսի զանեն մինչեւ որ նազառակիս չի հանսիմ»,
ըստ:

Որ քարին տակ, ո՞ր ծաղկի բաժակին մէջ կը
հանդիչ հիմա, այդ վրեժով շաղուուուած անոյշ ուր-
տիկը....





ՅՈՒՆԴԱԿԵՐԱՅԻ ԱՂԲՈՅԵՐԱՆ

Սովորականին միշ մը կար հասակ, բարեծեւ իրան,
բխորակ դեմ, կամառաձեւ զոյց մը նուրբ յօներ, պիլտոն
ու քափանցող աչեր, հապատօքին վեր ցցուած պիխեր. —
ահա՛ Յովիաննես Ակեսեն սեր:

Բնիք Հանճիքի, ազնիւ թեսանիքի զաւակ, ան իր տ-
սումը առած է Այնրազ Քոչեմի մեջ, ուրկէ կ'սկսի իր գր-
րական զործոններիւնը՝ 17 սուհեկան հասակին մեջ առ-
խառսալցելով պօլսական զանոզան թերթերուն ու պարբե-
րականներուն: Ան հայերէնի բարգմանած ու հաւարակած
է Տօն Քիչօրի մեջ համառօսագրութիւնը: Աւնի չի հաւա-
րակուած հատու մը՝ Գերանիսնին, նոյնուած Կիլիկիոյ Սա-
հակ Կարողիկոսին: Հայերէնի բարգմանած է նոյնպէս Վ. Հիւ-

կօյի «Ճ. է Թրավայցեաց քր լա Մեռ» անուն հոյսակապ գործի:
Գանդրէ, ամ շարի մը փառած է «Առևարեր-Արեւ»ի (այժմ
«Յուսաբեր») խթագրութիւնը: Սուտան հաստատուելէն վերջու
ալ ամ շարունակած է աշխատակցիլ նոյն թերքին և ա-
պա «Արեւ»ին: Իր գրած յօդասթեները ոնք սահունութեամբ,
իմաստի լեցունուրեամբ ու տամարանական նըդութեամբ
կը լուսկանուին: — Աս՝ գրական մարզուն համար:

Յովինաննեն Սեփականակին մեջ կոյ նաև Դործի Մար-
դը, այս բարին ամենալայն առումովը:

Ես զինքը կը նաևնամ իր 19 տարեկան նասակին՝ հրա-
կայ գործի մը Տիօնենուրեանը մեջ, զործ՝ որ այնուն տրա-
բար փարեց ամ Մերսին մեջ՝ սույ ժամանակին ձեռք ձր-
գելով առաջնակարգ դիրք մը, բաղստին հրապարակին
վրայ:

Քայլաբարսն ու տեսիս սկսի պայմանները, սիստեցին
զինք, սակայն, տարագրուրեան ցուպը ձեռք առնել: 1909ի
Կիլիկիան աղետեն մազապուր կրցաւ ինքնինքը Եղիպատ
նիսել, ուրիշ յետոյ պիտի անցներ Սուտան, միւս զիուխ բրո-
նիլով բախտին իր դեմ բարուցած անմտերին զժուարու-
թեանց: Քայլաբար դեմ, այլ յանչախ կրկնուած պայտարէն քե-
րեն՝ իր երիտասարդ զլուխը սպաքեկող ներմասկուրինը:

Յուսան սուրբինը առկան իրեն համար չե: Իր գոր-
ծունեութիւնը, աշխատափրափիւնը, հարավիկուրինը ու ո-
չինչէն զործ սեղծելով իր ձեռներեցուրինը իրեն ապանու-
փած են արդէն ախալփափ դիրք մը, Եղիպատնի և Սուտանի
ծխախոտի հրապարակներուն վրայ հանրածանօթ տան մը
մեջ, որ սրբին կը բերէ իրեն:

Կրցա՞յ, սոյն բանի մը հասպնեպ տոլերու մեջ ներկա-
յացնել գրագելը ու զարծի մարզը: — Չեմ կարծեր, բայց
այս առքին այսպափ . . . :

Վ. ԳԵՐԻԳԵԱՆԻ

Ս Կ Ր Ե Ր Պ



Կը ժայի՛ս ու կ'անցնիս,
Ո՛վ աղուոր.
Ծովին, երազին ու երգին սիրահար
Ո՛վ սիրուն. —
Կը ժայի՛ս ու կ'անցնիս,
Զերք ալիք մեղեւուա
Ծովերուն վրայ՝ կոյս :
Ո՞ն, կեցի՛ր, ո՞ն, կեցի՛ր
Երազիս լուսածիր
Ո՛վ աղջիկ,
Ու եկուր,
Լուռ, նեզիկ՝
Քեզի նես
Սա նամես,
Քեզի նես
Սա՛ վես-վես
Զուշերուն վրայ
Նափիւզայ՝
Երբա՛նի լուռ
Զերք զեփիւռ,
Զերք համբոյր
Դեպ՛նեռուն
Անանուն ափունին խլձերուա . . .
Կը ժայի՛ս ու կ'անցնիս
Դուն այսպէս ամեն օր,
Ու ամեն առաօտ.

Երազիս սիրակաց
Ո՞վ աղուո՞ն,
Ով աստված իմ հոգիիս
Կը ծագիս
Լճալիմ վրայ առժիս
Զերբ արեւ արդաւէք.
Եւ լիճն իմ հոգուս
Կը խ պշայ առյաւէք . . .
Կը ժափի՞ս ու կ'անցնիս
Ո՞վ աստված իմ երազիս,
Եւ առեմ առաւուօս
Հովի պես, կամ զերբ երգ
Հոգիս խոր ցիծութեամբ
Կը լին այ կը լին մյ . . .
Ո՞ն, եկուր, ո՞ն, եկուր,
Ո՞վ աղուո՞ր,
Քեզի հիս
Աս համե՞ս՝
Քեզի հիս
Սո՞ վես-վես
Զուրերում վրայ
Շափիւլայ՝
Երբանի լուռ
Զերբ զեփիւռ,
Զերբ համբոյ
Քեպ'հեռուն, զեպ'հեռուն
Ոն անուն ափերն իմ երազիս . . .

Աղհետանդրիս, 1918



ՅԱՐԱՒԹՖԻՆ ԶԱՅԱԳԵԱՆ

ՅԱՐՈՒԹԻՒՆ ԶՈՅԼՈԳԵՈՆ



Եթէ Եգիպտահայ տիսղոսափառ և նիւթազօր «Հըմայք» ներու սրատկառազգեցիկ դասուն չի պատկանիր ան, գոնչ չաս սիրուած, չաս յարգուած դէմք մըն է՝ որ առաջին հազումիդ խակ, ինքզինքզ տեսակ մը խանգաղատ համակրանքով համակուած կ'զգաս իրեն հանդէպ:

Հեռուէն՝ անհանգարս, ջղայնոտ, տարամերէ ու շատ անգամ ժխտական խառնուածքի մը տպառորութիւնը կը ձգէ ան վրապ. բայց ու քան մօտենաս՝ այնքան աւելի կը համոզուիս թէ՝ այդ խորչոմած ճակատով ու կ'նճառի զէմքով վախտ մարդք՝ ամբողջ եւանդ, ամբողջ բարութիւն է:

Հակառակ իր զլխու ձիւնին, զոր թերեւս կենասապայքարի բուքն է բերեր թափեր հոն կեանքի ձմեռէն առաջ՝ ան երխասարզի մը աւիւնն ու դիւրաթեքութիւնը ունի. իր սքնառուն աչքերուն խորը իմացականութեան և թափանցողութեան կենառունակ հուր մը կ'առկայծի: Վերջապէս, մարդ մըն է ան՝ որ կեանքի պայքարէն դուրս հետորդն ապրելու անընտել շուրջը միշտ գործ միշտ աշխատութիւն կը փնտուէ:

Տիար Յ. Զայլագեան, բնիկ կեսարացի, համեստընտանիքի զաւակ, իր ծննդավայրը ձգելով՝ նոժկեհի ցուպը ձեռքին եկեր ինկեր էր Փարաւոններու ցամաքին վրայ (1882 սեպտ. 30), ուր իրմէ առաջ արդէն իր մօրեղբայրները՝ Ք. և Կ. Մելքոնեան հարազատներ եկած էին իրենց կեանքին նաև խարսխել:

Հազիւ 17 տարեկան, պատանի Զայլագեան, իր մօրեղբայրներուն հոգածու խնամակալութեան տակ երկարօրէն հասուննալէ յետոյ, շնորհիւ իր աշխատասիւ-

բութեան ու ձեռներից ոգիին, կը յաջողի ինքնիրեն շինել այնպիսի անկախ գիրք մը՝ որ զինքը եգիպտահայ ամենէն ուշագրաւ գէմքերէն մին պիտի կացուցանէր յետոյ:

Զայլագեան սիկարէթի մարքան, մինչև 1911—12 տակաւին վնասուած մարքան էր հրապարակին վրայ:

Կեանքի վերիվայրումները ու հրապարակը ամայացնող անաեւական տագնապը և մրցումներու սրութիւնը կ'ստիպեն Զայլագեան Տունը իր գործառնութիւնները տանիլ խառնելու այն ազբիւրին, ուրկէ օրմը, ինքը կեանք ու թափէր առեր Ուշանունեան Տ.

Յ. Զայլագեան մնաց իր մօրեզմայրներուն լաւագոյն գործակիցն ու խորնդատուն: Այսօր, անտարակոյն, լրելքունեան մեծահամբաւ Տունը, յանձին իրեն, ամեւլստանելի և բանիբուն անօրէն գործակիցը գոտած ըւալու գոհունակութիւնը ունի:

Տիար Յ. Զայլագեան, հայ մարդու ազնիւ անշահախնդիր տիպար, սոսոնձնած է նաև աղջային այլազն պաշտօններ, որոնց՝ իր անձնական գործերուն չափ ու թերեւս անոնցմէ քիչ մըն ալ աւելի սրտաշարժ գուրգուրանքով փարած է: Հաշիւ, փառասիրաւթիւն, պերճանք գործ չեն ունեցած երբեք ազգայիննի Զայլագեանին մէջ:

Ան երկարօրէն վարած է եկեղեցւոյ հոգաբարձութիւնը՝ այնպիսի խղճամիս ու բարեպաշտիկ ինքնանուիրումով մը՝ որուն մէջ աննշմար ու անշշուկ մնալու: Իր աղերսարկու ընթացքը լաւագոյն ախտղուը կ'ապահովէ իրեն:

Դարձեալ՝ անտր անխոնջ ջանքերուն կը պարտինք լազարիթայի գերեզմանաստան ալբանոցի վիճակէն գեղեցիկ պարտէզի մը վերածուիլը, ուր մեր մեռելները նժղենի իրենց յաւիտենական քնարանին մէջ գէթ քիչ մը անգորը, քիչ մը հանգիստ պիտի գտնեն՝ նոճիէ մը ստուերուած...

Ան ազգային այդ տարհապարհակները տարած է անփառատենչ համեստութեամբ մը՝ անսալով միայն իր հայու ազնիւ խղճմտանքին՝ որ կատարուած գործին մէջ փնտած է միշտ իր գորացումը:

Տ. Յ. Չայլազեան, վերջին անգամ՝ կոչուեցաւ Ազեքսանդրիոց Ազգ. Քաղաք. Ժողովոյ անդամակցութեան, որուն իր բոլորանուէր մասնակցութիւնը բերաւ՝ մինչև իր քաղաքէս մեկնումը:

Բայց այս ամենէն գուրա, այս ամենէն բոլորովին անկախ, ես իր մէջ սիրած եմ «հայր»ը, բարի՛ անզուգական ու քաղցր «հայր»ը:

Եթէ ան, իր բոլոր կեանքին մէջ, ոչ մէկ առաքինութիւն, ոչ մէկ տիտղոս —ալդ. տիտղոս ըսել կ'ուզեմ — իսկ ունեցած չըլլար, «հայր» մակդիրը բաւական պիտի ըլլար անսահման համակրանքի և խանդաղատ յարգանքի անկորնչելի զգացումը պարտապերել զինք մօտէն ճանչցողին:

Նահապեամական պարզ կեանքի սիրահար, տիպար «հայր»ն է անիկա, որ եթէ գրքէ ու գրականութենէ շատ բան չի հասկնուր, (յանցանքը իրը չէ ապահովար, այլ իր ապրած միջավայրին ու շրջանին) այլ սակայն իր զաւակները կրթելու և լաւագոյն կերպով կրթելու համար ոչ մէկ ջանք չէ խնայած, ոչ մէկ զոհոլութեան առջև չէ ընկրկած:

Անիկա՝ տունէն ներս՝ հակիչն է, վերակացուն է իր զաւակներուն:

Երբեք յիշողութենէս պիտի չնեռանայ իր գուրգուրուս հօր լուրջ գէմքը, տանը մէջ, սերասղութեան մեծ սեղանին շուրջ, ուր բոլորուած կ'ըլլան իր զաւակները՝ սոլջիկ տղայ:

Պղտիկ զաւազանիկ մը ձեռքին, մէկէն միւսին կ'անցնի — «Կարգա՛, նայինք, զո՞ւն Արաքսի. դասդ սորված եռ, Ալի՛ս. գիրդ այսօր անուշաղրութեամբ գրած

ես Անահիտ. տեսրակդ ինչու ազտոտեր ես Յարութիւն. գուն ի՞նչ ըրիր գծագրութիւնդ Յակո՞ր. Մարի՛ շարագրը բութիւնդ լրացուցի՞ր...»: Եւ այսպէս, ան մէկիկ մէկիկ համբերաստարօրէն կը յամենայ իր դաւակներուն մօտ, զլուխը կախած անոնց գրքին ու տեսրակին վրայ:

Ու ասիկա պատոհական երեւոյթ մը չէ բնաւ, այլ իր առօրեայ կեանքին մէկ անհրաժեշտ մասը կը կազմէ. որ ան, որքան խո՞նջ, որքան յոդնած խոկ ըլլայ իր օրուան դաստումներէն ու տաժանքէն, անպայման պիտի ունենայ իրիկուան այդ մեկ ժամը, որուն մէջ՝ հօր հոգին կարծես՝ կը պարուրուի կեանքին ամենամեծ վայելքը.

Այդ ժամէն վիրջ ան կը դառնայ բորի հայրիկը, համակ սէր, համակ աղապատանք ու քաղցրութիւն: Միոյն համբայր մը, միւսին ժամիտ մը, մէկ ուրիշին շաքարներ, մէկալին շոյանք մը, ուրիշներուն քաղցր խօսքեր ունի ան: Ու իր կողակիցը՝ ազնուուհի Տիկին եղեսիա, մայրական գորովի ու աւաքինութեան տեսաւ կէտով աննման մրցորդ մըն է իր պատուական ամուսնոյն:

Ես շատ քիչ հանդիսած եմ այսքան բարի, այսքան ազնիւ, մանաւանդ, այսքան ճշմարտօրէն նայ ընտանիքներու:

Որքա՞ն մաղթելի էր որ Եգիպտոսի սա վատասերող ու խաթարիչ միջազայրին մէջ՝ Զայլագեան ընտանիքին տիզարէն դեռ բաղմաթիւներ ունենայինք:

Ս Ո Ւ Գ Մ Ը

Վաղամեսիկ հօրեղքորս՝
ԱՅՀՈԿ ԶԱՅԼՈԳԵԱՆԻ յիշատակին

Այս զիւեր անհուն բախիծ մը կ'իջնայ,
Թախիծք մահուան, իմ հոգւոյս վրայ.
Մրածումիս մէջ յիշատակներ նին
Կը բափառյածին տրո՞ւմ, ցաւազին:

Մեր ժպիս մ'ալու. — գևմբը հօրեղքորս —
Վիշերուս մէջն կը յանե զերդ լոյս
Դգուանիք կ'զգամ ձեռերուն, անդրէն
Վարսերուս վրայ, ինկած հայրուն:

Յեսոյ, դարձեալ մուք... — հոգիս կը փլի,
Հոծ յաւարիմ մէջ մահուան սուզով լի
Դագալ մը կ'անցնի սեւապա՛ս, հսկա՛յ,
Մրածումիս լայն թեւերուն վրայ:

Երիտասարդ մհնն, հումկու գեղատի,
Մահեն զարնուած՝ անդորր կը պառկի
Ճակտին՝ երեսուն եւ նինգ գարուններ
Երենց բարօսանած վարդերն են բափեր:

Փափին է սառեր վասկ են աչերն իր,
Ուր զիրզ երազներ բոյ վարդակարմիր
Օր մը, նաւեցին մեղմիկ, հետալի,
Լայն առազատնին երանուքեամբ լի:

Քրտինքը մահուան կը պաղի դեմքին.
Լուռ են օրբներն իր՝ մահուան փակոնքին
Տակը պրկուած... օ՛ օրբներ բարի,
Զոր չի պղծեցին սուսերն աշխարհի:

Հիմա կը նընջէ ան՝ Մարմինայի
Նոնիներուն տակ, մոա՛լլ, ամայի.
Հողմիկը ցաւոս կ'ըլլայ հոն օօօ,
Մահնեն երգուած, խորո՛նկ, սրգուոր.

Ուսի մը լալկան մայրօքն հալկած,
Անոր դամբանին վրայ սզամած,
Կ'արտսոսէ լոին. լուսնակը վերէն՝
Համբուրելու զայն կ'իջնայ մեղմօքն:

Այս զիւեր իմ ալ հոգիս վետամոյն,
Մահուան նամբայէն կ'երբայ դեպի հոն.
Մըսածումներուս ծաղիկն սրգանեղ
Արցունելով օծուն՝ զետեղել այնեղ:

ՄԱՐԻ 8. ԶՈՅԼԱԳԵԱՆ

ՄՏԱԾՈՒՄԻ ՓԾՐԱՆՔՆԵՐ

Հաղիւ շրթունքները քնացած, հոգիները կ'արթըն-
նան ու գործի կ'ոկսին. լսութիւնը անսակնկալներով,
վտանգով և երջանկութիւնով հարուստ այն տարբն է,
ուր հոգիները ինքզինքնին ազատ կ'զգան:

Մօրիս Մէքերլինկ

Դ. ԳՈՒՏՈՒՄ ԵԱՆԿ

§ Խ Ո Ւ Ի Բ Խ Ո Հ Ե Բ

«ԱՐ ԱՆ Ռ Ա Ի Զ Ա Հ Բ Բ Ը»



1909ի Առանայի տիտուր առամբէն տարի մը առաջ ճանչցայ Միջին դարու գրեթէ լուլոր ազգային պատմիչներէն յաճախակի յիշուած Սև Լեռը, որ վերջերը շատ հայաբնակ ըլլալուն՝ Հայ Լեռ (Կեսարուո Տաղը) կոչուիլ սկսաւ որ նայնն է Ամանոս լեռան հետ:

Սև Լեռը աւալակներով լայն առավնջականութիւն տուող կիլիկիոյ սաղարթախիտ անտառներէն մին եղած է, նոյն խակ հուզմէական տիրապետութեան ժամանակէն ի վեր՝ բոյն աւազակներու և յելուզակներու ոսք անհանգստէին զանցորդս և մերձաբնակս, յոր առկս ասաքեցաւ կիլերոն ի կիլիկիոյ (51 թուականին ն. ք. զԲրիտանա) զսպելու համար այդ աւազակող ազատասէրները»

Հայ կէս դար գրեթէ տիրած ու զիրար բզբանած են ձօրաստէրեր (տէրէպէյի):

Հայկական հին փառքերը պատմող բերդեր, եկեղեցիներ և այլ յորժ գեղարաւեասական կոթողներ, խոչըր չէնքեր և վայրեր խիստ շատ են հոն. 1912ին Կ. Պոլիս տպագրուած «Հայ Լեռը, Կարմիր Դրուագներ կիլիկիոյ Աղէտէն» անդրամնիկ երկիս մէջ մանրամասն նկարագրուած ու խօսուած է Հայ Լեռի, Ամանոսի պատմական հին փառքերուն վրայ, ուր Տիգրաններու, Ռուբէններու, Թորոսներու, Լեռոններու և այլ քաջամարտիկ հայ թագաւորներու և իշխաններու և իրենց սերունդին

սուրբ մասունքը թաղուած է, և ուր ամէն ինչ հայկական է։ Ամանոսի ծոցին մէջ տարողնուած Հայութիւնը հակառակ իրարու յաջորդող անվերջ զուլումներու, մինչև վերջ սերտիւ կապուած մնաց նախնիքներուն արիւնով օրհնուած ու օծուած խնկելի օճախին, հողին, ջուրին և գեղեցիկ կլիմային։

Գերբնական ոյժ մը, աւելի ճիշդ է ըսել 1909ին հոն խաչուած հազարաւոր անմեղներու գերեզմաններէն և ջրհորներէ ու լեռներէ ականջիս փսփսացող նահատակաց ձայները մինչև 1915ի տեղահանութիւնը զիս կապեցին այդ սարի, համեստ հայ գեղջուկներուն, որոնց մօտ ապրիլ ու մեռնիլ երջանկութիւն մըն էր ինձ համար մեր եղերաբախտ երեսփոխան Տիար Յակոբ Պապիկեանի և Տ. Յարութիւն Մոսարիչեանի հետ դժբախտութիւնն ունեցայ հէք բարեկամներուու խողխողուած դիսկները և իրենց արիւնին մէջ խնդգուող աղջիկները հաւաքել թաղելու և արտասուքս խառնել հազարաւոր այրիներու ողբ ու կոծին, զանոնք սփոփելու և անոնցմով սփոփուելու։

Համաշխարհային մեծ աղէտին, կրկին, Պաղչա-Պուլանըգի մօտիկ, 1907ին ի վեր սկսուած գերմանական երկաթուղոյ Այրան և իյինթիլի հսկայ թիւնէլներուն մէջ, էնվէր փաշայի գիտակցութեամբ, Ատանայի կուսակալ Խմմայիլ Հագգը պէյի ծրագրով՝ Գերմանացիներու և մանաւանդ գլխաւոր երկրաչափ Ա. Քօփէլի քթին տակ, 1916ին՝ խողխողուած հազարաւոր կեաւ վուռ-Տալզի և այլ պանդուխտ երիտասարդներու արիւնաներկ համբան ովք անցած և չէ լացած։ հարիւր հազարաւոր տարագիրներ անցան հոնկէ։

Հալէպ գացող մեծ պողոտան ատկէ կ'անցնի։ Մեր պաշտելի զոյտ երեսփոխանները՝ Զոհրապ և Վարդգէս և ամբողջ գրագէտներն ու մասաւորականները եկան անցան այդ խաչի և արհաւիրքի համբէն։ ևս ազ, 1913ին

լրեծ ձէմալ փաշալի քանդած և վերջէն փիւնիկի պէս
իր մոխիրներէն վերակենդանացած Հասանպէյլիի 400
տնուոր շատ զեղեցիկ հայ գիւղին հրաժեշտ տալով
մթնչաղ իրիկուն մը անցայ արիւնոտ նոյն ճամբան:
իյինթիլի՛ Ալբան թիւնէլին հետ կողք կողքի կը ձեւա-
ցնէն կէօվձէ-Տալը, որուն բոլորտիքը համախմբուած են
Քէլլէր, Քիշնէվ, Գուշճու, Գըղլաճ հայ զիւղերը, ուր՝
ինչպէս յիշեցին հակառակ վայրի և մոլեսանդ թիւրքե-
րէ շրջապատուած ու մշտագէս հարսծանքներու և
խոչտանգուններու ենթարկուած ըլլալնուն, Հայերը
թուով 500), մինչև վերջ պահեցին իրենց ազգութիւնն
ու կրօնքը: Հասանպէյլին դուրս է այդ թիւէն որ
Պաղչայի, Լարաճլուի, Եանըգ-Տէլիրմէնի, Սավրանըի
և կատնը-Հարունիյէի հետ 9000 հոգի կը հաշուուի: Ա-
տանայի ջարգին, այդ ամ բովզ զիւղերը 4000ի մօտ կո-
րուստ մը ունեցան: Ամայացած կէօվձէ-Տաղի հայ գիւ-
ղերուն մէջէն՝ այրիներու մեծ կարավանի մը հետ՝ մենք
ալ անցանք, մութը կը կոխէր թանցը սե քօլով
մը և ուրաւասիպ ստուերներով կը ծածկէր սգոտեսիլ
խալահիյէի գաշտը, ուր մինչև այսօր վրէժի գանակը
ձեռքիրնին և կրօները ուսերնին ուխտեալ հայ կարիճ-
ներու խումբ մը ունինք, որոնք թիւնէլներու մէջ ըս-
պաննուած իրենց երիտասարդ ընկերներուն վրէժը հո-
գիներնուն մէջ լիո բարձրացան՝ լուծելու համար անոնց
վրէժը:

* * *

Աշնան գիշեր մը, կապոյտ կամարին վրոյ սկսուծ
էր արդէն պլաղալ աստղին ասավը, պապլուն ճրագ ո-
գեւարի, որ երկինք կը վառէր մեր տարաբախտ նահա-
տակներուն անշիրիմ դիսկիներուն վրայ իրբեւ կանթեզ,
և լուսընկան մերթ ամպասքօղ և մերթ սմօթիսած կը
նայէր, հողին վրայ պառկող 10,000 հայ զիւղներուն,
որոնք աճիրին ահաւորութիւնը կը պատմէին երկին-

քին: Այս առանց սարսուսի և արդունքի չեմ կրնար յիշել այն քատմնելի վայրկեանը, յորում տեսայ պաշտելի բարեկամներուս ինկած արիւնաներկ վայրը... իյինթիլիյի ձորին մէջ, ուրիշ հայ ճամբորդ ասարագիր ընկերներու հետ....

Ինկա՞ն անոնք հան, պարտականութեան ճամբուն վրայ, անայլայլ զէմքով, անմեղունակ ժայխավ և հոգեթափանց սեւեարիք նայուած քով, անոնց ահարեօրէն բաց աչքերը քամներորդ դարու լոյսին մէջ զործուած սև ոճիրները կը զիաեն կարծես, հեղնօրէն, և կամ զուցէ երկնքին ասազերուն մէջ մեծ Պատասխանառուն կը փնտանին....

Այս, սակայն ո՞րը, այդ հոգեյոյզ ու ասպազիչ տեսարաններէն՝ ո՞րը ողբանք, մարդ-հրէշներու ձեռքէն փախչող, լեռնախոյս՝ անտառներու մէջ ոռնացող վայրի գայլերէն սրաշտ դանութիւն խնդրող ուսարմանիներն ու կոյսնը ըր, թէ աղխողորմ ու շուարուն մանուկները՝ որո՞նք իրենց յօշոտուած մայրերուն ստիճնքներուն վրայ ինկած գես կեռնքի հիւթ կ'ուղեն քաղել....

Ո՞ր մէկը, Առառուած, անզէն հալածական Հայերը թէ հողին վրայ կտկորդը կիսով չափ կտրուածներու հանդիւններն ու գալարումը....

Ինծի մտիկ ըրէ՛, հայու Աստուած, եթէ հայրենիքս առանց մէյ մըն ալ ինձ ցոյց տալու օտար աստղերու տակ փակես իմ աչքերս, ես ահաւոր «անձք մը պիտի ըլլամ քու կողդ խրած» ու քեզ պիտի կոչեմ «Առառուած ոխերիմ....»

Սիհունի ու ձիհունի ալիքները այս գիշեր հոգիիս մէջ կը մոնցին իրենց ծոցը թափուող սիրելիներուս ողբերով, ու կիլիկիոյ զիւթապեղ դաշտերէն վեր բարձրացող արիւնի ձենճերը, Աստուած, քու գահիդ մատուցուած խունկն է, ընդունէ՛....

Ու ես, տարագիր ցաւաստանջ հոգի, ակնածանքով կը խոնարիմ անոնց յիշատակին առջեւ, Ամանսաի, քոյր, եղբայր, հայր ու մայր նահատակներու յիշատակին՝ որո՞նք այս գիշեր մտածումս կը լեցնեն:



ՅՈՎՀԱՆՆ ԵՊՈՅԻ. ԳԱԼԻՉԵԱՆ

Եղիպտոսի Հայ Կորոյիկ հասարակութեան այս «բարի նովիլ»ը, որիսն կրօնական խորունկ նախանձափնդրութեամբ՝ նոյնիան եւս առաւել իր անկեղծ ու անսահման ազգասիրութեամբը կը յատկանուի: Եր արեւայի միսրիկ հոգին հակառակ Լիքանեանի մայրիներուն տարածաւհիկ խորհուրդովք մնած ըլլալուն, ան իր խորին մէջ մնացած է հօմարիք ՀԱՅ Վարդապետը և բունդ նայենասերը:

Օհան Եսպիսկոպոս, Վարդապետ ձեռնադրուած է Զրմասի մէջ՝ 1898 մայիս 15ին: Եսպիսկոպոսութեան ծիրանին հազած է ան 1911 նոյն. 22ին, Հռոմի մէջ, ուրիկ Եղիպտոսի փոխադրուած է նոյն տարւոյն դեկտ. 24ին, ուր եւ կը մնայ իրեւ Առաջնորդ՝ ամենէն յարգուած, ամենէն սիրուած...:

ԳԵՂԱԼՄ ԴՈՒՇԱԿԵԱՆԿ

ԶԱԽՉԱԽՈՒԱԾ ԵՐԳԵՐ



Հիւանդ եմ, հիւանդ, մեռնող վերջավոյս,
Ժրպի՞ս մը, ռոլի՞կ մը, խուրձ մը հաճանչ,
Հեւանան, անոյց խրութես, անլոյս
Դալուկի աշերուս լրավու համար.

Մոխտանո՞ն մը, գանձու, ուր կ'անիւնանայ
Երզն իմ յոզերուս, ջարդուած ու փրեւը,
Թէլ թէլ կը փրբրի, ու նեծեծագին
Մտածումիս կուլայ ալիքն անփրփուր,

Խորունենի աշերուս, մուքին մէջ, մինսկ,
Կը ասոի լրբում մ'ու կ'ըլլան մոխիր,
Ծիծդուն յոյերուս երազները նիր,
Տափուկ սէրերուս տախները բաց . . .

Օ՛, սիւս է մինակ, խենք ու բրավրուսն,
Պատրւած, ջախջախ, խենք սիւսը վրդով,
Ուր կը գալարովի խոյանի մը ցաւկոս
Մուր, խեղդող ու ցուրտ, ցո՞ւրտ բասուերներուն.

Հիւանդ եմ, հիւանդ, մեռնող վերջավոյս,
Արեւ մը, ռոլիկ մը հուր անուշէկդ
Ցամբած օքրունեիս գուրզուրանի մը զեր,
Ցամբոյի պատրանեիր շոլու համար:

ԱՐԴԻՆԱԿ ՊԵՏԵԱՐԵԱՆՆԵ

ԻՆՉՊԵՍ ՄՈՈՒՆԱՄ ՔԵԶ . . .



Այս գիշեր դարձեալ, ուրիշ շատ գիշերներու պէս, քու կարօտգ կը յուզէ զիս ասատկօրէն, իմ սիրելի հայրենի գիւղս: Ահ, որչափ հեռու եմ քեզմէ, քու անոյշ բնութենէդ, քու տառակ ոգին կեանքէդ, որոնք իմ պատանի հոգւոյն ներշնչեցին զեղեցկութիւնը տառապանքին ու սէրը խաղաղութեան: Բայց, իմ հոգիս միշտ քեզի հետ, քու քաղցրանոյց յիշատակիլ հետ կապուած մնաց, իմ սիրտս միշտ արտիեց քու երգերուգ գաշնակութեամբ, արխաններուն և աւերներուն մէջ իսկ ուրեզաց, իմ միտքս միշտ թառ զէպի մաքուր պայծառութիւնը քու երկնքիդ, արցունքներուն և ողբերուն մէջ իսկ, ես քեզ երազեցի, քեզի յիշեցի ով իմ մանկութեանս որրանը:

Ես ինչպէս մոռնամ քեզ, իմ սիրելի հայրենի գիւղը, թառած կողին կօնանչազարդ բլուրին, ծովուն կապոյս անհաւնութեան գէմ, ուր՝ իմ մանուկի հոգիիս ժայտեցաւ առջի անպամ պայծառութիւնը երկնքին, ուր՝ իմ աչքերս առջի հեղ թափեցին կապոյս ջուրին մէջ ծովուդ, վճիա արցունքն իմ սրտիս մաքուր սիրոյն:

Ես ինչպէս մոռնամ քեզ, իմ պաշտելի հայրենի գիւղս, երբ գուն եղար այնքան ատեն ինձ համար իմ զեղեցիկ հայրենիքիս պղտիկ ու գոզտրիկ պատկերը, քու վշտերովդ ու հեւքերովդ, քու ժաղիտներովդ ու յուզումներովդ, երբ իմ սիրտս արտիել տուիր նուիրական յայզովը բզքառած հայրենիքիս սիրոյն, քու մէջդ ապրեցայ ես ոսկի ժամերը սիրոյ երազներուս և հայրե-

նաևան կարօտին այն անոց երկրին, որուն արցունքի
ու յոյսի երգը դրիր իմ գողզով շրթներուս վրայ:

Հիմա զուն մոխիր ևս զարձեր, սրտիս մարած յոյ-
սերուն պէս անողարմ ու վայրայ ձեռքեր մարեր
են կրակը բուխերիներուզ և պղծեր մաքրութիւնը
խճիթներուզ, բայց զո՞ւն, ով սիրելի հայրենի հայրենի գիւղս,
զուն որ ինձ ներշնչեցիր քաղցրութիւնն արցունքին
և արտիր սրտիս՝ առասպանքին գեղեցկութեան, զուն
կ'ապրիս իմ հոգիիս մէջ քու անմեռ յիշատակովդ, ես
կը չնչեմ այ, հետակայ ափերուն վրայ զքեզ վերա-
տիր գտնելու արտմագին յոյսով, որբաղան ածիւններդ
համբուրելու խռովագին անձիւթեամբ:

Թշուասութեանդ և մենաւոր լքումիլ մէջ զուն
գեղեցիկ էիր, ով իմ պատուական հայրենի զիւղս, ու
զուն որ հիմա աւերակի և մոխիրի վրայ կը մնաս,
աւելի կը գեղեցկանս իմ ցաւակոծ երեւակ ոյութեանս
մէջ, ես հիմա աւելի անձիւթեամբ կը տենջամ քեզ:

Դաշտերուզ և լեռներուզ ամայութեանը վրայ, ո՞ր
հրանող թռչունները կուգան իրիկնագէմի պահերուն
իրենց երգերու արամութիւնը հոսկեցնել, ու գիշերները՝
իրենց ասագերու լուցեղէն լեզուներով ինչ՞ը կը փափր-
սան քու մոխիրներուզ..., կանանչաւէտ հովիտներուզ
և ծմակներուզ մէջ կը մնա՞յ արքեօք տակաւին ար-
ձագանգը մեր սիրոյ երգերուն և քարերն ու հողերը
կը պահե՞ն գեռ իրենց արիւնոտ ծոցին մէջ մեր հայրե-
նակարօս հոգիներուն սարստ ոները:

Ես կը սարսափիմ, ցնորսանք կուգայ վրաս՝ երբ
կը խորհիմ թէ քեզմէ, ա՛լ ոչինչ մնացած չէ կան-
գուն, երբ քու աղուոր ծոցիդ մէջ մա՞ր կը պառ-
կի.... Ահ, զուն արգէն այնչա՞փ արցունք ունէիր քու
մենաւոր լքումիզ մէջ... թշնամի ձեռները ի՞նչպէս չի
մեղքցան քու թշուասութեանդ և ի՞նչպէս հարուածե-
ցին քեզ այնչա՞փ անողարմօրէն:

Ո՞վ իմ համբուրելի զիւզս, այս արցունքի և
արտմութեան օրերուս մէջ, միակ երազս եղար դուն,
որպիշտոկ դուն տուիր ինձ անմեռ մէրը իմ տարաբախտ
հայրենիքիս, դուն, իմ միակ յոյս եղար, քու քաղցր
յիշատակովզ լեցուցի ահաւոր անգունգը իմ թշուառ
կեանքիս, որպիշտոկ իմ հիւանդագին էութեանս խորը
հայրենի սէրը միայն կը մնայ, բոլոր երազներէն աւել-
լի քաղցր, բոլոր սէրերէն աւելի խոտվանոց։ Աւ հիմա
ամէն զիշեր քու կարօսակ կը յուղէ զիս սաստկօրէն ա-
ւելի ուժգին, քան կարօսը սիրոյ մաքուր վայելքին,
աւելի հզօր քան անդիմազրելի թափը հոգիներու լու-
սեղէն խոյանքին։

ինչպէս մոռնամ քեզ, ո՞վ իմ համբուրելի հայրենի
դիւզս……

N. G. Տեղայիշեան
Եղանակ

Հ Յ Յ Ի Կ Ս Ո Ւ Ե Ա Խ Ե Ա

★

(Տունը, իր աշխատութեան սին սկիմ մեջ)

— Հայրիկ։

— Ի՞նչ կայ, աղա՛ս։

— Ինչո՞ւ «ա՛խ գայլերը, ա՛խ գաղանները» ըսե-
լով ձեռքդ սեղանին կը զարնես։

— Որովհեած դայլերէ ու դաղաններէ շրջապատ-
ուած ենք։

(Զե՛մ ըմբաներ)

— Գաղանները իրենց անունէն կը վախնա՞ն

— Ո՛չ, չե՛ն վախնար։

— Գրասեղանի մը ձայնէն ալ չե՞ն վախնար
= Ոչ ալ ո՛ւ և է գրասեղանի մը ձայնէն:
— Եթէ այսպէս է, ինչո՞ւ, հայրիկ, «ա՛խ գայլերը,
ա՛խ գաղանները» ըսելով ձեռքդ սեղանին զարկիր:
= Արավճետեւ, տղա՛ս, խիստ շտա բարկացած եօ
լսելով որ գայլերը քու մեծ հայրիկդ ու մեծ մայրիկդ
կերեր են, ու հիմա կ'ուզեն ուտել նաև մայրիկդ, զիս
ու քի՛զ ալ:
(Զե՛մ հասկնար ու քիչ մը կը մտածեմ):
— Հայրիկ:
= Ի՞նչ է, տղա՛ս:
— Գայլերը ի՞նչ կուտեն:
= Աչխար կուտեն:
— Մարդ ալ կուտեն:
= Անկէ կը վախնան ու չե՞ն ուտերը:
— Հասկա ինչո՞ւ ըսիր թէ գայլերը կ'ուզեն մեզ
ուտել, մենք ոչխար ե՞նք:
= Մենք ոչխար չե՞նք, բայց ոչխարի պէս մարդեր
ե՞նք:
— Ա՛խ, հայրիկ, ինչո՞ւ մենք ոչխարի պէս մար-
դեր ե՞նք, ու մարդու պէս մարդեր չե՞նք:
Մինրան Յ. Աճեւեան

ԾիծԱՂԻՆ ԱՆԿԻՒՆԻ

Կինը գումարն է մտածումներու, բարձումը քսակ-
ներու, բազմազատկութիւնը մարդկային սեռին, հա-
մեմատութիւնը, կոտորակն ու բաժանումը սրաերու:
— Ի՞նչո՞ւ միշտ շիլ սպասուհիներ կը բո՞նէք, տի-
կի՛ն.
= Արավճազի տասային մէկ աչքը երբ զուրու ըլլայ
պէթ միւսն ալ ըլլայ տղոցս վրայ:

Յ. ԳՈՅՉՈՒՄԱՆՈՒՆ

Կ Ա. Ր Ծ



Սա սօրակեզ Երկներին տակ ափրիկեան,
Աւր ամեն ինչ խորապեաւ կը քօնի,
Խոր կարօսով մը ամեն ժամ ու վայրկեան
Քեզ կը յիշեմ, անու՞ս Երկինք նայենի.

Ո՞վ դու կապոյ, ո՞վ դու Երկինք իմ թերեւ,
Որ կ'ոճելընդրես աղբիւրենուն Երգն անուս,
Աղբիւրենուն՝ որոնց Եղեր կ'առնեն թեւ
Կախաները կարմասկըսուց ու քրնեու,


Ո՞վ դու Երկինք անամպ ուր միշտ կը յածի
Լեռանց բամին որուն ունչը ընտանի
Գեռ նրծելով իր Երբանին Երգն ինծի
Դեպի անվարձ օրերն զիս ես կը տանի,

Ո՞վ դու թերեւ, ո՞վ դու Երկինք իմ աննաս,
Որ կը հակիս գորովագին, սիրովին,
Համբուրելու ձիւն ոււսւաները պայծառ
Առնիք Մասեան նովաստեռուն կը ծաղկին,

Ո՞վ հայրենիք պայծառ Երկինք աննըման,
Որ կը ըրնչես գարնան սօսունն ու նարկիս
Մոռնիք փորրին, — Երեսային խընկաման —
Բարձունիներուն ուր մքնացած է նոզիս,

Սա սօրակեզ Երկներին տակ ափրիկեան
Աւր ամեն ինչ խորապեաւ կը քօնի,
Խոր կարօսով մը ամեն ժամ ու վայրկեան
Քեզ կը յիշեմ, անո՞ւս Երկինք նայենի:

ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՐՁԻՆ ՏԱՐԻՆ



(1918 — 1919)

Տարի մըն ալ. ու ան արդէն անցեալին կը պատկանի:

Մահուան շունչին տակ երկնուած արիւնոս երազ մը եղաւ ան, որ կը ցնդի ահաւ:

Կը զարմանամ՝ թէ մարդկութիւնը ի՞նչպէս սպրեցաւ անոր մէջ. ի՞նչպէս տիեզերքը չի փլաւ ու աստղերը վար չինկան իրենց գահոյքէն. — Այնքան սառանումը ահեղ էր:

1918. — Ժամանակը ո՞ր գեհենային գիշերին մէջ յլացաւ զայն, սանգարսմետական ո՞ր սաստակիչ ոգին երկնեց զայն....

Իրմէն սասայ, աշխարհը չորս տարի սպրեցաւ մահուան ու կեանքի զալարումներուն մէջ. ան — հէք ծերացած աշխարհ — թատրը եղաւ տարերային այնպիսի ահապնապայրոյթ բաղխումներու, որոնց մէջ, եթէ լբումը՝ սկան մը՝ մահուան գիշերի մը պէս իջաւ իր վրբայ, բայց արդարութեան յաղթանակին յոյսն ալ չի գաղքեցաւ երբեք Մառնի, վէրտէօնի և Շամբաննեի բարձունքներին ցոլացող վարդէ արշալոյսի մը պէս սպալըզուն՝ մեր ահաբեկած աչքերուն առջև տարածելով յաղթանակի հեռաւոր հորիզոններուն գիսթանքը:

1918... Ու ան եկաւ թխապայորդ ամպերու աղջամըլջին բանակի մը պէս, ուր ամէն յոյս մեռաւ, ամէն հաւատք քանդուեցաւ, և պահ մը կարծուեցաւ թէ մարդկութեան կերասած բոլոր գեղեցիկ խոէւլները, բոլոր վսեմ սկզբունքները, խաւարին մէջ պիտի խեղ-

դուին, պիտի մարին առ յառէտ... Այնպէս որ, անոր յիշատակն իսկ, երբ ան արգէն անդարձ հեռացած է մենէ, սոսկը և ղարճարանք կ'ազգէ դեռ:

1918... Ապագայ սերունդները զայն պիտի զիտեն արեան ու հուրի կարմիր տեսիլքի մը մէջ, ուր մարդկութիւնը մահուան ու կործանումի դժոխային մոլուցքովը խենթեցած՝ զիրար կը յօշտէ, զիրար կը բզքտէ ուր աշխարհը գերեզմանի մը, անծայր անծայրափակ գերեզմանի մը երեւոյթը կը սարզէ... Դիակներ հողին մէջ, գիակներ հողին վրայ, գիակներ ծովուն յատակը, դիակներ անոր ալիքներուն վրայ, ու դիակներ, դիակներ, վերջապէս, անջրապետի անհուան բարձրութիւններէն հեղեղուած...— Ու պիտի հարցնեն անոնք, սպագայ այդ սերունդները, չարիքի որ արիւնախոռվ Աստուածը սարքեց գիակի այդ խրախճանքը...:

1918... Անոր ծոցին մէջ էր որ Մատնութիւնն ու Դաւաճանութիւնը ծաղկեցան կարմիր լայն տերեւներով: Անոր մէջ էր որ, 180 միլիոննոց մեծ ազգութիւն մը մի քանի գտշունազէն աւազակներու սաքին տակ, ցեխին մէջ, իր արիւնով բոսորած հողին վրայ պատկեցաւ, այնտեղ ըմպելու համար մատնութեան կանանչ ժանրը մինչև ցմրուր... Եւ ասիկա յանուան կաւկածելի և թունառորիչ վարդապետութեան մը որ Պօլչէվիզմ կը կոչուի...:

1918... Հազիւ Արդարութեան կեգէոնները նոր խաչակրութեան մը մէջ միացած՝ քրիստոնէութեան նըւիրական քաղաքը կը նուածէին՝ մարդկութեան աչքերուն առջև բանալով գեղեցիկ ապագայի մը սիրատեսիլ մերձապատկերը, անդին, յանկարծ, հակայ մեծակառոց բերդաշխարհ մը կ'իյնար, զիմաղբական երկարածիք ճակատ մը կը փլէր, կը քայքայուէր, անեղազօր միութիւն մը կ'անջատուէր Արդարութեան ու իրաւունքի բանակներէն... Ու աշխարհ մէյ մըն ալ, սիրաը բառնցքին մէջ, կը զիտէր վայրագ թեւթափը Տե-

տա՞ն բազմագլխեան գիշատիչն, որ արիւնստ մագիլ-ները խրած առաւածաղեղ Մարիանի կուրծքին, գլու-խը գէսլի արեւելք կ'երկարէր, այնտեղ, ապիստոթեան մուայլ ճահճիձներուն մէջ հոծացալ խաւարի ոյժերը՝ կրօ-նական մորեստնդութեամբ խենթեցունած սահմաններ-նուն զուրս խումել տալու, և այլպէս, աշխարհը խեղ-դելու արիւնի և խաւարի մէջ, որուն վրայ, ինքը, մա-հու թաշուն, պիտի ճախրէր լայնաթե....

Թէ՛ քաղաքակիրթ մարդկութիւնը ի՞նչ օրեր ապ-րեցու այդ ահանելի հեռապատկերին առջե, աստիկա ըսիւ-չէ իմ նպաստկո այստեղ:

Ես քանի մը հապճեալ առզերու մէջ պիտի ջանամ խաւացնել զարհուրանքը որ ան, 1918ը, հանեց մեղի բաժին:

* * *

Մենք գարեր ամբողջ վարժուած էինք չարպի. գի-տէինք մեղ շրջապատող մթնոլորտին խեղդող զաժու-նութիւնը, նոր չէ՛ր որ մահուան ու եղեանին դէմ հան-դիման կը զտնուէինք ոտանձին:

Մենք մեր բոլոր առասպանքներուն, բոլոր աղէտ-ներուն ու լքումներուն մէջ, սակայն, մեր հոգիին խորը կը սնուցանէինք վագուան յաղթանակին մէծ յոյ-սը: Ի՞նչ փոյթ եթէ ան չէր գար, չպիտի գար. բայց մենք կ'ապրէինք, կը դիմանայինք՝ միշտ հաւասա-լով....

Համաշխարհային պատերազմը մեզ հիմնայատոկ կործանեց: Մեր ժողովուրդը տարագրութեան ճամբա-ներուն վրայ արիւն փախելով մեռաւ. մեր զիւզերը ամայացան. մեր քաղաքները պարզուեցան ու մեր երկիրը աւերակ գարձոււ: Բայց մենք յուսացինք, սպասեցինք արդարութեան ու հատուցումի մէծ Օրին որ պիտի գար: Կը հաւատայինք Տեւան սոսկալիթխար



Cliché du
D. A. Azadian

Հայ կամառներու խումբ մը

ու քստմաստեսիլ հիդրային ջախջախումին, որուն հետ
պիտի ջախջախուէր, պիտի չքանար նաև մեր արիւն-
տրբու թշնամին՝ թուրքը:

Մենք չորս տարի ապրեց ո՞նք այսպէս, ապրեցանք
կոռւելով, ապրեցանք պայքարելով, ապրեց ո՞նք՝ մանա-
ւանդ՝ յուսալով։

Եկատ. 1918ը . . . Պրէսթ-Լիթովսք, ոլուէվիքիքան
մատնութիւն, քայքայում . . . Ամէն ինչ լման էր: Աշ-
խարհի զօրաւորներն իսկ, որոնց վրայ հիմած էինք
մեր ամբողջ յոյսը, մեր ամբողջ հաւատքը, հիմա, ի-
րենց կարգին, իրենց «լինել չլինել»ու մեծ Հարցակա-
կանին առջե կը գտնուէին:

Իրերու այս ահաւոր զասաւորումին մէջ էր որ Ազգ-
Պատուիրակութեան վսեմ. Նախագահը, Եւրոպայի մէջ,
կը հնչեցնէր մեծ Ահնազանդը:

Ամէն հայ սիրտ պահ մը կը դադրէր զարնելէ, տ-
մէն դէմքի վրայ յուսահատութեան խորոնկ մոայլը
կ'իջնար, ամէն կորով կը թուլնար ու ամէն ճիգ ու-
նայն կը թուէր այլեւս . . .

— «Լինցա՞ւ . . . Ա՛լ յոյս չկայ . . . Կործանեցանք . . .
Փճացանք . . .»

Ու այսպէս, սե յունաեսութիւնը ապաս ընթայք
կ'ասներ հոգիէ հոգի, շրջանակէ շրջանակ, ամբողջ Ե-
պիպահանայը, ամբողջ Սուտանահայը ու Եթովպահայը
վարակելու, ընկճելու համար իր մահագին պարոյրնե-
րուն մէջ . . .

Այդ օրերուն էր, ձմբան տիսուր իրիկուն մը, որ յան-
կարծ, մեր սրտերը թունդ կ'չլլէին, մեր հոգիները նո-
րէն յոյսով կը յորդէին, մեր կուրծքերը կ'ուսէին հը-
պարտութեամբ, ժպիտը դարձեալ կը թառէր մեր գէմ-
քերուն վրայ . . . Ամերիկայէն կամաւորներ ունէինք
մեր մէջ, իրենց Հերեաններով, իրենց Զանկալեաննե-
րով, իրենց Վաղարշակ վարդապետներով . . .



ՎԱԴԻՄ ԲԵՐԵԶՈՎԻՆ ՎԱՐԴԻՄ ՊԵՏՐՈՎ

Մին հայ եկեղեցական այն հազուսպիս տիպարներէն որոնք ուրբան խաչին նոյնօքն եւս առաւել սուրբն պատշաճը ունին: Անոնք իրենց մեջ սենմին տակ կարմիր ներս մը, դիսցազնոնքի այրուծի մը կը ծածկեն, ամեն ժամ գուրս խուժելու պատրաստ, արին ու վեճ աղաղակող ամբոխին խառնուելու եւ տնու հետ բալելու մասունքն ու ոճիրի համբաներէն, ուր անոնց ներկարութիւնը Խառնիլի ռազմաւեր ամենի ննով սիր մեջ նոր խորհուրդը կը նիստացնէ:

Վարդառակ Վարդառես... Եւ ո՞վ իրմէն աւելի արձակի եւ Առարայի բարձունենուուն վրայ ինկող 23 նոր Վ. Ա. Կաներուն մարմինը ամփոփելու այն փոսերուն մեջ որոնք նիմս հայ փառքին, հայ հապատաքեան յուրդակրոնակ աղբիւրներն են...: Հերոսներու նողիները ներսուներու «հոգեոց»ին կը կարօսին... Ռ ան իւ սուրբն խաչակինենց անոնց դամբանեներ...:

Անոնք մեզի կուգային, կտրի՞ծ, կտրիծ տղաքներ, Ազատութեան անլքելի կոխին համար, ցեղին կուտակուած, բազմաբարդուած վրէժին համար, զերազոյն ու անտեղիտալի բաղխումին համար... — Օրչնեալ սերունդ քե՛զ պիտի վիճակի եղեր, ցեղիու զէմ գործուած ահօւորազոյն անաբանքին և անանուանելի ոճիրին զոտավճիռը արձակելու պատիւը, զուն պիտի ըլլ և եղեր, խաչը շալկոծ Գողգոթայ լոռձրանալէ յետոյ, անոր բարձունքէն, աչքերդ շեշտ ոճիրին տմոյն աչքերուն մէջ, ահաւորօրէն հնչեցնողը Յարութեան մէծ երգը, որմէ պիտի սասանէր, մահն խել ու աշխարհ պակուցումով քե՛զ պիտի զասանը... Փառաք քեզ, զինուու ըետ երիտասարդութիւն... . . .

Բայց որքան տեւեց Աւալանտեանի միւս տիերէն մեզի եկող այդ կտրիծ տղաքներուն իրենց հետ քերած խամուգառութիւնն ու հատաքը. — քառորդ ժամ մը միայն... ինչպէս եղած էր անոնցյմէ սասան մեր մօտէն, մեր մէջէն անշշտել մեկնողներուն տանեն:

Ի՞նչ վիճակի մէջ էր կովկասը, ո՞ւր էր մնացեր աղպին այդ մէծ հատուածը. որ ջուրերուն մէջ կը ծփոր անոր զէկը փշրուած նաւը... Ոչ մէկ ձշորիտ տեղիւթիւն ունեինք:

Իուսական քայքայումով անոր վիճակելիք բախտար կ'անդոնէր, կը սարսափեցնէր զմեզ:

Թուրք հրէշային մոլուցքը, Մայր Հայրենիրին մէջ, հայ արիւնով յղփացած՝ այս անդամ պիտի երթար կալկասի սահմաններէն ներս փնտուելու հայ արիւնի նոր խրախճանքներ, նոր ձագողիքներ, զոր զօշէվիկեան դառածանութիւնը գիւային սաւն արտութեամբ մը իրեն կ'ընծայէր, ամբողջ կովկասեան սահմանապլուխները ծովէն թէ ցամաքէն բանալով անոր տաջեւ:

Ոտու անբարտյացած զօրքը խրամները լքած՝ զէնքերը կը նետէր ու կը փախէր: Մեծ մուժիկին՝ թուլքատոյի ցեղը, անբան, արտեղի ու ոջլոս մուժիկը



Կիպրոսի մեջ՝ Հայի. զօրագունդերը Յուլիս 14-ը կը տօնի

յանկարծ քաղաքակրթական այնպիսի վսեմ ոլորտի մը
մէջ կը սաւառնէր, որուն աշխարհի ամենազարդացած
ազգերն իսկ անընզունակ կ'ըլլային հաւասարելու....

Թոլստոյի աւետարանը կը յաղթանակէր վերջապէս:
իր թուները, յանուռն «ընկերվարական սկզբունքներու», թշնամիին զէնք չէին պարագեր, այլ ընդհակա-
ռակը, կը հրաւիրէին զայն որպէսզի զար իրենց տու-
նէն ներս մտնէր, իրենց կինը բանաբարէր, իրենց ազ-
չիկները պղծէր, իրենց նշանածը առեւտնպէր և իրենց
ինչքն ու ստացուածքը թալլէր.... Ասոնք ոչինչ քո-
ներ էին սուս մուժիկին համար, հերիք էր որ ընկերվա-
րութիւնը տպրէր, տիրապետէր ու տարածուէր.... իրենց
երկրին մէջ....

Դուրսէն եկող ոճրագործը արդիլել ընկերվարու-
թեան հակառակ էր. ներսի խաղաղ, անզէն ժողովութը
անոր յանձնել որ սնկուննէ ընկերվարութեան սկզ-
բունքներուն յաղթանակն էր: Ու այդպէս ալ ըրին
անոնք:

Արգելք չկար: Կովկասը, Թիւրքիատանը, Աֆղա-
նի սահնն ու Պելոճիատանը՝ մինչև Հնդկատան, բաց
էին թուրքին սաջե:

Ի՞նչ գիւթահրաշ պատկեր, ի՞նչ միրած.... Ենիլէր,
պահ մը գո՞նէ—աս ալ բան մընէ—ի՞նքինքը ամբողջ
մահմետական աշխարհին տէրը կարծեց: Ոչ մէկ քար,
ոչ մէկ դերբուկ կ'երեւէր իր քայլերուն սաջե:

Բայց, յանկարծ, ձայն մը.

— Halte là! կեցի՛ր հող. Ճամբան փա՛կ է:

Կովկասահայն էր որ ամենօրէն ցցուած կը գոչէր:

Թուս մատնութեան պարապ թողած խրամները
հայ լիզեռներով լեցուած էին:

Այդ ձոյնին դաժան հրամայականութնանն սաջե
թուրք արիւնուուշտ ոնստիառութիւնը կը մոլեգնի, կը
կատղի ու խոռվագին փրփրակոծումի մը մէջ կուգայ



Զօրավար ԱՌԵՒԹՅՈՒՆԻԿ

բաղիսիր պատնէշին՝ զոր հայ կռւթքերը բարձրացուցած էին, հո՞ն փշրաւելու, հո՞ն խորտակուելու. և անկե համելու համար....:

Ենթէքեան վայրագ ամբարտաւանութիւնը իր արժանի զարը կ'աւենէր այնտեղ:

Դուրսէն զարնել անհնարին էր այլ ևս Ներսը պէտք էր խօսնակել: Եւ՝ զերմանական դրամով ութուրք բրօրականուով հասունցած թաթարական շարժումը ծայր կռւաայ:

Այս պայմաններուն տակ, յաւնվար և վետրվարը կը զառնան, կովկասահայուն համար ամենասագնապալի ամիսներ:

Գարունին հետ, սակայն, հաւատքը կ'սկսի կհանք առնել մեր հոգիներուն մէջ:

Մարտին, այնուալ, հայ գիմագրութիւնը կը չեւտուի: Ապրիլը գիւցազնական անհաւասար կռւներու ամիսը կ'ըլլայ, որուն մէջ, սահ մը թուրտորթ հեշտամոլիկ, կնամարդի վրացին հաւասարիլ կը ճգնի հայ ճետին տատուածային անձնուրացութեան ու քաջրւթեան: Եւ, ահա, ապրիլ օի արեւը, Ախիանայ սարերէն, հայուն փառքովը կը փառփաղի. — Անգրանիկ կարին կը մանէ իր բռւս մը քաջերով, անեղօրէն զարնելավ թուրք խուժանային ոյժը՝ որ թէի քաղաքը գրաւած բայց չէր կրցած անոր քերպերուն տիրանալ, զոր հայ կիներ կը պաշտպանէին սակաւաթիւ այրերու հետ, թնդանօթները գործածելով իրեն վարէ հրետաձիրներ:

Հայ կռւթքերը մէյ մըն ալ կը կռնակաւորին հըսպարտութեամբ, պաստած ճակատաները կը պայծառանան ու աշխարհը մէյ մըն ալ կը թնդայ հայ զինուց շառաչէն:

Կարինէն վերջ վանն է որ կը նուաճուի նոյն ամսուն 22ին:

Բայց թշնամին միայն գիմացէն չէր: Թաթարու-



ԴԱՆԻԵԼ ԵՊՈ. ՅՈՒԹԵԱՆ

կ ան շարժումը ծովնը հմեմատութիւն կ'առնէ ներսէն:
Հայ բազուկը սակայն, անոր ալ կը զարնէ՝ ճակատը կար-
ճեցնելով կանոնաւոր և զգոյշ նահանջով մը Աւ ներ-
քին այդ գտաւածան շարժումը արիւնի մէջ կը մարփ-
կարծես թութար մոլեսանդութիւնը պէտք ունենար
այդ զատին, մոռցած ըլլալով 1905ինը:

Աւ կոխւը ալ անընդհատական է. արիւնոս բազ-
խումներ Ազեքսանտրօսովի չրջանին մէջ, ուր 20 օդ-
տեւող զարհութելի կոխւներէ վերջ թուրք բանակը
ջախջախուած սահմանէն գուշա կը նետուի:

Այդ կոխւէն վիրջն է որ, վրացին, ինքն իրեն հա-
ւատարիմ, մէջ մըն ալ ի յայտ կուզայ իր ամսզուկ
սոզացող հոգիին արլուջ սասխակութիւնըը. կոխւէն
խոյս կուտայ, անիրաւ յաղթականին զարշապարը լի-
զելով անկէ գիտութիւն և շնորհ հայցելու համար:

Այս պարբաններուն մէջ, կովկասահայուն ելքի ու-
րիշ ճամբայ չէր մնար, եթէ ոչ իր անկախութիւնը
հաշտիկէ և կենաց ու մահու կոխւին պատրաստուիլ:

Աւ այդպէս ալ ըրաւ:

Յուլիսը անզատուութեան ու մակընթացութեան
ամիսը կ'ըլլայ:

Օգոստոսի սկիզբները հայերը արգէն կը գիմա-
գրեն երեք տարբեր ճակատներու վրայ: Անդրանիկ
Նախիջեւանէն կը ձայնէ, Եազարբեկով Երեւանի սահ-
մաններէն կը զուայ, Բագրատունին Պաքուն կը
պաշտպանէ, ու թուրք գմոխային զայրոյթը, այդ-
տեղ քանիցս կը փշտոք հայ կուրծքիրու կանգնած
պատարին աւշի, զոր չի կրնար սասանիլ:

Եւ ապա հաշտութիւն...: Հայ անկախութիւնը կը
հանջուի թուրքերէն

կը նախիընտրեմ հաս վարապոյը մը իջեցնել, անկա-
խութեան այդ եղերազաւեշտական խաղին վրայ, ո-
րուն գէմ Զօր. Անդրանիկ բողոքեց ժամանակին:

Երեւանի մէջ հայկական խորհրդարանի բացումին

ներկայ կ'ըլլան թշնամի զեսպաններ. հայ կառավարական պատուիրակներ Պօլիս կ'այցնլին:

Բայց ինչո՞ւ այս ա՛լամայ շնորհմք, եթք անդին հայ կախին զրօշակիրները պատնէշին վրայ են իրենց անընկճելի մարտիկներով:

Նախիջեւանը անբռնալարիլի կը մնայ, Պաքուն կը գիմապրէ, անդլիացիք օգնութեան կը հասնին (օկոսաս 15): Աւ անոնց նահանջը՝ թշնամի գերազանց ոյժի մը ձնչումին ներքե, գէշ բացատրուած զեկոյցի մը հետեւանքով, մեր հողիները կը խոսվէ, բայց շուտով Պաքուն կը գունայ գարձեալ հայ զէնքի փառքերէն մին, պետական խոչոր հեղինակութիւններու վկայութեամբն խիկ....

* * *

Հայլական գիւցազնամարտին վրայ խոսած առենա, բոլորային մոռցայ արեւմուտքի ճակատներուն վրայ թառալող հակայալան դէպքերը, որոնց ելքէն կախուած էր ամբողջ աշխարհի բախտը

Գորնան ասանին օրը զգթայազերծուող գերման ահապնազօր յարձակումք, որ անուտոն ոյժին լիալիք չա, փը կուտար, եղաւ պահ մը որ իր հասակէտէն մաս մը միայն հեռու մնար, Յրիուանական ճակատը ճեղքուած, ամրութիւնները խորտակուած, գերման գունդերու հեղեղը հայած կապարի լաւայի պէս ներս կը խուժէր.... Ամիեն երկուքուկէս քիլօմէթր միայն հեռու կը մնար չէօներու կրունկին պղծութիւնը ընզունելու համար, մինչ թշնամի ուրիշ առթիւ հօրդաներ Մարնը կ'անցնէին Բարիզի ճամբան բանելու համար:

Աշխարհ մահաս սրաւու ստնդանքի մը մէջ, նախակառական գարերու ճարտային շրջանին վերապարձը կը գիտէր... Լօյտ ձօրձ, Մեծն Յրիուանիոյ հոյտ-

կապ նախարարապետը, անձկազին կոչ մը կ'ուզգէր
Միացեալ Նահանգաց մեծ հանրապետութեան....:

Փա՛ռք, Ֆրանսայի Զինուորին, որ այդ ահաւոր
վայրկեանին, հեռաւներէն հասած, կասախումբէն վար-
բաշտածքին վրայ կը նետուէր, ասանց ետին նայե-
լու, առանց սպասելու վինք կամսիկլիք մահու գոր-
ծիքներուն: Ու 15 օր անընդհատօրէն տեւող սոսկա-
վիթխար ճակատամարտէ մը յիսոյ կ'ոցութիւնը կը
փրկուէր և զօր, Ֆօշ Ամիենէն կը խօսէր:

Անկէ վերջ տուելի կամ նուալ ժամանակամիջոց-
ներով կրկնուած երեք յարձակալականներ, որոնք կա-
տաղութեան և ուժդնութեան մէջ զիրար վերազանցե-
ցին, վերման հրամանաստարութեան սկառրաստեցին
այսօրուան կացութիւնը որ ամենուս ծանօթ է: Մար-
նը մէջ մընալ նքաշայորդեցաւ, Ֆրանսան մէջ մընալ
զիւցազնացաւ, ասուուածացաւ այնաել:

Մինչ Եւրապայի սրտին վրայ տեստոնեան այդ ա-
նեղ բազիսումը տեղի կ'առնենար, ասզին Պալքանի ճո-
կասը կը բանկէր, յանկարծ, ահաւոր բոցավառումով
մը, առաջին օրերէն խակ թաւալգլոր վոսխուսի և ջախ-
ջախիչ պարութեան ենթարկելով սրւէկարօ-գերման-
ու առսորիսական բանակները, և Պալքանի լեռնա-
կողերը կը խորտակուէին գաշնակից լեզուններու ան-
զապելի խոյանքին առջեւ, ուր, հայ մարտնչող երիտա-
սարդութիւնը, Արարան կը սպանծացնէր՝ իր սուրբին
կայծակնախայլ շքեզութեանը մէջ....



Չորս տարի ամրող պարութեան ու մահու սկ-
մզձաւանչին տակ ապրեցանք, չորս տարի լքումն ու-
յուսահատութիւնը ճանչցանք միայն մեր հոգիներուն
իտքը.... Երանի անոնց որ այսօրուան հաւատացին: Ար-
դարութեան ու իրաւունքի զինուարները աշխարհը ա-



ՀԱՅԿ ԱԶԱՏԵԱՆ

զատագրեցին ա՛նոր սպառնացող սորկոցումի վտանգէն. Չորս գահեր ինկան, չորս արիւնոտ գահեր, որոնց տակէն պղտիկ ճնշուած աղգերու աղասութիւնն է որ կը յառնէ, ահա. ծափ զարկէ՛ք Հայե՛ր....

Ու «Եղիսպատհայ Տարեցոյց»ի հեղինակը ինքզինքը երջանիկ կ'զգայ կարենալ այս էջերաւն մէջ (որոնց առաջինները բացուած էին արիւնոտ օրերու դիշերի մը մէջ) արձանագրելուն համար պատմութեան մեծագոյն դէպքին լրումը, այնպէս ինչպէս համայն մարդկութիւնը կը տենջար, կը փափաղէր. Զարին զէմ տարուած մեծագորդ յաղթանակն է տափկա, որուն մէջ հայութիւնը տաջի մէկ օրէն, իր ամբողջ արամագրածը, իր ամբողջ ունեցածը, կեանքն ու զոյտթիւնը, առանց սակարկութեան, ասանց չիլ ու պղտոր հաշիւներու, առանց վարանում կամ տասանումի նետած ըլլալուն համար, այսօր ինքզինքը շատ աւելի մեծ, շտու աւելի տիրական ու պահանջող զիրքի մը մէջ կ'զգայ:

Ծնորհաւորենք զիրար, շնորհաւորենք մեծ թուականին բացումը որուն մէջ մեր բոլոր աստապանքները, մեր բոլոր զոլումները, որոնք մեր պատմութիւնը հիւսեցին, որոնք ժամանակին ահեղ խորութեանցը մէջէն որիւնի և արցունքի կոհակումներով կը յատկանշուին, վերջ պիտի զտնեն այլեւ... Ծնորհաւորենք զիրար, Հայե՛ր: Պիտի ըլլայ այդ թուականը՝ մեր բոլոր յոյսերուն, մեր բոլոր բաղձանքներուն ու տենչերուն իրականացման Մեծ թուականը՝ 1919:





ՍԵՐՖԱՆ ՄԱՆՈՒԿ
Առաջապես կույսն մեզ ներռապատ ինկող
բազերեմ մին

ՔՈՒ Վ. ԲՈՒԴ ՄՏԱՆԵԼՈՒ.



(ԱՐՁԱԿԱՆ ՄԲ ՅՈՒՆԱՏԵՏՐԻԿՆ)

Տօնական օր մըն էք. — Զատիկի: Սովորութիւն է որ սամէն ոք իր սիրածին, իր բարեկամին կամ ծառնոթին խզ մը, մաղթանք մը բանաձեւէ և կամ պայմանագրական քանի մը պարզ խօսքեր ուզգէ:

Ու այս վերջինն է որ ընել ուզեցի այդ օրը քեզ՝ բարոյական պարտականութենէ մը զրգեալ՝ զոր կ'զգայի քեզի հանդէս:

Քառթ մը գնեցի, տուանց ընարութեան. — Գրավաճառին ցուցափեղկին մէջ զրուած առաջին անգամ աչքիս զարնող քառթը. — Ու քանի մը առղ մրտելով պահարանեցի զայն, քու հասցէիզ զրկելու:

Սեղանիս վրայ, միւս քառթերուն առընթեր, եղբօրս կ'պասէի թղթասարին յանձնելու համար զայն.... Պահարանին թափանցկութեան մէջէն, այդ պահուն, քառթին տակ ոսկեղջ տառերով զրուած սա երկու բառերը ինկան աչքիս յանկարծ. Thinking of you....

Սարսացի. թեթեւ յուզում մը հոգիս լեցուց: Անզիմագրելի ու միանդամայն անհամըեր շարժումով պահարանը բացին ես ալ չեմ գիտեր, ինչո՞ւ....

Մէջ մը երկուք, ու թերեւս տասն անգամ, հարիւր անգամ կարգացի այդ բառերը... ու երկարօքն, երկարօքն, լուռ, երազուն ու անշարժ մնացի անոնց առջեւ: Ի՞նչ հմաեակ էր ան վիճակ մը արգեօք, զոր ես անդիտակցարար քաշած էի ցուցափեղկին հարիւրաւոր քառթերուն մէջէն....

Յեսոյ կրկին պահարանեցի, ու այս անգամ անթափանց պահարանով մը. ու զայն երկիւղածօքն նա-

մակասուն յանձնեցի՝ ձեռքովս... Բայց այդ վայր-
կեանէն զգացի՝ թէ քոն մը կար փոխուած խմ մէջո-
րան՝ մը որ չէի կրնար բացատրէլ, չէի կրնար ըմբըռ-
նել... Աւ շրթներս միշտ անդիտակ, կը կրկնէին՝ «thin-
king of you»...

* *

Այն օրէն ի վեր շատ օրեր անցան. Հանացի մոռ-
նալ այդ քառթը, մարել միտքս ալեկոծող մտածում-
ները, խեղզել հոգիիս յուզումը. ի զո՞ւր, սակայն, ան
օրէ օր աւելի ուժգին կը դառնար, աւելի խորունկ...


Ես՝ ծիծաղի ու զուարթութեան աղջիկ, մելամազ-
ձութեան հեշտանքէն զինով՝ խոլ երազող մը գարձայ:
Մենութեան զիւթեցի, ու լուսնին լոյսին տակ՝ սիրոյ և
կարօսի հոծ թալուկը ըմպեցի՝ նայեատներու բաժա-
կէն:

Լքուած սրտիս մենութեան մէջէն կ'արթնային
մեղմիկ ձայներ, զարոնք չէի հասկնար, և որոնք սա-
կայն մտածումներս կ'օրօրէին քաղցրօրէն, քաղցրօ-
րէն...

Կը քնարնայի մերթ, լուսնի լոյսէն համբուրուած
ուսիին տակ. հովը ճակասս կը շոյէր, ճակասս՝ որ
կ'այրէր... Բառ մը կը փնտաէի, երազիս մէջ խկ, հոգիիս
յուզումը բացատրող. ու այդ բառը մողական, առեղծ-
ուածային ու անզութ բա՛ռ, միշտ ալ կուգար շրթուն-
քիս՝ thinking of you...

Ուրիշն, քու վրաղ մտածելուս համար կը տառա-
պէի. բայց ինչո՞ւ տառապիլ մտածելով...

— Ըսին ինձի թէ կը սիրէի քեզ... Թարիկ



Ք Ա Խ Պ Բ



Thinking of you...—«Մասելով նու վրայ»
Կրոկ խորդ իմա՞ց զոր ձեռքիս մեջ այս զիւեր
Նորէն բանած, կարօսազի՞ն, յաւահան
Քեզի կ'ողեմ երազներուս մեջէն սէր . . .

Քառիդ վրայ զիւզ մասելովից գրուած,
Գիրեն արգէն կը լլան բոց լեզուներ.
Կուտեն հոգիս, կը ՏՐՈՒԵՆ դիւրազզած
Միւրսա ցաւոս. կը դարձնեն միսիս տէր:

Անոր վրայ յիշաւակներ սարսահոնծ
Կը ծովանան, ոռոնց մեջ դուն, ո՛վ հուրի,
Շուշանելին նու մերկուրեամբ հերանս
Կուզաս լոզա . . . ու երբ օրիներս տենդալի,

Կ'երկարեմ ենց, անմանութիւնն լիմպելու,
Դուն կ'անհնեխս, հոն առանձին քոլլով զիս
Ցաւերուս հիւ՞ անմիսիրար, վէսասու.—
Ու ես կուզամ խորըդ սեղմած օրունիս . . .



Ա. ԳԵՂԻՐԴԵԱՆԻ

Ժ Պ Կ Տ Վ



Ժայիսդ աստղ՝ ամպերու, մեզերու.
Մառախուղին ընդմեջէն
Ճառագալքող լուսածիր.
Ա'սդն ես գո՞ւն իմ հոգիիս,
Համբոյշին պէս որ կը բացուի
Անդորրուքին երազին . . .
Դուն իդձերու լճակին վրայ
Ցայգարիթես լուսաբանձ՝
Կը ժայիս ինձ,
Ու հոգիս
Կը լեցուի
Ճառագալքուի, երազներով, լոյներով·
Ու կ'ողողի մինչեւ յարդումն
Ու մինչեւ
Արբեցումը անսահման
Իդձերու . . .
Այն ատեն ես զինովցած՝
Անհունուքեան մեջ աշենրուդ անսահման
Կը մոռնամ
Բոլո՞ր պիտերն հոգիիս.
Ու սիրս ընծայ կը բերեմ
Մրժիդ, սրժիդ կուսական . . .



ՎԱՐԴՈՒՆ ԲՐՈՒՏԵԱՆ

Երեմն մուսաներու յանախանիքն ենթարկուած այս
հեղահամբոյ տղան, այսօր կենապայիսարի, դժուարընել
ու ազսի մարգին մէջ երիքացած, բրացած զգայնութեան մը
երեւոյք կը պարզէ: Ասիկս պարագան է վրիպած այն
«ձիրք»երուն որոնիք բան մը պիտի կրնային ըլլալ երէ շափակ-
ուեկին իրենց նախընտրած ասպարեզն դուրս բախս որոնելու:

Պ. Վ. Բրուտեան բնիկ Երզնկացի, ծննդ է 1894ին:
Եօրք տարեկան հասակին մէջ որք մնացած, ուսած է իր

զիւղին Եզնիկեան վարժարանին մեջ, ուր իւ ուշիմութեամբ ու պարկեասութեամբ մեծապես սիրելի կը գտնայ և լուրջն առաջնորդին Գեր. Դանիել Արքեպօքի. Յակոբեանի, որ զիեւ ուղեցրելով հետք Պոլիս կը բեռ ու Պատրիզիկի ամերիկեան վարժարանը կը զնի, հոգալով անոր ամբովչ ծախըք: Երեք տարի կը մնայ նոն, ուրիշ կ'ըստպուի անցնի Եզնիկոս 1906ին:

Այս պատիկուց բաւական մեծ ուր մը ունեցած է գրականութեան, գրած է «Յիւրավի»ի, «Մուրհանգակ»ի, «Մունկամ»ի մեջ յօդուածներ ունի մեծապէս զնանաւուած են: Եզնիկոսն ըլրակցած է «Յիւզանցիոն»ի, «Դաշնիք»ի, «Եփառ»ի եւ այլ պարբերականներու: Իւ գրական գործունեութեան մեծապնդ տեղ մը տուած է Դանիելի «Ակռալոյ» թերքը, ուր հրատարակած է «Ընտանեկան Թօռասուրին» անուն Երկրագունչ վեպ մը: Առանձին պրակիւրով լոյս բնձարած է «Տառապանի Աշխարհնեն» (Վարժապետ) 1909ին եւ «Նարժապատկերներ» ու «Հովուունին» 1914ին վիպական սիրուն գործերը:

Երեն կը պատիկին Դանիել Եզնիկոսուի եւ «Ճայ կ'ամսաւուները կը տօնին յուլիս 1/ը»ի Բիեկները զոր ազնույացաւ մեզ ու ամսագրած է ան:

Ան հիմու ալ երբեմն այցելութիւնը կ'ընդունի առանձներու ալջիկներուն, բայց, ուսանի, իւ հնարին լուերը ժանդուած են ու չեն հնչեր . . .

ՄՏԱԾՈՒՄԻ ՓԾՐԱՆԵՐՆԵՐ

«Ճակատագիր» բառը արտասանուած առեննիսա, ումէն մարդ ինքինքը սոսկալի և մահացու բանի մը առջեւ կը գտնէ: Մարդկացին միաբին համար ինքնին ուրիշ բանն չէ, բայց եթէ ճամբայ մը միացն, որ մահանան կ'առաջնորդէ:

Մօրի Մերկրինկ

ԳԵՂԱՄ ԴՐԽԱԿԱՆՆԵՐ

Ե Ր Ա Զ Ի Ս Պ Ե Ք



Երեկ զիւեր, երազիս մեջ ևս տեսայ
իմ նեռաւոր, իմ սիրական զիցունին,
Ու զեռ աշխեր նիստումով, կարօսով,
Շողխացած այդ տեսիլին կը նային.

Կարօսը սիրս այրեց, նրմէց, մօխրացոց,
Կարօսն ամուս իմ նեռաւոր աղուորիս.
Կարօսը սիրս այրեց, փրկոց իմ նողին.
Ու ևս լացի յուժիկ, անձայն, լալագին . . .

Լացի կարօսն իմ նեռաւոր աղուորիս,
Արցունին առուակի, առուա՞կ վազեց աչերկա,
Լացի սքրում, որբուկ, լրբուն նողիով,
Լացի կարօսն իմ նեռաւոր աղուորիս.

Եկան ամս, սիրակա՞ն ու նեռաւոր
իմ զիցունին, սաւրակ եղած մարտակ,
Կաքնարդիւրի շատրւանին մեջ լոցած,
Երկնին լոյն և խրմեր, լոյն վես վես . . .

Տասրակ եղած օրունիւրոս վրայ կեցաւ,
Ու մարգրիտէ կը բռուցով, ումայ ումայ խրմեց
Աշխի առուեն, արցունին արծար, պրապրդուն,
Արցունին արծար, սատած արցունին իմ վրճիս . . .

Խըմեց, խրմեց, մարգրիք՝ կոկոն կրտուցով,
Առուակ առուակ վազեց արցունին աշխերէս,
Խըմեց խրմեց, մինչև որ ալ ցամփեցաւ
Ակնաւղբւրիս վերջին կաթիլը դողդոջ . . .

Եթ ցամփեցաւ վերջին կայլակն արցունին,
Ոսիւն մ՛րսու տատրակն աշխիս տոռուակեն,
Այերին մեջ, թեւամբարձիկ, հախուռոր
Բուրդի ծրւեն, սամերուած, մաժուր, բապիսակ.

Կարիլ մ՛եղաւ յետոյ վրճիս արցունին,
Լուսակայլակ, արեղակն ծխածանուած,
Երկնակապոյ, ոռուն համար բակիր
Պիսի, իրաւ, երկինին աշեն և լացեր.

Ծխածան, պրիմանկ, տատրակն արցունին մ՛եղաւ հոս,
Ենկաւ, ինկաւ, ու տիղմին մեջ զազրելի,
Ակտոս, ահարզ, կորուեցաւ, հալեցաւ . . .
Եւ փուկեցի աշերու, ու լալ ուզեցի.

Լալ ուզեցի արցունին հատեր եւ աշես,
Աշեն հատեր եւ ակնաւղբւրն արցունին . . .
Ախակն տեսայ ենզ, երազիս մեջ, ա'զուռ,
Իմ սիրական, իմ հեռաւռոր դիցունիս.

Արցունի շունիմ ալ իմ կարօքս լալու,
Ամբողջ արցունին աշերուս գուն խըլեցիր . . .
Տատրակ, արցունի ու տիղմին միջ մահացում,
Ախակն տեսայ, ենզ, երազիս մեջ, ալուռ . . .

ԸՆՏԱՆԵԿԱՆ ԽԱՂԵՐ



ՕՇԱՐԱԿԻ ԹՔ ՊԱՐՁ ԶՈՒՄ

Կ'առնէք երկու գտառթ և երկու շիշ որսնց մէկին
մէջ պարզ չուր կայ իսկ միւսին մէջ օշարակ։ Կը
հարցնէք ձեր հիւրերուն, օշարակ կ'ուղեն թէ պարզ
չուր։ Օշարակ ուղղվին կը լեցնէք պարզ չուր որ ան-
միջազէս օշարակի կը փոխուի, իսկ պարզ չուր ուղղ-
վին օշարակ՝ որ չուրի կը փոխուի։ Թէ ինչպէս կը կա-
տարուի այս բացատրենք։

Եթե օշարակ դործածած շիշերնիդ կը պարունա-
կէ մէկ լիզր ջուրի մէջ մէկ կրամ ֆեռմ անկանար Տը
բօսս և երկու կրամ ասկէ սինթափ որ ջուրին մէջ
լուծուելով անոյշ կարմիր գոյն մը կ'առնէ։ Օշարակը
լեցնելիք գաւաթինուդ մէջ նախապէս սու աօլֆալ Տը
սուս խառնուած 5-10 կաթիլ ջուր կ'ունենաք, որով
եթե շիշին պարունակութիւնը մէջը լեցնէք, իսկոյն
գոյնը կը ճերմիի, իսկ միւս ճերմակ շիշին ջուրը քիչ
մը աւելի ունենալով այս միեւնոյն սիւթէն, և գաւա-
թին յատակն ալ կարմիր գոյն ունեցող քիչ մը անկին
բօսս, որով եթե անոնք իրարու խառնուին գաւաթին
ջուրը կը կարմիի։

ԶԱՐՄԱՆԱԼԻ ԳՐՈՒԹԻՒՆ

Առէք կտոր մը թուղթ։ Վրան գրեցէք բառ մը
կամ երկուք, յետոյ թուղթը տուէք ներկաներուն որ
այրեն, բայց մոխիրը չի թափեն։ Վասնզի այդ մոխի-
րին միջոցաւ մէջտեղ պիտի հանէք գրուածքը։ Այս
գործողութիւնը կատարելու համար ներկաներուն մէջ

ընկեր մը կ'ունենաք, և տնոր կուտաք մոխիրը որ լու մը շփէ ստին մէջ. այդ ստարպային ներկաները զարմանքավ կը տեսնան որ նոյն բառերը գրուած են տփին մէջ:

Պարզե՞նք գործողութիւնը: Նախազէս ընկերոջդ տփին մէջ սրածայր վայսով մը կաթով գրած կ'ըլլաս թուղթին վրայ զրելիք բառէ. կ'ապասես որ չորտաց նրա այսպէս պատրաստէ, մոխիրը ստին մէջ շփած տաեն երեւան կուգայ զարմանալի պիրը:

ՄՈԽԻՐԻ ԶԱՐԴԱՐԵԱԼԻ ՓԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

Այս խաղը ըրած տաեն նիդ կ'ըսէք թէ՛ կրնաք ծը խած սիկարնուգ ծուխը փոխազրել ամանի մը մէջ: Կ'առնէք աման մը և ապակիէ կոփարիչ մը, զոր սեզանին վրայ կը տեղառոքէք, վրան թաշկինակ մը կը գոցէք, ու զուք հեռանալով կ'ակսիք ծխել ձեր սիկառէթը, միւսնոյն առեն ըսկելով որ ձեր սիկարէթին ծուխին հրամայած էք ամանին մէջ հաւաքուիլ: Իրաւամբ մէկ երկու վայրկեան վերջ ծածկոցը երբ բանաք ներկայ զարմացմամբ կը տեսնեն մուխը որ կը ցնպի:

Սոյն գործողութիւնը կառարելու համար պնակին մէջ կը զնէք կաթիլ մը ասիս Էլօրիլ, խկ կափարիչին մէջ քանի մը կաթիլ ամսնես, երբ ամանը ծածկուելով ամսնեաբք ասիս Էլօրիին խառնուի, կը կազմուի կաղը որ ծուխի ձեռով կ'երեւայ:

ԶՈԽԻՐԻՆ ՄԵԶ ԶԳՈԽԱԾՅ ԴՐԱՄԲ ԱԲԵԵԼ

Ա.Ա.Ա.Յ ԶԵԽԻՔԸ ԹՐԶԵԼՈՒ

Կ'առնէք աման մը ջուր, մէջը գրամ մը կը նետէք և հրաւէք կը կարչաք ներկաներուն որ եթէ տառնց ձեռքերնին թրջելու առնեն դրամը, իրենց պիտի ըլլայ ան: Աչ ոք պիտի կրնայ ընել անշաւշտ այդ բանը:

Այս առանձ զրագուննեղ կը հանէք թուղթ մը լիօրօս փոշի, որ ամէն գեղագործի մօտ կը գտնուի. կը լեցը նէք ջուրին մէջ ու այդպէս ձեռքերնիդ չի թրջուիր երբեք, երբ զրամը առնելու համար ջուրին մէջ խոթէք Ա՞զ կրնեա ինքջիւթիւ ԲԱՆԱԼԻԻԻՆ ՇԱԿԻՆ ԱՆՑԲՆԵԼ.

Այս ըսելով «ինքինք» բառը թուղթի մը վրայ կը գրէք, կը կլորցնէք ու բանալիին ծակէն կ'անցնէք:
Կրակին վրայ նաևի. — Թուղթի մը վրայ կրակ բառը կը գրէք ու վրան կը նատիք:

Հովը նամբուրիլ. — Փախանակ ծակի հողը համբուրելու կը բանէք ձեր քովի ընկերը կը համբուրէք. չէ՞ որ մարդն ալ հողէ շինուած է:

ՎԱՐԴԻՆ ԳՈՅՆԸ ՓՈԽԵԼ

Վասուած փայտի վրայ քիչ մը ծծումը նետեցէք ու երբ կ'ոկրի այրիլ, վրան բանեցէք կարմիր թարմ վարդ մը՝ որ խակոյն կը ճերմէի, եթէ քիչ վերջը նոյն վարդը ջուրի մէջ ձգէք, վերստին ին նախկին զոյնը կ'առնէ:

ՕԳՏԱԿԱՐ ԳԻՏԵԼԻ ՔԻՏԵԼԻ ՔԵՐԵՎԵՐ

Ձերը զո՞ւս է. Զէթ պարունակող շիշը ւաւ մը ցնցեցէք, պէտք չէ որ փրփուր գոյանայ. այսչափը բաւէ զուտ ըլլալը համկնալու համար:

Կարք մահո՞ւր է. Գուլպայի կասարելապէս ողորկ ու փայլուն ասեղ մը ամբողջովին կը խոթէք կաթի ամանին մէջ և ապա նոյն ուղղահայեաց զիրքով կը քաշէք զայն. եթէ կաթը անարտու է ասեղին վրայ քանի մը կաթիլ կը մնայ, խոկ եթէ ջուրով խառնուած՝ ոչ մէկ նետք անոր վրայ:

Ակրանենուրի փայլը. Ամէն կերակուրէ վերջ բարակ
աղով մաքրէ, ու կրնաս վասահ ըլլալ որ բնկերու-
թեանց մէջ ակռայիտ փայլովը պիտի փայլիս:

Մզիմները վանիլ. Տախառկի սղոցուկ (թալաշ)՝
ցանեցէք մրջիւններուն ծակին վրայ. Կոյնակէս անոնց
քալած ճամբաններուն վրայ սղոցուկով խառն ջուր
սրսկեցէք. Հուտով կ անհետին:

Ճերմակ ձևանցներ մաքրիլ. Մածնացած կաթի մէջ
նուրբ սպանով մը թաթիւցէք և մարսիլիական օճա-
ռով փրփրցուցէք. Ճերմակ ճեռնոցը լաւ մը պրկելէ
ետք սոյն սպանդով ամէն կողմք սրբեցէք. Գործողու-
թեան ընթացքին սպունդը քանի մը անգոմ քամեցէք
և նորէն օճառին թաթիւցէք. Գործողութիւնը առար-
ակելուն պէս ձեռնոցը լաւ մը չորս կողմերէն քաշելէ
յետոյ կախեցէք որ չորսայ:

Հին պատկերներու վրային ալյսր հանիլ. Անոնց թուղ-
թին գեղնութիւնը անցնելու և նախկին ճերմակու-
թեան բերելու. Համար՝ պատկերին մեծութեան համեմատ
ամանի մը մէջ «օ տը ժավէլ» լիցուցէք ջուրի մէջ
խառնուած: Երկու վայրեկանի չափ պատկերը մէջը
մնալէ յետոյ, անմիջապէս բաց ծորակի մը ջուրին սակ
բանեցէք: Այս գործողութիւնը բաւական ճարպիկու-
թիւն կը պահանջէ, պատկերն ալ չաւքելու համար:

Ճանները վանիլու դեղ, կէս անուշի գդալ ճե-
ծոծ սե պլատիզ, մէկ անուշի գդալ շաքար ու գդալ մըն
ալ կաթի սեր. լաւ մը իրար խառնէ ու պարկի մը մէջ
իցուցած ճանճ եղած տեղը կախէ:

Զեռքի քտիլի. 90 կրամ «օ տը քոլօննը» և 15 կրամ
«թէնթիւր ար պէլատօն» իրար խառնելով օրը մէկ եր-
կու անգոմ ձևոքերնիզ շիեցէք. կէս գդալ առնելով:

Յարգէ զլխարկներ մաքրիլ. Օճառած լաթով լաւ մը
շիէ զլխարկը, մինչեւ որ աղար երթայ, յետոյ մաքուր

չուրի մէջ կը թաթիսեա արագէսլի օճառը մաքառի: Յետոյ չոր լաթավ այնչափ շփեցէք որ հազիս քիչ մը թացութիւն մնայ: Այս գործադութենէն վերջ, ձծումբի կասր մը կ'այրէք և դիմարկը կը կախէք անոր գուրչիին տակ որ գեղեցիկ գեղին մը կ'առնէ:

Ենմաններ ինչպէս պէտ և սրմին: Արագէսլի ձմեռ ատեն, երբ լեմոնները զժուար զառնելի և սուզ կ'ըլլան, թարմ լեմոններ ունենաք, աման եղած ատենները գնեցէք և թիթեղի մը մէջ խառ մը աւազ տարածելով զանոնք կոթերնուն վրայ շարեցէք խնամքավ, այնպէս որ անսնք իրարու չի դպչին: և այսպէս թիթեղին մինչեւ թերանը խառ մը աւազ խառ մը լեմոն, որով միշտ ձեր ճաշասեղանին վրայ թարմ լեմոններ կ'ունենաք:

Գորգերը մաերև կ'ուզէք. Քիչ մը աղ-ջուրով աւելլը թրջելով ալէկ մը աւլեցէք գորգերը: Սնոնց գոյնները պիտի կենդանանան:

Համիլիբները բարմ պամին: Խառ մը փաթաեցէք զանոնք թուզթավ և թերանը զոց ամանի մը մէջ չոր տեղ մը դրէք:

Աւրիչ միջոց: — Առէք փայտի սղոցուկ. խառ մը լեցուցէք ամանի մը մէջ, և ազա խառ մը հաւկիթ, ուրոնք պէտք չէ իրարու դզիին: Այլպէս շորտնակարար մինչեւ որ ամանը լեցուի: ու միշտ պիտի ունենաք թարմ հաւկիթներ:

ՆԱՐԱԿԱՆԻՐԱՇՄԻ ԼԵԶՈՒՆ

Ինչպէս ծաղիկները, թաշկինակը իրենց լեզուները ունին, նաև ակադրոշմն ալ իրենը ունի, որ կը կայանայ զայն սպահարանին վրայ փակցնելու ձեւին մէջ:

Աջակողմին վարի անկիւնը՝ երբ շիտակ փակցուածէ, գլուխը վեր, կը նշանակէ ձեր տեսութեան կարօտը

կը քաշեմ, զլիսի վար՝ այլ ևս մի գրէք ինծի, հորիս
զո՞նական՝ կը սիրէ՞ք զիս, ծուռ՝ շուտով պատասխա-
նեցէք:

Աջ կողմի վարի անկիւնը շիտակ փակցուած՝ կը
սիրեմ գրեգ:

Զախ կողմ վերի անկիւն, շիտակ՝ ձեր սէրը զիս
երջանիկ կ'ընէ, հորիսոնական՝ մի թողուր որ սէրս մա-
րի, զլիսի վար՝ ամէն բան դժուար է:

Անկիւնին հետ մէկ գծի վրայ, շիտակ փակցուած՝
ընդունէ սէրս, ծուռ՝ շատ կը փափաքիմ ձեզ տեսնել:

Պահարանին ետեւի կողմը ճիշդ մէջտեղը՝ մոոցիր
զիս, ևս մոոցած եմ քեզ:

ԹԱՇԿԻՆԱԿԻՆ ԼԵԶՈՒՆ

Այս սեսին պատկանող լեզուներուն մէջ ամենէն
կատարեալը և ամենէն բանաստեղծականը ապահովա-
րար ծաղիկին լեզուն է. բայց որովհետեւ դժուար է
պէտք եղած տաեն պէտք եղած ծաղիկը ունենալ, — այդ
բանին կարող ըլլալու համար պէտք է գրպանիկ մէջ
ծաղկաստան մը բուսցնես, և որովհետեւ այդ ալ ան-
կարելի է — ստորեւ կը զնենք թաշկինակի լեզուն՝ պարզ
դիւրին ու միանգամայն ճախ:


Ամէն ոք գրպանը թաշկինակ մը կ'ունենայ ո՞ն-
պատճառ: Ան այդ թաշկինակին միջոցաւ կրնայ իր
սրտին սէրն ու փափաքը, յաւզումն ու խոսվը, վիշտը
կամ հրճուանքը պատմել իր սիրածին, առանց ամենա-
պօտիկ հետաքրքրութիւն մը արթնցնելու շուրջը, ա-
ռանց կեղծ բարոյախօսներու, քայլը մամիկներու և
չարամիտ բանասրկուներու քունը խանդարելու:

Ակսինք ուրեմն:

Երբ թաշկինակի երկու հակագիր անկիւնները եր-
կու ձեռքով լունած կը պրկես և ապա ձեռքերդ միաց-
նելով ափերուդ մէջ կը փակես՝ շատ կը սիրեմ քեզ:

Երբ մէկ ծայրէն բանած զետինն ի վար կը թօթվեռ՝
չեմ սիրեր քեզ: Երբ ծալլես քառակուսի՝ նամակի իդ
կ'սպասեմ: Երբ տիփո մէջ սեղմած կուրծքիդ կը տա-
նիս՝ քեզ շատ կարօտցայ: Երբ երկու հակագիր կող-
մերը երկու ձեռքով իրորու կը բերես՝ վալը քեզի
կ'սպասեմ: Երբ տիփո մէջ սեղմած տչքիդ կը տանիս՝
տխուր եմ շատ Երբ շրիտունքիդ կը հովես՝ ուրախու-
թիւնս անսասնման է քեզ տեսնելով: Երբ յօնքերուզ
մրայ կը պատցնես ծալլուած՝ զզոյց, մեզ լրտեսողներ
կան: Երբ երկու անկիւններէն բանած լոյն կը բանաս
զայն գոգգ ի վար կախած՝ կոմաց քալէ, ինչո՞ւ կ'ոճա-
սպարես: Երբ քառակուսի ծալլելէ վերջ երկու հակագիր
անկիւնները իրար միացուցած եւանկիւնն մը կը կազ-
մուի՝ նամակ զրեցի քեզ: Երբ թաշկինակը վար կը
ձգես, զետնին վրայ՝ անսարքեր եմ քեզ նկատմամբ:
Երբ մատներուդ կը վաթթենո՞ւ ոչ է, սիրաս ուրիշին
տուած եմ: Երբ զառակիդ կը բոլորես՝ ծնողացս կոմ-
քը զիտ քենէ կը հետացնե: Երբ կոկորդիդ կը փաթ-
տես՝ կը ձանձրանոտ մինակ, եկուր զիս առ: Երբ աջ
ուսիդ կը նեռնիս՝ այս՝ Երբ ձախիդ՝ ո՞չ: Երբ քթիթ կը
մօտեցնես՝ յիմարութիւն է ըրածդ, ես քեզ չեմ կրնար
ըլլալ: Երբ կուրծքիդ կը խոթե՞ս՝ մինչեւ ի մահ չեմ
մոռնար քեզ: Երբ աջ ձեռքիդ մէջ հաւաքած, աջ այտղ
անոր վրայ կը կոթնցնես՝ զիտա ինձ: Զախ այտիդ, նոյն
ձեւով անգութես: Երբ բանալով զէմքիդ կը բռնես՝
մոռցիր զիս: Երբ անութիդ տակ կը խոթես՝ ոչ մէկ
կամք կրնայ զիտ քենէ բաժնել. փախչինք: Երբ մէկ
ծայրէն բռնած ծունկերդ ի վար կը կախես՝ ի զուր կը
յուսաս: Երբ մէջքէդ կապելու ձև մը կուտած մեր սէրը
յաւիսենական է: Երբ երկու ձեռքիդ մէջ առած գէմքդ
կը թաղես անոր մէջ ա՞ն մի լքէր զիս անգութ: Երբ
թեթեւ կապ մը կ'ընես՝ ծնողքս խոստացան վերջապէս
չընդգիմանալ ձեր սիրոյն: Երբ կապը ամուր է՝ ան-

կարելի: Երբ դէմքդ կը սրբես՝ կ'անուանարկեմ քեզ:
Երբ բառնցքիդ մէջ ոլինդ ուղմած կը թողուս որ վար
իշնայ՝ վաս ես: Երբ թէզանիքներուզ մէջ կը խոթես՝
հայրդ բառակիան կակուզցաւ: Երբ օձիքէդ վար կախես
առանց քեզի չեմ ապրիր: Երբ ափերդ կը սրբես՝ յու-
սահաս եմ: Աչքդ զիս գերեզման պիտի տանի:



Ծ Ի Ծ Ա Ղ Ի Ն Է Զ Բ

Դասաւուն. — Ազամ արգիլեալ պառազէն կերոծ
ըլլալուն համար Աստուած ի՞նչ պատիմ սահմանեց
անոր:

Աշակերտը. = Զինքը կարդեց Եւային հետ:

Հագոսի ծայրայեզ ջերմեռանգներէն մին սասատիկ
անձրեւոտ օր մը գինեսունէն դարձած պահուն հաւասառ-
բակշուութիւնը կորսնցնելով փողոցին մէջտեղ լճացած
ջուրին մէջ կ'իշնայ: Ռստիկան մը անոր մօտենալով
— Ի՞նչ կ'ընես հոգ, ելի՛ր, կը հրամայէ:

Գինովը կէս մը շակուելով իր հեղուկ կալուածին
մէջ, սրտնեղմած՝

= Կը ներես պարտ'ն սատիկան, հոս ծովային նո-
խարարութիւնը կը խսոնուի, կը պատասխանէ ու նո-
րէն կ'երկըննայ ջուրին մէջ, երջանիկ:

Ցածախորդ մը կը մտնէ ճաշարան. կերակուրներ
կ'ապապրէ ու կշատնալէն ետք, մեղքնալով մնացորդը
սեղանին վրայ ձգել, հաւու կաոր մը կամացուկ մը
գլաւոնը կը սահեցնէ:

Կարսօնը, որ ի ծնէ հանած վարոծ մըն է, կը մօ-

աենայ անոր, և ապուրին պնուկն ալ միւս գրապանը
կը սպարպէ.

— Ի՞նչ ըրիր, կարսօ՞ն, կը պոռայ քաճախորդը վեր-
ջին ծայր զայրացած.

— Զեզի օգնել ուզեցի. ապուրը կը մոռնայիք հե-
տերնիզ տանելու:

* * *
Քահանան. — Օրհնած քու ամենամեծ թշնամիո
օղին է, վոզ անցիր անկէ.

Ծռւխը. — Ծասայ եմ աէր հայր, բայց անցեալ
կիրակի քարոզնուդ մէջ չըսի՞ք որ «Ալիրեցէք ձեր թըշ-
նամիները».

— Այո՛, բայց ես չըսի թէ կուլ առէք զանոնք:

* * *
Յիսուն ոսկինոց մանեակ մը... «Հիտակը մեզք է»
կ'ըսէր խեղճ ամուսինը իր կ'սոջ...

— «Եթէ մեզք է, թող այդ մեզքը իմ ձիտու ըլ-
լայ» պատասխանեց կինը

* * *
Դաստառն. — Լուծէ նայինք սա նախազառու-
թիւնը. «Պօլոս իրեն նուիրուած ժամացոյթը մերժեց».
այս նախագ սառւթեան մէջ Պօլոս ի՞նչ է.

Աշակերտը. — Իշուն մէծը:

Մամլոյ տակ է Մ. ԱՍԿԵՑՆԻ

ԽՈՒԹՈՒԹԻ ԵՒ ՅԱՐՈՒԹԵԱՆ ԵՐԳԵՐ

ԱՐԱՄԱՆԱԳՐԻ ԱՏԵՎՈՎԱՅՐԱԿԱՆ

Խթանք կ'ուղղէք ժաքուր և նղուածուշակ
ապառիլական ու է գործ շինել տալ դիւրամատաշելի պայմաններով
դիմեցէք Արևոյ ԱՏԵՎՈՎԱՅՐԱԿԱՆ, Շաբան Ազգուասկառակ, թիւ 16
կամ Փաստագրել թիւ 600, Աղեքանդրիան



Գ. Ա. Կ. ՄԵԼՔՈՆԵԱՆ

ԱՄԵՆԱՀԻՆ ԵՒ ԱԹԱԶՆԱԿԱՐԳ.

ՍԻԿԱՐԵԹԻ ՀԱՅ ԳՈՐԾԱՑՈՒՆ
ԵԳԻՊՏՈՍԻ ՄԷՋ, ՀԱՍՏԱՏԵԱԼ 1882ԻՆ, Ի ԳԱՀԻՐԻ

ԱՄՄԱԿԱՆ ՄՊԱԱՈՒՄՐԵ Լ

12,000,000 ՍԻԿԱՐԵԹ.

ՓՆՏՈՒՅ, ՄԵԼՔՈՆԵԱՆ ՏԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՈՒՆ
Ֆլեկ Մատեն, Սիւքր Մատեն և Մատեն սիկարէթները

Հայթայթիչ մասնաւոր սահմանաշնորհման հրավարտակով՝ ձաբոնական կատավարութեան, Սիւամի արքունիքին, Եգիպտասի անդլիական Բարձր Գօմիսէրին և զօրաբանակներուն, Սուտանի կատավարիչին ու զօրանոցներուն, ևն. ևն.:

Գործատուն՝ Գահիրէ, Թէվֆիզիյէ թաղ (Ապօղաս թատրոնին գիմաց): Վաճառման գլխաւոր կեղրոններ՝ Աթապա-էլ-իսատրա (Շթայնին գիմաց), Պապ-էլ-Հատիտ (Կայաբանին գիմաց), Ապահնի հրապարակին վրայ, Էղպէքիյէի մէջ, ևն., ևն.:

Ունի իր 80 մասնաճիւղերը Եգիպտասի և Սուտանի զանազան կեդրոններուն մէջ, ինչպէս նաև իր ներկայացուցիչները՝ Շայրապոյն-Արեւելքի և Եւրոպայի գլխաւոր քաղաքներուն մէջ:

ՄԻԱՅ. ԽՈՍՔ. ԵԿ. ՄԻԿԱ. ՐԵԲՐԻ

ՄԱԹ ՌԱՍԵԱՆ

(Անանուն Ընկերութիւն)

ՀԱՍՏԱՏԵԱԼ 1899ԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՀՐԱԴԱՐՏԱԿՈՒԴ

ԿԵՐՈՐՈՒՑ ԱՏԵ

ԿԵՐԾ (Գահիրէ)

Ճ Ի Ի Դ.

ԱՂԵՔԱԱՆԴԻԱԱ

ՄԱՐԱՆԱԾԻԻ և ԳԱՐԾԱՍԻՒՐ ԹԱՇԹԱ և ԱՌԵՋԻԹ



ԵԳԻՊՏՈՍԻ ՄԵԾԱԳՈՅՆ ԳՈՐԾԱԱԽԵՐ

ՄԻԱՅ. ԽՈՍՔ ԵԿ. ՄԻԿԱ. ՐԵԲՐԻ ԱՎԱՐԵՐԻ ԱՐԱՐՈՒԹԻՒՐՈՒ

ՀԱՅԹԱՅԹԻՉ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՆԳԻ. ԲԱՆԱԿԻ

ՕՐԱԿԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՅԻ Է՝ ՀՈՒՐԾ 15,000 ՔԻԼՈԳՐԱՄ

ԿԱՄՈՎԱՐԱԿԱՆ ԵՂԲԱՐՔ



Յարգելի հասարակով թեան
Կը յանձնաբարութին մասնաւորապէս
ԿՈՐՈՎՈՐԱԿԱՆ ՍԻԿԱՐԵԹՆԵՐԸ

4.

ԱՊՈՒՆԵԼԻՄԵԼ ԾԽԱԽՈՑԸ

Որ կամսարական տան տռանձնայատուկ է



Գ Ա Ր Ծ Ա Տ Ի Ն .	ԶԱԿԱԶԻԿ
ԿԵԴՐ. ԳՐԱՍԵՆԵԱԿ	ԱՂԵՔՍԱՆԴՐԻԱ
ԳԼԽԱՎՈՐ ՎԱՃԱՌԱՄՈՒՆ	
ԳԱՀԻՐԵԼԻ ՄԵԶ ՕԲԵՐԱՑԻ ՀՐԱՎԱՐԱԿԻՆ ՎՐԱՅ	

ԳԵՂՐԳ. ԻՓԵԿԵԱՆ



ՕԹՈԵՑԼՎ.Բ. ԻՓԵԿԵԱՆՆ ԱՅԻԱԾՔՆԵՐԸ

Իփեկեան սիկարէթները գնումատելու համար չի
բաւեր անոնց լաւագոյն արեւելեան ծխախոսաներէ պատ-
րաստաւած ըլլալը հաստատել, ովքոք է նաև գիտնալոր
ծխախոսի առաջնակարգ մասնագիւտ՝ նույն ինքն Տիգր
Գէորգ Իփեկեանի հօկողութեան տակ կը կատարուի ա-
նոնց բազուգրութիւնը (խարման)։ Իփեկեան Գործա-
տան մէջ ծխախոսը կը կտրուի հաւանագ (և ոչ թէ մե-
քենայով) և բոլոր սիկարէթները ձեռքով կը պատրա-
սուին։

Աղեքանդրիս մեծ մասամբ կ'իմ բոշխնէ ԻՓԵԿԵԱՆ
սիկարէթները, որոնք նաև եգիստական մեծ կեզրոն-
ներու մէջ կը զնահասաւին։

Գանիբէի ամէն ծխավաճառաներու մօս կը գոնսուին
ԻՓԵԿԵԱՆ սիկարէթներ։ Գանիբէի ԻՓԵԿԵԱՆ, սիկարէթ-
ներու գլխաւոր վաճառասունը կը գտնուի Սինէմա վի-
ոլէի կից։ Թողլ տեսակներէն կը յանձնարարուին։ Պօ-
տա և Աբէսիալ։ Խիստ տեսակներէն (սէրթ) կը յանձ-
նարարուին։ Սամոն մատեն և Սամոն պէսիալ։


«ՌՕՍԻԱ»

ԱՊՈՒՀՈՎԱԳԻՐԸ ԲԵԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Արտօնութեան

ՊԵՏՈՎԱԿԱՆ ՀՐԱԳԱՐՏԱԿԱՆ՝ 20 ՄԱՐՏ 1884ԻՆ

Արդրուն Ընկերութեան՝ Բնիթրոկրասու իր անփական շէնքը



Երամագլուխ՝ ամբողջապես վճարուած
5,000,000 ռուպի

Երաժխաւութեան զաւար 39r. 273,000,000

Ազամովագրելոց ցաւդ վճարուած » 933,462,266

Բրիմ և տոկուած 4912ՏԵՐԸԼ.ին » 160,684,478

Ընկերութիւնը խիստ նպաստաւոր սպայմաններով կը կուքէ կետնքի և փոխագրութեան վտանգներու գէմ ապահովագրութիւններ. կետնքի ապահովագրութիւն շոգեկառքով և շոգենառով ճամբարութեան արկածներու գէմ. Ապահովագրութիւն ապակիներու կոարտաւուն գէմ:

Ամեն տեղեկութեան նամար պիմել

ԳԱՀԵԲՐԵՇ. Ընկերութեան եզիստասի մասնաճիւղին,
Բլաս տը լ'Օրէրա, Ապոէլ-Հակ-Էլ-Աօմպաթի փողոց,
թիւ 2. Եամակատութիւն 1024, թէլէֆօն 13-13:

ԱԴԵՔՍԱՆԴՐԻԵՇ. Ընկերութեան Ընդհանուր Գործակալութեան, կծիբչըն Պօնտըր Աւելասուզ Լիմիթըր
ընկերութեան մօտ. Եամակատութիւն 482, թէլէֆօն 10-87:

Գուտասական բոլոր զլիասոր քաղաքներուն մէջ՝
Ընկերութեան գործակալութիւններուն:

Հնդչ. Գործակալութիւն Ախերիսյ և Պազեստինի.

Պերուք, նամակատութիւն 464:

ՔՐԵՏԻ ՀԻՕՆԵ

ՀՈՒՑՈՒՑԻՈՒ, ԼԻՇԻԿ ՄԵԴ 1863ԻՆ

Դրամագույն 250,000,000 Ֆրանք

ԿԵՐՊՈՆԱՏԵՎԻ ԲԱՐԻՁ

Ֆրանսացի բոլոր կարեւոր քաղաքներուն մէջ ունի
գործակալութիւններ

Արտասահմանեան Մասնանիւլեւ

Լուսուն, Բեթրոկրաստ, Կ. Պոլիս, Մուրուա, Մատրիս,
Պարսէլոն, Պրիւէլ, Օտեսա, Երւանդէմ, Փընէվ, Խոճիր

Մասնանիւլի Նպիպտոսի

Ազեքասանդրիս, Գահիրէ, Տօր-Սայիս

Քրէտի Լիօնէն կը զբաղի սեղանաւորական ամէն
տեսակ գործերով, ինչպէս՝ փոխառաւութիւն արժե-
թուղթերու վրայ, ընթացիկ հաշիւներու բացում
արժեթուղթերու գրաւի փոխարէն, փոխգիր և չէք,
վարկի նամակ, ինչպէս նաև հեռագրաւ գրամական փո-
խարարութիւն Եւրոպայի և Եգիպտոսի բոլոր քաղաք-
ներուն համար, արժեթուղթերու, գոհարեղէններու և
թանկարժէք իրերու պահեստ, գանձում վաճառականա-
կան թուղթերու Եգիպտոսի և արտասահմանի մէջ:

Տոկոս՝ 2.5% առ հարիւր տարուան մը և աւելի
ժամանակի համար:

Քրէտի Լիօնէն կը կտասարէ նաև գնում և վաճա-
ռում ամէն տեսակ պարզեւաւոր արժեթուղթերու, մաս-
նաւորաբար՝ Սուէզի, Յունաստանի ազգ, զրամասան,
Եգիպտոսի քրէտի ֆօնսիէներու ևն. կ'ոսանձնէ նու-
շանուած պարգևեներու և պարագաներու գանձումը,
արժեթուղթերու վրայ անոնց արթէքին 50-80 առ հա-
րիւր համեմատութեամբ փոխառաւութիւն կ'ընէ:

Քրէտի Լիօնէն փոխառաւութիւն կ'ընէ նաև ապ-
րանքներու վրայ, ինչպէս բամպուկի, բամպակի հան-
տի, արժատիքի, շաքարի ևն. կ'ընդունի նոյնպէս ապ-
րանքներ, ըլլայ պահեստի ձեւով փոխան մթերողչէքի,
ըլլայ իրը իրեն յանձնուած աղբանք՝ տէրերուն հաշ-
ոյն ծախուելու համար Եգիպտոսի և արտասահմանի մէջ:

ԺԻՒԼ ԲԱՐԱՁԵԱՆ ԵՒ ԸՆԿ

7, Թուառում Փատա փողոց, 7, Ազեխանդրիս
Թէ՛լէֆօն՝ 47-80

Երաժշտական ամէն տեսակ կտորներ
Դաշնակներ

Միակ ներկայացուցիչ Allison անգլիական հոչակառ
դաշնակներու տան

Ամէն տեսակ նուազարաններ, նուազահաններու. թելեր
ՆՈՐՈԳՈՒԹԻՒՆՆԵՐ

Բաժանորդագրութիւն դաշնակներու. հոգասարութեան
և դաշնաձայնութիւն.

Վաճառում, Վարձում, Փոխանակութիւն

KODAK (Egypt) Ltd.

ԱՇԽԱՔՀԵՍ ՄԵԽԱԳՈՅՆ ՏՈՒՆ

Լիոններքարտին, Գօրծերբենքու Եւ Պիտոքներու
Գոմիք՝ ԲԱԱ ՏԸ ԼՇԵՐԱ
Ազեխանդրիս՝ 30, Թիֆ Շերիֆ ՓԱՇԱ

ՇԱՆԹԵՔԼԵՌ

ՄԵԾ ԿՈՇ ԿԱ ՎԱ ՃԱ ԱՒ ԱՌԱ ՏԱ ԻՆ

Մոսկ Արքարին փողոց

Խիստ ճաշակաւոր և տոկուն կօշիկներ։ Կըրանայ գոհացնել ամենէն նղբանաշակ և դժուառահան յաճախորդները։ Կիներու յասուկ մասնաւոր ձիուզ մը ունի, որ կրնայ մըցիլ քաղաքիս եւրոպական կոչուած ամենէն փայլուն կօշիկի տուներուն հետ։ Պատրաստ և շափու վրայ։

ԳԻՆԵՐԸ ԽԻՍՏ ԶԱՓԱՀՈՅ Ե՞ն

Դիմեցեք ու զոհ պիտի մնան

ԳԱԶԱՆՁԵԱՆ, ՔԷՇԻԿԵԱՆ ԵՒ ԲԵԿ,

Գ Բ Ա Ի Ա Տ Ա Կ Ե

Ապշինի երապարակը, Էմանեսին փողոց

Դրամ փոխ կուտայ արթեթուղթերու և պարապթուղթերու վրայ տարեկան հարիւրին (ա տոկոսով
վճարումներու մասին
ամենատղիւրամատչելի պայմաններ

ՄԵԼՔԻՆ ԱՐԶՈՒԵԱՆ

Վ Ա Ճ Ա Ռ Ա Կ Ա Ն - Գ Ե Բ Զ Ա Կ

Յամեն փողոց, թիւ 2, Աղեքսանդրիո

Կ'ուզէ՞ք ճաշակաւոր և շիք հագուստներ հագնիլ.
զիմեցէք Ա. Արզուեան գերձակատունը։ Գիները չափաւոր, և կերպանները շատ ընաիր տեսակէ են։ Այցելեցէք և գոհ պիտի մնաք։
Կը շինէ նաև հայկական գրօնակներ խիստ չափաւոր զիմերով

ՅԱԿԱԲ ՍԱՐԳԻՍԵԱՆ ԳՐԻ ՄԵՐԵՆԱՆԵՐՈՒԻ ՆՈՐՈԳԻՑ

Կրնայ ամենէն անզործածելի դարձած զրի մեքենաները, որ մարքայի, որ դործարանի ալ պատկանին անոնք, նորոգել այնողիսի հղանակալ մը, որ կարելի կ'ըլլայ իրիւ նոր զարծածել երկար տաեն:

Փորձառութիւն, վարպետութիւն ու մաքուր և խղճամիտ աշխատանք յատկութիւնները կը կազմեն զրի մեքենաներու այս երիտասարդ նորոգիչն:

Դիմեցեմ Աքբարին փողոց թիւ 82:

Ա.Տ.Ա.Մ.ՆԱ.Բ.Ա.Յ.Ժ. Հ. 8. ՓԼ.ՓԱ.ԶԵ.Ա.Ն.

Պօրառ փողոց, թիւ 10

Համաստն և մայուր զոք և ինս պիւրամանչելի զիներ
Դիմեցեք և զոհ ոլխար մնաք

ՀԱՅԿԱԿԱՆ ԳԱՐԵԶՐԱԾՈՒՅՆ ԵՒ ՃԱՇԱՐԱՆ

Շարա ելփի պէյ, Գահիրէ:

Անփականակրէ Կ. ՃՌՃԱՆԵԱՆ և Բ. ԹէՔէԵԱՆ

Իր օգաւէտ դիրքով, ծայրայեզ, մաքութեամբ և խղճամիտ սպասարկութեամբ՝ միակ հայկական իտէալ ընտանեկան գարեջրատունն է:

Ճաշարանը իր ճոխ արեւելեան և եւրոպական ճաշարանը իր խնամուած կազմակերպութեամբ բացարձակ գոհացում կուտայ ամենէն նուրբ ճաշակներուն:

Համեղ հնալապէ՝ մանագիտութիւն, որուն համը բար տարածուած է ամբողջ Եղիպատոսի մէջ:

ՏԻԿԻՆ, Հ. ՄԱՐԱՆԿՈԶ

Փարիզէն վկայեալ գերձակուհի կանանց

22. Պուլիար Տր Բամիկ, Աղեքաննդրիս

Ամենեն նրբաճաշակ տիկիններն ու օրիորդները կը նան վասահաբար դիմել Տիկին Մարանկոզեանին, որ իր անողիութ ձեւագիտութեամբ եղմիքի գեղեցիկ սեռին պէս վայելչառեր ու գժուարահած տարր մը հմայած է Բարիզէն վերադարձին, և որ ասանեակ տարիններէ ի գերկանացի արդուլորդի արուեստին մէջ կը գերազանցէ Ազեքամնդրիոյ հասպարակին վրայ:



